



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճեններ և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորով

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԱՐԹՈՒՐԻ ԵՎ ՀՐՈՍԱԿ

ՅՈՒՅՈՒՆԻՒԹ

ԽԵ.

ԳՈՒՐԱՏ ԿԱՅԱՐՆ

Ո. Ե.

ԶԵՐՄԱՆՈՒԹ ՑԱԼԵ

ԽՈՎԻ ԳՈՒՅՆ ԵՎ Ց

Ֆ. Ակրի. Շնորհական

ՎԻՃԱԿԱ

ՄԻԿՐԱԾԻՎՆ ՑԱՐԱԲԵ

1839. ԱՅ. Հ.

Անդր
407

15
14



2006



ԳԱՆՇԱՑ ԿԱՑՄՐՆ

ՈՒ

ԶԱՐՄԱՆՎԱԼԻ ԾՊԵԿ

11 2005

8
7-22 ԱՐ

ԳՈՆՐԱՏ ԿԱՅՍՐՆ

ՈՒ

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՑՂԱՆ



Հայոցադիր մը բանութեան ժամանակին

Ի ՀԱՅԵՑՈՒԹԻՒՆ ԲԵՆԻՑԸ

ԱՌԱՋԱՎԱՐ ԿԱՄՔԻ ՔԱՅ ԶԵՐՈՒ ՄԱԿԱՆԱՑԱԽԵՐ ՀՅՈՒՐՎԱՅԻՆ ՀԱ

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

Հ. ՆԵՐԱ. ՇԻՒՔԻՒՐԵԱՆ

ՄՊՈՒԹ. ԱԼԻՑԵՆ.



Ա Կ Ա Կ Ա

ՊԱՇՏՈՎԱՆ Ա. ԱՍՏՈՒՐ-ՇԱՀ-ՇԱՀ ՎԱՐԵՐ

1839. ԱՅՀ.

000000000

14



28.04.07

407-2006

(4530)
41



ԳՈՆՐԱՏ ԿԱՅԱՐԸ



Մենելոց պոսորդ :

աղիացի Գոնրատ կայսեր եկեղեցական եւ աշխարհական ժողովքը մը կայսր ընտրուած ատենք, բոլոր գերմանիա, ան գեղեցիկ եւ Հարուստ երկիր մէջ, բանութեան իրաւունքը արհած էք: Դարեւ մի փեր անձնաւ սիրութիւնը նախանձու, ամրապնդած թեան, զգէժիրնդրութեան եւ ընչասիրութեան խորհրդացը կը չետեւէք. օրինաց անդրդրութայք կը ծալցուէք, դիմաւորաբար յափշակառութեան եւ աւարի մասգրաթիւնը, ապահոված եւ կորացած մինչքորի բազմութեւն մը ժողովելով օրենքնենքը կը բունադատէք, հողմնակցութիւնն ամէն բան կը լընցցնէք, եւ նշյնիսկ յափշտակող չարդիկ անպատճի կը մասցին, երբ որ մեծերուն միջամատութեամբը շահ չէք երեւար: Ճիր եւ խնայող մարդկան նիւքը, անոնց վաս յարձակութ աւագակաց պատերազմի փարձու անդ կը ծառացիք, որովհետեւ ան ասենք յազդովն ամէն բան պահանջնելու իրաւունք ունէք, ուժ ունեցողը օրէկը ոսքի տակ առնենք կուրախանք, իսկ օրինապահութենքն միայն տկարին պարաքը կ'ըլլար: Կառավարներն ու քննիչներն աս ամէն անպատճ հութեանց վաս կը բէկն, կամ ասեւ լութենէ եւ կամ անձնասիրութենէ, բայց գիւտառարաբ անօր համար որ մեծամեծաց կամ հարստաց չետ աւրուիլ չէին ուզեր: Հասարակաց պահչովութիւնը պարով կ'ըլլար: Խակ աս անսակ կառավարութենէ համողները գիւտու լիցուն



Y. Röder's Ges.

Illustration by Carl Mayer's Konst-Kunst in Nürnberg

բաժակներու, քովկ կը զուարձանսցին, եւ իրենց սռւսելացը պէտքցէ, կը դոչէին:

Պանրատ, որն որ ցեղական կամ կալուածոյը անուամբ Սալինցի կը կոչուէր, պյափիի գժուար պարագաներու մէջ տէրութեան ղեկը ձեռքն առնեւ լու կոչուած էր: Կնք ձեռքը ղեկին գտածին պէս կարուս մեծին գույնը վլայ երդում ըրաւ, որ երկիր ին խաղաղութիւնն առողք աղնական եղբ է կամ բարձր աստիճանին մարդ, քաջ, զիտուն, կամ տէրութեան ծառայութիւն մասաւցոյ որպիսի եւ իր մէկը օրինաց սրեն պիտի շըրնաց պրծիլ: Եւ եթէ ասոնց մէ մէկը սակէ ենքը սկսելու հասարակաց սիրոյ կապը քակելու համար՝ կուռչ ըլր միայն պարասաւուելու ըլլայ, օրինաց սուրբ զանի պիտի համարակաէ:

Ի՞նչ գերանախցի Ըստաւելուն ու մեծամեծները կայսեր աւ սպանակիքը բանի տեղ չգրին: Եւ խախտած արդարութիւնը տեղը բերելու համար, որն որ իր առաքաստելը գէպ ի ամէն ուղղութիւն պարզած էր, տէրութեան ըրած ամէն ճիգը խոռոշութեանց եւ օրինազանցութեանց առջեւն առնելու բաւական չըրաւ:

Վն ատենը գոնեատ ուրիշ ազդու միջոց մը սկսաւ մասածէլ: Ճէ՛ եւ աս միջոցը՝ պյափին սրչն բերնինի աս յանձնաւութեանց գէմ գննէր որպահ որ ալ իրեն գժուարին կ'երեւար, ի վերայ այս ամենայնի բոլոց տէրութեանը լրոցանում սպասնացոյ վլայենի բարուց եւ սովորութեանց գէմ անշրջաթեշար հարկաւոր կը տեսնելը: «Աստասիսան ներօղամառութիւնը, կ'ըսէր, զգասաւորը՝ սուութեան փասասիքն, վախկաս գոյնն քաջամիք, եւ գողունի իրաց պահազան կ'ընէ: Եւ որդիչնեւու ես միար քրած եմ չարութիւնը յարթաշարել, ան առնենը լաւագոյն է որ աստուածայինն եւ մարդկային օրինաց նկատմամբ խոռոշական ունեցաղլերուն գէմ, սուր խօփի:»

Կայսրը աս առաջադրութիւնն ընկէն ետքը, իր պատերազմի երիվարը զները աւելի արագ աս վախճանին հասցուց քան ճէ՛ իր նախորդացը, կուսափրութեան գէմ դիկաստորա-

կան օրէնքները: Բնք իր անձնական արժանապատուութեամբը, բայց շատ անցամ իր սրուլը, շարթուան մէջ շատ անցամ արժեգական լուսայ տէլ տալէն յառաջանց բաները կ'որոշէր կը լինցընըն:

Խնայէս ամէն բան, պյափէս նաև գործարախն ձեռք զարկածն ալ երկու կողմը ունեէր, ալէկին ու գէշը, որովհէն եներ երբ բռնաւորները տեսան որ կայսըն աղջու միջոցներու ձեռք կը զարնէ, իրենք ալ կը շանցին որ իրենց սեփական զրոտմէիննին ամէրացներն, որով կայսէր խափանէլ ջանացած անկարգութիւններն աւելի կը շատնացին:

Կայսը գեն միաբը զրածն ի գործ չգրած, Ազորուսո Հոփափորդ գուբրդ, Ակրյ Խատէպունին գէմ պատագածը հրատարակեց: Հոփափորդ նոյն ժամանակին ոգւյն համաձայն բիրտ ասպատմըն էր, բայց Ըստուծոյ երկիրն իր բիրս միաբը կը սահնէէր, եւ որուն որ նիք բանի մը համար խօպք կու տար, սառագի խոսապածը կը կատարէր: Բայց Ակրյ բարբարուն տարբեր էր, առ մարդը անսան, խորամանէկ եւ հաբերայ մէկն էր, եւ խօսկերը իր քմանց գարձնելու, եւ բանի մը իմաստն իրեն հացի եղած եղանակաւը մէկնելու արհեստն ալէկ գիտէր: Աւելի զիտաւորութեամբ բանի մը ձեռք զարկած չունեէր, եւ նոյն իսկ ամենափոքը եւ ամենափոքին բանի մը մէջ չէր մաներ, բերդ իրեն շան մը չէր տեսները: Իր միասիրութիւնը պովու յայ եցնելու համար ստոյդ է բաւական բաշարաբութիւն չունեէր, բայց Գլուխաւոր զէնքը խարդախութիւնն էր: Կնք Հօփափորդ գէն, որ իր սահնանակից գրացն էր եւ պատերազմներու եւ խառնուրդներու մէջ երկամիշ հաստատութիւն ունեէր, շատոնցութէ ի վլր անոր ցորենի պարզաբնի զաշոր կը պահնէնէր: Բայց օրովհէն ալ շատ քաջասիր գիւղաղնին գէմ բռնութիւն բանեցնել ուղածին չէր կընար համնիլ, եւ իր սրոն բաղացածն ալ առանց գոյն ընելու չէր կընար թուացնացածն պէտք առանց զան ընելու գոյն պէտք գիշերուան պէտ մուծ, քարբերու բռնին պէտ ամառապէտն պէտ մուծ, գիշերուան պէտ մուծ, քարբերու բռնին պէտ:

І. « Іваша кафедрін չետіненеթінен ашн երաւ
ор Կէրү իր գրացіуңն Հօմіфоупретін վրայ մігум արզ-
տаулің մ'оінекр, եւ ուրիշներուն առջін զібін ամեն
բանի մէջ քար կը զաвшнէր: Հօմіфоупретін զіннелюրացն
իր երկрін մէջ մарենի ժողոված առեն, Կէրү
կը բարғаннмар որ իր սահմանнебр կը մանեն. սսասիկ
անձրեւ կամ տարա մը գալով Հօմіфоупրетіն կարաւ-
ծոյր մէցէն ջուրը քար վաղելով, Կէրүին երկրін
մէջ ակօսներ բացած ատենը, Կէրү անկէ պահом-
ջումներ կը ներ որ եղած վասաներուն Հատուցում
ընէ. Համասու ընելու Համար իր գրացіն սամաօմѣ
պահանձնілінін рով եւ միր ամբասանու թініннебрով
այնավ կը ներ որ բրէջապէւ Հօմіфоупրетіն Համբ-
րութіնը Համաներով, եւ իր անամօմѣ գրացոյն պիղ-
բերանը դոցելու Համար, խիստ եւ Համասու խօս-
քերով շարագրած պատերազմի Հրատարակմан թուղթ
մը խիստի:

« Իմայ Կէրүին բաղացացն եզաւ. նամակը
ծոյր գրաւ, արագմիթաց ձիու մը վրայ ցապեց
անփշայէս կայսեր պալատն աճապարեց: Իրեն կայ-
սեր մանելու թշլ սրուած ատենը խօսարչական եւ
շողաբորթով կերպարանքով մը ներ մտաւ, անոր
առջն մէկ ծննդն վասն գալով եւ գլուխը մինչեւ
գետին խօսնար Հօմіфоупրէն եւ արբ, սկսու Հօմіфоупրէն
ամբասաներ, մէկ երկրին խօսալութիւն կ'աւրէ:
“Հատունցուլնէ, կ'ըսէր խարեւան, ո՞չ կ'ախուրու իր
սսացուածներուն վրայ աչք անկած է. եւ իրաւաց
պատրուակով (Յանաչոյն) մը իզմէ ինչքս, աղասու-
թինն, ու կեանք Համել կ'ուզէ. վի այնչափ թա-
խանձեց որ վերջապէս Համբերութիւն Հասաւ եւ ի-
րեն խօսութեամբ մը առաջարիցի որ վի Հանդիսա-
թուղու, եւ մէ որ իմ մարդիներ իրեն վիսա մը
կու տան աե զախմա գատասանի առջև վիս ամբաս-
տանէ: Է Ասուլոսս վիս անարգեց, եւ տեղական գա-
տասանները ծազեց. եւ երբոր եւ իրեն վայրէնի
բնութիւնը վախցնելու Համար, ձեր կ'արոյս մէծին
գուույն վրայ ըսած երգումը միշեցուցի, անարգելով

ծաղէցա. որ լեռներն արձականիք տուեն. աս ընելով
եւ լու գնաց: Նյոն օրն իրիկուան գէմ իրմէ պատե-
րազմի Հրատարակման թուղթ մ'ընդունեցայ, եւ իմ
անձկութիւնն վիս հոս մէց բերու որ չու իզմէ շատ
աւելի զօրաորի մը գէմ, որուն վայրէնի բնութենէն
ո՛վ որ ըլլայ կը գոզաց, ձեզմէ շնորհէ եւ պաշա-
պանութիւն խնդրեմ:::

“Աէրց ոսք ելիր, ըսաւ կայսեր, Խարեւանի
ստապատիք պատասխանթիւնը լմիցընելէն եւ արբ: Կայսեր
աշուրներէն կ'ակա ու բոց կ'ելլըր, վասն զի կը անես-
նէր որ իր պատուէր, եւ նյոն խի կարոյս մէծին
գուույն վրայ ըսած երգումը կ'անարգուէր: Գոնդաս
լութեամբ եւ կ'օշացը մորպանը (Յանաչոյնէրը)
չինշեցնելով, վաշաններով եւ զէնքերով զարա-
րութան խուցը երկու անդամ վիր վար պատերով
չափեց. եսքը յանկարծ կ'ենալով, Տակասոր կ'նամա-
լով ըսաւ. “Ընաբգուած մէծ ափասութիւնը ինչպէս
նաև Հասաբակաց բարիքը կը պահանջնեն որ պատժյ
առաջն օրինակը արուի. եւ ասոնկ կ'ըսէլով Տեսան
մերը ոտքը խօսին առջեւը կ'երջնում որ մինչեւ ան
պատասխին արինը կ'ախած աւազը կ'ամփի նըրկէ,
եւ մինչեւ որ ամոցը բոցերու մէջ աճիւն գարգած
չափենմ, ո՞չ պասաբազմի մը ներկայ պիտի գրո-
նուիմ եւ ո՞չ ալ աստուածային օրչութեան նիք
զինքս արժանի պիտի Համարիմ:::

Վամիթաք սսութիւնն ոսացնելով մը կուրացած,
գոնդատին բնութիւն երգումը, մէ եւ զէրոն ուրախա-
ցուց, մէեւ անոր չար միրալ իր վուշնունդիր կ'ծո-
ցը մէկ կը ծիծագէր, բաց արտաքուած այնպէս արցա-
մած կ'երեւար, իրը մէ է Ասուլոսսին վիճակին վրայ
կը ցաւէր:

Երկրորդ օրը կայսեր բարկութիւնը է Ասուլոսս
Հօմіфուրդին վրայ աբսորդ Հրատարակեց, որով Հօմ-
իս ֆուրդի ծառաներէն կ'են իրմէ բաժնուեցա: Բայց
աս քաջասիրտ մարդը որ իր վասն եկած աբսորդին
պատճառը չէր կ'ընար ըմբոնել, յասուած վատա-
շանալով, Հանդարակի իրեն Հաւասարիմ մացողնե-
րով մէկանեղ յամառ պաշտպանութեան մը պատրաս

տութիւն տեսաւ, որ բոնութիւնը բոնութեամբ վասնէ: Խոկ իրեններէն կէսին զինքը թող տարուն վասն ոչ ցաւ ունեցաւ, եւ ոչ ալ չոգ: մանաւ անդ թէ հասաստան մանցոյներուն անհասաստանէրէն զատուերւն համար կուրախանարք:

Աս ըլլալէն եպն, ամէն կողմանէ Հռիփուրդին թշնամի եղուղ նետածիգներն եւ նիդակաւ որներն անոր կալուածոցը վայ թափեցան: Աս զինեալ ըիրա մարդիկն անկնդան իրերն կաւրէին կ'ապահանէին, կեալու ունցոյնը ալ կը սպաննէն, եւ Ազորշտասին մարդիկը բռնութեալ կը համաձէին:

Եզրոյսոս այնախի քաջութեամբ կը պատերազմէր, ինչպէս որ իրաւուկը ունեցաղի մը խիդէր կը ներէր. բայց իրեն կօղմանկաց յաղջակն յարձակութեան աւելի իրենց վասն կու սային քան թէ տէրութեան զօրաց. որովհէւուն այս յարձակմաներազ իրենց սահաւագոր գունդը կը տկարանար, եւ ըլլոնած բազմաթիւ գերիներն իրենց համբարած քիչ մը պարէնը կը սպառէին:

Գոհաստ կայսրը, որ պաշարման ասենը ներկայ էր, պաշարելց չուրը համցնելու համար բռլոր ճամփաները գարձուց, եւ ցորենի համբարմանցներուն կրակ տուաւ, այնպէս որ կրակին կուպրի պէս սեւ մուկը գիշեր ցորենի երկիքն կ'իշէր: Ըստին ներսէն կերակրոյ չբարութիւն կը կրէն, եւ իրենց տուրոր ծարուն անցնելը համար անձերի ջուրը մեծ հոգացութեամբ կը ժողովէն. Խոկ ջուղենի հասուրը սաստիկ բացերու մեջ, Սահարս մանաստին աւազին հօվէն վարուելուն պէս կրակ գարձած վեր միբ կը ցատքէին եւ աժխոյ պէս մեւցած վար կը թափուէին չուրը աննոց պաքերն որիտերի զովացնելու տեղ անբաւ գատսեր կ'ողովանին: Աս պարագաներու մէջ սարսափելի պատերազմ մը սկսաւ: Քայութիւնը յուսահատութեան ձեռք տուած ըլլալով, Զոնփուրդին չարբաշ եւ անկուն զինուորներն անանկ յարձակում մ'ըրին որ շատերը նոյն տեղն իրենց գերեզմանը գտան, այնպէս որ Ազորշտասոս ալ տկարացած պարփակները բռնելու կարութիւն չու-

նէր, որոնք իրենց քայքայմամբն աւելի թշնամեաց օգտակար էին քան թէ իրեն:

Աս վիճակիս մէջ Գոհաստ կայսրն իր զօրքը յարձակման սկսու պարասատել, եւ պաշարումը յաղթութեան աղազակներով աւելի ամրացած ատենը, հաւասարիմ է էռորդուսին վրայ անմիիլ անհամբր կարէ բռնեկած ծրաբները կ'անձերւէր, Էռորդուսին քու պատերազմելուն անկարեի ըլլալը աւենենլով, Կրակէ պապացիցուած ներքբաստոնը (Յառապապա) աղազակներով, Երաների գաները պահէ կը գոյցեցին չոն կամ անցմութենէ մեռնելու եւ կամ քիչ մը եւոքը կատած կայսեր զորաց անձնաստոր ըլլալու կը սպասէին:

Աս խերձութեան հասած էր Զոխփուրդ, ի վերաց պարանայինի քաջարտութիւնը կորսրնցուած չէր: Բայց իրեն զինակից ծառաները մեւնինին որոշեցին որ պայ պապեան եւ անոր տիկինը, որ առաքինի եւ կրմեալ էակ մըն էր, ամէն ձիգն ի դորդ դնեն եւ պատասի: Աս ընկելն ետքն իրենց տկարացած զօրութիւնը նորէն ժողովնելով սրբն եւ նիկանէն անունը բրի բրի գործածելով կիսան գետանա փորին ան կողմէն որ գէւց ի անտառը կը նայէր, փորել: Աս ստորեկրեայ ճամփան հարիւր քայլի չափ փորուելէն եսքը վերցիշեալ անտառը հանեց: Հիմայ առջեւնի ալաստ մինչ կար, եւ կամ պապացի մահ, բայց որովհէւան ամէն քարքը յաստուած իրենց կորուս ինուս բրել, ամէնքը միաբան ստիպեցին զուոքը որ անմիջակէն փախէի իրեն էւրպէրկու տիկինը չետ, որ պատերազմի ասեն հիւանդները կը հոգար, վիրաւորները կը պատէր, հողեվարները կը միթիթարէր:

Քայլն Էռորդուսու, իրեն ծառայիցը աս աստիճանի հասաստամիթիւնն եւ սէրէն շարժած, միան իրեն հաւասարմացը շետ կեանքը աղազակներու պայմանը դներով յանձն առաւ: «Ենք ալ քեզի կը հնտեսինք, օն երթանը, գոյցեցին միաբերան, եւ զինէրպէրկա, որ իրեն երանինի ամուսնութեան առաջնն գրաւականը ծոցին մէջ ունէր, կը գողար եւ կ'աղջոթէր, ստի-

պեցին որ ան խաւարային ճամբէն յառաջանայ: Աէու ըլուսուսուրը քաշած ամէնէն հեռը կու գար: Արեգակն իր քաղզը ճառագայթիներով, ճամբուն ծայրի ճեղքէն սկսած էր իր փաստաները լուսառորդ, անտառնին մայրի ծառերուն հստային հօտը, արդէն հօտառ անիմինն կը շօշափէր, եւ գաշտային ծաղկան անուշաչուատն մինչը բռութուն սկսած էր, եւ իրենք ալ դուրս ելելու վրայ էնին, մէջ մ'ալ ճամբուն մէջէն յակարծ խառն ի խոռու ազաղակներու աղմուկ մը հնչեց:

“Կնիքեանիները հնա այ հասան, գոչեց գլաւս քրայտանկ քաշանիրս պատերազմադղ. եւ իր սիրով Աէորուսունին ձեռքը բռնելով հրաժարում առա, սուրը քաշեց եւ որդէն ասարերէրիւայ ճամբուն մէջ մասն որ միար մէկը մէկու դէմ կը կրնար կուռիլ: Առ եղաւ նէ Աէորուսունին մարդինեները ամէնն ալ անոր հնտեւեցան:

Առ միջոցի մէջ էրկու ամուսինկ մէկմէկու փամշմ թուած էնին, Աէորուսունին սիրով կրծոցը մէջ կարծեն թէ կ'որսար, ինքն ալ ինչ ընելիքը էլք դիսու: “Իմ ճնանգեանս ամիցին մէջը,, ըստ վերջապէս կամնց ճնանգմ մը, անինչ շնան հաւատարիմներս դասայ. հիմայ ես ինչ պէտք եմ ընել. ուրիշներն նինի համար մեռնին, ես փախինի,,:

Աէրպէկիւ պատասխան չէր տար, արդէն Աէորուսուս դէպ ի սուրբերկիւայ ճամբան ես գտանալու եւ իրեն ծանայիցը մանմակից ըլլալու համար քայլ մը առած էր, մէջ մ'ալ Ռուպէրթ քրայտանկ, քաջ դրասին տղան խոնա զեանափորէն հնուապու կը վաղցէր, եւ գուբնի առջին շնչառապս հասնելով կ'ըսէ. “Հայրոյ կ'աղածէ եւ կ'երգու ընցնէն զքեց որ կարելի եղածին շափ շուռ դէպ ի անսար փախչես: Գոնարան կայսրը փետագագրի փողերը հնւեցնել տուաւ, եւ քու անձգ կը պաշանչէ: Ներբնասան մէջ եղողներուն մէկ ժաման չափ մասներու ատեն տուած է, որ քեզի համար անցին ատեն մըն է: Հայրոյ պատրաստ է ի մահ. բայց ինը գեն եղանակաւ մը ապրելու յշու ունի. իսկ թէ որ իրն այլազգ կ'ըլլայ,

դուն Տէր Բոսկեմ՝ իմ հայրս, եւ Աէրպէրկա գուն ալ իմ մայրս կ'ըլլաս: Հօրս բաղձակին աս էու, ըստ Բոսկեմ Քրայտանկ, աս վեշտասանման պատամին, եւ աշքէն մարգարիտ, աս միրուն պատերուն վիշտէն սաշեցնելով ասափամին թերել բռնեց վնարը փախչելու սահպելու համար: Ասպէտը աս ասափամին անձնամատցյ մարգիներ աննենալուն վայ մինչեւ ցարտասուա շարժեալ, Աէրպէրկային հետ մացաներուն մէջ սկսան աճապարել: Ասպէտը երպ որ անսապերէ հազանական տեղ մը կ'եցաւ, Բոսկեմ նորէն խօսելու կամսա: “Հայրս վրաս խաչ մը հանելէն եաբը, ձեռքու երկու խոշոր նկանակ եւ կուռ մը գնին տուաւ, որոնք երկայն ատենէն ի վեր խնայելով պաշուած էնին, եւ պատիփ պարագայի մը մէջ մէծ ծառացութիւն կրնան ընել քեզ եւ Աէրպէրկային: առ ատեն վլրջ գուշեց. Պատանին քեզ տեսնեմ, աթրոգ քով կ'ենաց եւ մաշու պատրաստ ըլլաս, եւ ըսէ իրեն որ խորհրդացյ անսարվ փախչի, եւ իմէ որ պայսակ ընենք մեծապէս կ'ըստուած, որուն վասահնան որվ կցանք մէկն մէր սրով, իրեն ազատութեան ճամբար բաննու: Աէորուսուս առ ամէն բան յինէն եաբը Վէրպէրկային: առ ատեն վլրջ գուշեց. Պատանին քեզ տեսնեմ, աթրոգ քով կ'ենաց կայսին ուժ եւ գործութիւն կու տուաւ:

Ես բանները պատաշած տաեն, կայսրը Գլաւս Քրայտանկին անձին համեմատ վնարդարի համար փափերը հնւեցնել տուած էր, ան ատենն երբոր իրեն նիվակառնիկը Աէորուսունինեցնասան երկրմէ գուները կոստած ներ մասն էնի: Զօն բաւական ասիւն ճամփած էր, երբ որ կայսրը զիցազին մը ձեռու քը գրան ես կամչեց:

“Օ Էկերը թողուցէք, հրամացյ կայսրը Հոխի փորդի զըրացը, որոնք աներիկիւ աղելնաւորաց կապարծներուն կը նային: “Զե՞ր առանցորդն իմ կամաց յանձնելու, Սուրբ խաչն վայ կ'երդնուու որ ամեկնինի ալ աննասա կը թուռում,,:

“Մէր տէրը միայն Աստուած կ'ընայ մէրգմէ պահնելու,, պատասխանեց Գլաւս Քրայտանկ. “Անոր

միայն կրնանք առանց տրանչանաց յանձնել. բայց ուշ կամ է խորոշութեան չէ թէ միայն չեկը տար, այլ քանի որ կենդանի ենք զենքը կը պաշտպանենք»:

“Ունեց մարդիկի, գուեց Գոնքաս քաղցր ձայնի. “յուսահատութիւնը ձեր գուստը ձեզի տարել է, աղջկ մասծեցէք. ձեզի ժամ մայլ մասծելու ժամը քովիլ ասպարան դանարվ, “Անենքապետ Գիմիլն ջնջայն, գուեց, “ասոնց աղին պաղպաջան գինինեւն ըերեք, նաեւ կերպակոր ալ հրամացուցէք, որ Քիչ մը զօրանան եւ իրենց կենացը ինացեն»:

“Տէր ասպետ, գուեց Քրստանք մենէկապետին, “պարագ տեղ մաշնաստիր, քաջ եւ աստուածահաց դորքով մահուան գիմացը քացայ մարդկան առջնի մարդիկ կաղդուրել բան մը չերեւար»:

“Յանդուգն զերել, աղաղակեց Կերը Ռատեատոն, “զդով կեցիր մեր բարերար կամորը զարացրնելն, եւ սա խաղաղութիւնն աւրողը ձեռք տալով ձեր կենաց ինացեցիք»:

“Դուն խալերայ, գուն, գուեց Քրստանք, աս սպանութեանց վաճարովը քեզի ապայաց բարեկամներ ստանալու ջանացիր. Վայելէ աս գինին եւ կերաբուրը, որպես զի գնովութեանք մէջ քու մեղքերը մոռնա: Մենք կերսակը Հարկաւրութիւնն չունիք, մեր վասահութիւնն Աստուած է: Մեր մահուան ասենք ինք մերը կորորիի»:

“Աստիօսութիւնը բաւական է, ըստ կայսրը, “ձեզ շնորհած ժամ գործածեցէք, եւ իմ առատածեանութենէս ձեր առջն զրուածը ծաշկելով զօրացէք»:

Ուշ եւ ասոնք անօմի եւ ծարակի էն, բայց ոչ կերակուրը կերան եւ ոչ ալ գինին իրենց շըրթանցը մերձեցուցին. եւ Շնորհուած ժամ մը զինագագալու ալ, միայն սա պատճառաւ յանձն առին, որ իրենց սիրելիս ապետն ու տէրը, անստիք մէջ յառաջանալու ժամանակ ունենայ եւ ազատութիւնն ապահովի: Ես Վայրկենս մէջ Գլաւս Քրայտանք իրեն վաստահ եւ աղամասկ մը հրամացեց որ եր-

թան եւ ներբնատան մէջ, ասպետին աղամութեան չամար բացած ձամկուուն բերանը դոյնեն, որպէս զի իրենց ապիրելն դադրելն ետքը, թշնամիք կարող չըլպան ան ձամբան գտնուել: Բինչեւ որ որշեալ ժամը անցաւ, ան քաջ մարդիկներն արդէն ան ծակը հորով ծածկած եւ անհն ըստ էին:

“Նորհաց ժամն անցնելէն ետքը “Հոփիֆուրդը ուր է, շուտով զորս հանեցէք, գուեց կայսրը: Ասնկը հրամանը աներկիւութեամբ մարդկոցին, առ քայլ կայսրը բարկութիւնը կատարութեան գարձաւ: “Ի՞նչու գուեց նորէն կայսրը, “Հոս աս ու ձրագործներուն հետ կենամ ժամանակի կորսուցը նեմ: Ի՞նչ, պիտի թողոմ որ ապագայ ժամանակի իմ անուն աւրուի: Ծէ որ ասոնք նօսք չեն հաւկնար, պէտք է որ սուրս խօսեցնեն տամ:,, Կայսրն աս ըստէն ետքը, նոր հերկուած երկիր ափօնեւու պէտք ինձնած ճակատը ժիրանեղն վերակուին մէջ փաթթելով իրեններուն յարձակման հրաման տուաւ:

Արօց շանց վայրենի անասնոց փրայ յարձակելուն նման, գաղանաբարպարունելը յանկարծ ներբնատան վրայ յարձակեցան, եւ երբոք Հոփիֆուրդին հաւատարիմներն ետեւէ ետեւ մինչեւ վիրջներ քաջութեամբ աներկիւղ պատերազմելով գետինը փառեցան, ան սաեն զինք զորս քաշեցին, արեգակնամատապարի թիւնից առջն շարպիցին:

Լէրսյ, դիակինները մէկիկ մէկիկ կը քննէր, ապաշով ըլլարով համար ծէ անկէ ետքն իր թշնամիէն վահնալու տեղի ունի, ծէ չէ: Բայց առ քընութիւններուն ուրախութիւն չպատճառեց, որովհետեւ ներբնատունը պարզուած էր, բայց Լէրութիւնը ոչ կենակնի գանձեցաց, եւ ոչ ալ իր գին կ'երեւար:

“Պատահան իրեն օգներ է, ըստ միք իրեն կէրսյ, եւ սրամնց կը ցաւէր: Կայսրը բարկութեանէն, Էկորուսովն զինանշնուր վար առաւ եւ ջախչախել տուաւ, եւ անոր գլուխը բերողին գումար մը դրամոց խաղացաց: Եւ հրամացեց որ ասոնք խաղաղութիւնն աւրողին օգնականներուն դիակներն անմագ-

մնան, եւ գաղանաց կեր ըլլան։ Աս մի եւ նոյն տեղը,
ուր անամօթ ստախոսութիւն մայսամափ արեան հիշ-
ղեղներ վազցուց եւ դիակներու կցյա մը շննեց,
կայսրն ասորեալ գործին երկիրները սերցին պար-
գեւեց։ Գիմնժենչիւնց ցաւով աչքը դիակներուն
վզա պարտցընելով կ'ըսէր։ «Ո՛ գժբախաներ, ձեր
այսամի հաւասարին» ծառայութենէն ետքը, եւ ոչ
այ երքի մէջ թալուելու արժանի կը համարուիք։
Կայսրը Գիմնժենչիւնց իսութեղ լսելով խոժու ա-
չօք մանոր նպանցաւ, եւ ամէն բան լինցինեն եւ-
քը կոնակը Մերեւց բլուին տալով տուն գարձաւ։

—————



Արջու որտորդոյթեամի մոլորով։

Կոմինն զինանշանը ջալիշախած եւ իր հաւատար-
մացն արինը թափահան ասենը, նիւր Լէորոյտոս
իր գունատած տիկնովը, ճամբան շատ անգամ
կը կենար, իրը թէ անով իր քանչերուն յարա-
սենելինը, որով իր վայ կանքերնին դոչ
կ'ընէին, վարձատոմէլ կ'ուզէր։ Բայց Գրայտակը, ամէն
անգամ տիրոջ ձևոք բնձելով կ'աղաւէր, կը պազա-
տէր որ յառաջ երժան, որպէս զի անով իրենց եւ
թշնամեաց մէջ եղած անջողութը մեծ ըլլայ։ Ռոսպէրթ
միշտ աշեւեն երթարով, ձեռքը ունեցած անտառի
գանակով, անենց ճամբար կը բանաբ։ Փախստականնե-
րը երբոր հովանառը անել մը հասան, ուր կանչոյց
ծառ երբ, փափուկ մամուռով գետնի մը վայ, տերեւ-
ներու պսակ մը ձեւացուցած էին, հանգչեցան։ Հոս
երթասարդը սկսաւ անվիսա սունկեր, եւ անտառի
եակներ ժողովուու զատըլ, որնցմով գրայսն եւ
գքուու հոյն ծարաւը նուազցընել կը ջանար, որոնք
կարելի եղածին չափ գինին ու հացը երկայն ատեն
պահելու կը ճգնէին։

Լէորոյտոս միշտ ան յոււով կը սպասէր, մա-
նաւանդ մէկ կը բազձար իրեն անսիսներն մէկը նո-
րէն աեսնել։ Եւ այ յոյս այնափ կը արեր վրան,
իրը թէ զգիսնար որ ստորերկինեաց ճամբան, իրեն սի-
րոյն համար անձեւնին նուիրողները, վիցուցած եւ
ծածկած էին։ Բայց որոյշետե իրիկունը համաւ ան-
տարին վերջնալցու խոր մթութեան փոխազուեցաւ,
այլ անսնկ համարեցաւ որ ամէնն ալ որց ճամբակ ե-
ղած են։ ասոր վայ ծնկան վայ եկաւ, եւ հոգերով
ձնչեալ զլուիր բանալով անոնց հոգւողը համար
կ'արօմէր։ Աս գործէն ետքը սուրբ քաշեց, եւ սկր-
սաւ Կէրպէրկային հանգստեան տեղըցն քով պահ-
պանութիւն ընել, որ էրկանը վերաբէռն մէջ փամ-
թուած, տկարացած անդամները զօրացընելու համար

մասնութիւն վրայ խոր քուն մտած էր: Աչու բոլոտու թէեւ յոգնած եւ տփարացած էր, բայց աս պահպանութիւնը հարկաւոր համարեցա, վասն զի անսատաց եւ մացառաց մէջ, երբեմ երբեմ անօթի արջերու, դէպէ ի աւար դիմելու. ձայները կը լսէր: թէ եւ երիասարգը պահպանութեան համար էլուս բոլոտասին կաղաչէր որ իր վեամ թողու, բայց ինքն ակրուն ըլլալէն ան ասաթմանի գինովութեան մը մէջ էր, եւ շարունակ կը յօրանէր, որ յաստին կը տեսնուէր թէ քնյոն ծանրութեանը զընալով գիմանալ խոսին վրայ պիտի ինար եւ քունը տանելով անսահապան պիտի մայսին:

Վառառակեան արեւու առջի ճառադպյաները, անսատին սերեւէն ծածէն ներս թափանցած ասենը, քնէն արթնցողները, մէկվեկու գունատած երեսնենը տեսնելով զարչութեցան. անսատի մէջ մջցյ սասարիկ ամի՞ մը պատաս էր. եւ որոյէնետեւ էլորուսու աւելի յառաջ երթալու միար ունէր, գանակը հանեց, եւ չայցին տափակ կեղեկին վրայ անով հաւաշան մընելով կարեց եւ բաժնեց: Այսախ աշխատուենէն եւ արք պարզ Տափն իրենց աւելի ամի՞ մը պատաս էր: Տափն իրենց աւելի սունչ կու գար, քան մէ պալասներուն համարեան վիճակին մէջ բազմախորսիկ սեղանու Հայցին վրայ ամի՞ն մէկը քիչնէ մը գիտի ալ խմելով, վրանին զարմանալի զօրութիւն մը գգացին:

Ոյուկը ուրաք եւ անհոգ եղանակաւ, իրը թէ իր սանր մէջ եղած ըլլար, իր երիասարգական աշխատութեամբ՝ առառաօտան երդ մը պասաւ երգել. երիասարգին ձայնին գեղեցկութիւնը, իր ձայնին վրայ տիրելը եւ երգին միօթիւթափական եղանակը դժբան զգացմանցը վրայ բարեւրար ազգեցութիւնը մտածած ատենը, ուրախութեամբ մը զգար, որ քով գանձ մ'ունի: «Ավուուական եւ հասաւարիմ կողակից մը», կըսէր ինք իրեն, «ասպիտական, եւ ծառայութեան պատրաստ պատանի մը, ազգատութիւն եւ յըս. աչա իմ միխիթարութիւններս»:

Էլորուսու իրեններովը երկը որ ալ անտառաց

մէջ ճամբորդութիւն բնելով, վերջապէս գժուալին եւ վայրենի ճամբաններուն տուած աշխատութենէ յոդնած, կարգացող արուակի մը քովն հասաւ, որ միայնութեան մէջ իր արամանդի կը վայրուն եւ վրփացող ջրերը կոպաճարպերու (լուր նուշ) վրայ կը հուէր: Ելորուսու գուըսը բննոց աշքը առուին անդին գարձնելով գիտելէն եաբք որոշէց որ իր առարկանը բնականիւն հոս հասատէ:

Ճնո՞ն վեր վեր բարձրացած եւ ճամբանձեւ վար կախուած ժայռերը, և կորուսունին, Աւրպէրկային եւ հաւատարիմ պասաննցի համար, հիւսիսյին մըրթիկներէն եւ հովերէն պասատանարան էին: Գիռաւրոյն շահները (լուր ալանց), իր շներու հիւսին իրը կոնդ կը ծառայէն, անոն դիմանեմ ճիւղերու պատերը ծածկած եւ արուակին եղերը բուսած եւ վեգները յարլը գոյելու, եւ անկողնոյ կազմու մը շներու կու գայցին: Եւ բան սարուսը վայրի պարոց ծառէրը, իրենց կարմուկ եւ ջրաշատ պտուղներովը հպարացեալ կը պարձենի, մէջուաց բազմութիւնը, տարերու ծածկերուն բուներուն քովի կը բզային, ուր իրենց ձեմբուած պաշարը ժողովուր զարաց էին, եւ զմարդիկ իրենց քարցը մեղքէն ծաշակելու կը հրաւիրէին, կալնիներն ալ իրենց առատ պատով տառապէլոց չոր հպարտութիւն:

Իրկունը մըննալու սկսած ատեն անտառն մէջն վայրի եղներուաց հօսեր երեւան կելլէին, ու ունի ժայռերուն քովերը կը պարտէին, եւ դըմին կերեւար որ զասնով որոգայթի բերելը գժուար բան մը չէր: Աս յաջողցնելու ըլլար մը միայնակիցներուն ալ բան մը չէր պակսիր: Բոլոր ամսնն եւ աշնան մէկ մասը, ձեմբուած պատրաստութիւններով անցաւ. Ռոպէրդ մէրձաւար ճակէն ձուկ կը բանէր, որսորդութիւնն կընէր, ածուխ կը պատրաստէր, եւ եղն մը կը մոնցանէր, զդին որ ճիւղերով ծածկած փուած փուած իմ վայրին ալ իրենց առատ պատով տառապէլոց չոր հպարտութիւն:

Եւ անոնց մեղը կը ժողովէք : Կէրպէէրկան ալ իրեն հօգոմնէն, ձուկ, պատուղ կը չորցընէր, կաղին կը ժողովէք եւ անէէս ալիր որ հաց կը շնէր, ըսւացք կը լուար, եւ ինչդն ներքին բանները կը հօգար : Կէրպէէրկան կը զգար որ աս միայնութեան նոր բնակիչ մասնեցնելու ժամանակը մատենաւու վրայ էր, անոր համար դուքսը խրկեց զգատանին որ երթայ մերձաւոր տեղերէն, քանի որ երկիրը ձինալ ծածկած էն, մատու ժողովէք : Պատունին յօժարականութեամբ սափրով ջողով լցուց, Տետր նաև հաց եւ մեղը եւ կրակի վրայ շրջած ձուկ առնելով մասարկին մէջ լցուց, եւ ուրախութեամբ ճամբայ երաւ :

Քաջախիրս պատունին մինչև հման քամի անգամ որ արու ձայնը կը լսէր, կ'արցէք կը բորբոքէր, անսանցն դիմացը եւ լսու եւ հնար մնամարտութեան գալու, բայց դուքսը միշտ կ'արգէւէք : Առապէրթին զէնքերը նետակալ մը, նետէր, զամակ մը եւ դրանու ասուսական սուրն էն : Որոնց վերջնին Բորբոքթին առանձին անտառը պատրած անելու դուքսը որ ձևորք կու տար : Աս զէնքերով զինաւրած, քաշախորս երիտասարդն անհատաց վայրենեցն կը սպասէր, դրա տարաքի անհետալուն պատերազմ հրատարակեց անհրաժեշտ էր : Աս պատասխնն մամուռուն տեղու համանելու մանկուու հէսը հացի բարձ էր, մէջ մ'ալ իր մեծ ուրախութեամբ, կաղնւոյ անտառը արջու մը աղաղակէն թնդաց :

Խազզան քաջախիրս երիտասարդին սիրար միջաց պէս կը զարնէր, եւ մեծ կախնոյ մը բռնին եւ տեւը, զըր երկի հօգի հացին կընային գրիել, պահուացաւ, եւ իր սուր աշչըը դէտ ի իրեն եկող սարսափէլ խոչըր արջ կը տեսնէր : Անմիջապէս ալեղը լարց, եւ անսառաց թագալուն իր նետովը ողջնեց, բայց երբ տեսաւ որ առջնու կողմանէ աշինը հնեղեղ պէս վակելու սկսաւ, երկիրու անգամ աղջը լարելն անօգաւու համարեցաւ : «Արդէն վերասորեցար, կ'ըսէր : Ամէկու մը երկու անգամ զարնելը ոչ այրական է եւ ոչ ալ մարդկօրէն, բանդ գնա եւ որչափ կ'ըսաւ հեծէ : »

Վարը, երիտասարդին խօսերը լուրէն ն'աքը, եւ գարձանէն վասն յարձակիցաւ :

«Որովհէտեւ քեզի տուած աղասութիւնս գործ ծածել չուվցիր, ան քեզի, ըսաւ Ռուզէրժ, աղեղու լուրեց, ուղղց եւ արձակից : Նետոյ որը պատուելով սպացաւ, եւ արջնին ձախ աչքէն թափանցցց, եւ զինքը գետինը պառկիցոց : Խոպէրժ սուրլ բաշեց, եւ արենս մէջ տապալած անսանցն մատեցաւ եւ աղջի հարուածով մը յախուգն անսանցն շունչը գարցուց :

Գորդատ կայսրը, քանի մ'օրէ ի վեր աս անտառներու մէջ արջորութեան ելած էր, եւ արդէն Բորբոքթին բնայիլ ուղած արջը, աջի օրը Գործուտէն ներ հարաւած մընդունած էր : Որովհէտեւ Գորկարավին ներած անսանցն մորթին մէջ թափանցած էր, եւ անտառնը նոյն խկ քաջ շնէրուն՝ յայլթած, խկ վասերը փափացուցած էր, մարմանյն մէջ գամանէծ սպարզը մացաւաներու մէջ մանագարած էր : Բայց կայսրն անոր եւելէն ինալու բաղանամիւն մորւելով, ձիէն վար վար կը անանար : Իր օրորդի փողոք ձևորք առաւ եւ սկսաւ, որ պատուի մասնակից եղանակներու արեան կարմիր նետը բնածած կը յարաւանար : Պարապատ աշեղ ժամերազ պատրեթէն եւ ժիմստելէն եսրու, եւ տարձած ատենը մախ ձամբայ բրանսնած էր, եւ քամի կ'երթար այնչափ ալ իր նասաւանին կը հնանար : Իր օրորդի փողոք ձևորք առաւ եւ սկսաւ փշել, որ պատ մասնակից եղանակները փողոյն ձայնը լսելով իրեն մատենան, բայց սարափիկի խոչըր անսանութեանը մէջ, փաղոյն ձայնը կը շիշանէր եւ անհետ կ'ըլլար : Մոլորեալը հետացեակ աւելի եւս կը խոսորէր եւ աւելի եւս կը հնանար . Եւ երբ մէմ երբեմն հարի կ'ըլլար որ խիս ճիւղերու, անմիջապէս կ'ըլլար մացաւաներու ու փուշերու մէջէն անցնէր, նիսկան որ հիմայ գաւազանի տեղ կը գործածէր, կոտրեցաւ, փետարալարդ փեղջըը փաշաց ճիւղերէն փեթառեցաւ, եւ անգամ մ'ալ երբ ճիւղալոց տեղէ մը կ'անցնէր, գաոին ալ ճիւղերուն կուռելով, փրթաւ եւ նիսն ալ գետինն ինկաւ : Անալէն

շուրջ էես ժամ ետքը արդելքներու հետ մշտառեւ կուրյն մէջ, մեծ զարմացմամբ տեսաւ որ նիսակն ուսուը, որ իր վերջին յշուեն էին, կորուել գացեր են: Կայսըր ալ սկսաւ վախնալ, մինչեւ հիմայ արական սրտառութիւնը զի՞քը կը քաջարելէր, բայց հիմայ վենդերէն զրիւած, սուր փշերէն խիստ վիրառած, եւ մինչեւ լուսաշիլ: Օրինաց վրայ ափող, ամեն կողմը վախ ձգող, եւ հաւասարիմ թիկնապահներէ պաշտպանուած կայսըր, շիմայ սուհական մարդէ մաւելի լքեալ թողեալ, եւ իր երեւակայութեանց սարսափման գերեւ ճած, առ ամայի եւ լուս անսամն մէջ ապաւէն վնասույու քայ էր: Կայսըր վասարից զաւած մանեցը պաշտպահ եւ լու զարհուրեի խօրհուրդներով տամիշեայ, ձամիման յառաջ կը տաներ, եւ քանի յառաջ կ'երթար պինչափ ալ բնաւժինը կը կը եւ կը տանընուէր ևս եղանական յուսահասարաւ յառաջ գացած աստենը յանկարծ զուարդ երգի մը քաղցր ձայնն ականնենք շօշափեց:

Ուսպէրթ, որ արդ զեանին փուելէն ետքը, անոր մարթը հանելու զբաղած էր, նոյն միջոցին մէջ, իր զուարթ երգերովը բերան ու ականչն ալ կը գուարձացըներ: Կայսըրն առ երիտասարդին երեւալին յառաջ, մացանենու ու կաղնիներու մէջն զումիեամբ ետեւի կողմնանէ անոր մատեցաւ, որ ինք զինքն անոր շվասահացած զանի աղէկ մը բննէ:

Կայսըր, Ռուսպէրթին անսամնց մրիմէ բաղկացած արտաք կարգի զննասը, եւ հովին ծփացող երկայն մայրը, եւ արջու արեան մէջ թաթխուած ձեռքերը տեսնելով սարսափեցաւ մասց, բայց ի վերայ պար ամենային անոր զուարթ եւ անմեղ աշացը պայծառութիւնը, եւ հեղ ու հաճայարաք ձայնը, կայսեր վրայ եղած ասանական սպասործնելու շուտառվ փունքին: Կայսըր քաղցր արջէն ու ծարաւէն տանընուէր վահանակ, եւ ժամ յառաջ աս ամայի տեղերէն պաշտպանած մարդկան մէջ մանելու բաղձակով, վերջապէս երիտասարդին առաջնուն ելաւ եւ բարձր ձայնիւ բարեւ քեզ, դոչեց:

“Կարով եկար տէր, պատասխանեց անտարբերութեամբ մը Ռուպէրթ: “Յարմար ժամնակին հասար, հրամացի:”

Կայսըր ծիգաղելով մօտեցաւ ու հարցուց, “Հան է քու տեղը ու բնակութիւնի:”

— Ենչուշո հիւղը կը հարցնես, որովհետեւ անտառապին մարդիկը քաղաքացւոց պէս տներ, պալատներ չունին:

— Աւքին հնու կը բնակիս:

— Ե՞ս, երկու ժամ հնուու գեպ ի հիւսիս:

— Երկու ժամ. Տէր Ռստուած, ինչ հնուառութիւն: Ես յոյզեւ եմ եւ վրաս ալ կար չկայ:

— Եթէ այնպէս է, խոզ մարդ, սա տեղ նստեւ եւ յագնութիւն առ. անշուշու անսմիթ ալ եղած պիտի ըլլաս, ան սա մախազս, մէջ հաց ու չոր ձուկ կը գտնես: Հացը քիչ մը գտննէկ է, բայց անուշընելու համար քիչ մը մեղող օծելը բաւական է. սա սափրին մէջ ծարագ անցնենու համար ջուր ալ կը գտնես: Համազ չէ, կը սեր Ռուպէրթ ծիծաղելով, որովհետեւ կը տեսներ որ օստարակնութ մեծ ախորդական կ'ուտեր: Աւստի կը գաս, հարցուց Բուպէրթ, ինչո՞ւ պատիսի խեղ վլճակի մէջ ես, վաստ արիւնս, զգեստներդ թափմափած, կօշկեներդ բլգարածած:

— Եւզորութեան ատենը մլորդեցայ:

“Վրայութեան ատենը, ըստ Ռուպէրթ եւ ծիծաղեցաւ: “Արցիւրը ձեռքով բռնելու միտք ունեիր: Գուցէ հնադ գիւմիւս աղ մունիս, եւ արջերու լըսուին վրայ ցանելով կը թմրեցնես: Եթէ ասսնէ աղ մունիս նէ տուր մեղի, մէկ աղի կարօտութիւն ունինք:”

— ՈՒ:

— Ե՞ս, հայրս, մայրս եւ մեր եղնիկը.

— Քու ծնողը ով են.

— Ե՞ս մը եւ կին մը, հետաքրքիր.

— Ե՞ս կը գրծեն.

— Ասդիէն անդիէն.

— Օքալունկնին ինչ է, անմիտ.

— ՀՅորեկը աշխատի, գիշերը քնանալ, եւ եւ թէ գուն ալ անպիտան մէկը չես, գուն ալ պէտք է որ ասանկ ընեն:

“Անամունի, մրմաց կայսրն ինք իրեն, ետքը երիտասարդին գառնալով ըստ . . . Դուն զիս չես ձանչ չնար, եւ ինձի գուն, կը համեսու:

— Դուն ալ ինձի անանկ կը բան, ամենք նիս ալ մարդ ենք, եւ ամենքնիս ալ իրառ նկատ մամբ դուս առ դու, ենք: Ի՞նչ, ան ինչ բան է, գլուխու կը ցնցու, գուն կը գունի չեն ուղեր:

“Ուշ, պատասխանեց Գոնդրաս խստութեամբ մը: Տիեն սա անմիաը, կը սեր Խոպէրթ, վայրի անտառներու մէջ մնօրած, ոչ յառաջ եւ ոչ եւ երթարու ձամբան գիտէ, եւ ի վերաց այս ամենայնի, ադուն, կոռու Շուռու անկէ, որ իրեն քարոշ ու ժարար յացեցու, եւ զիմքը առ Լարի բընթամէն գուրս պիտի չանէ:

Գլուխատ, համարձակ երիտասարդին շատիօս սութինները լսելով, շրմունքը խածաւ նիզինքը զայեց ետքը հարցուց. “Մարիէնաւ վանքը կրնան գտնելու”:

— Հապա, յօրեկը նյոյն իսկ կապեալ աչօք, իսկ գիշերը անլապտեր:

— Ասէք մրշափ հեռու է:

— Խօմը ժամ:

Գլուխատ գիշերը բերանը ծուեց, եւ երիտասարդին երեսն ալէկ մը գիտէն եւարը ըստ. “Ասէք եւար Մարիէնաւ չեմն կրնաւ համանի. Գուն պէտք է որ ծնողացդ աղաւըն որ մէկ գիշերուան համար իրենց հիւղին մէջ բնճի բնակութիւն չնորհնէն”:

— Ու, աղաւըն հարցաւորութիւն չկայ, չո՞ն ալէկ ու հանգիստ գուն կրնան ըլլալ: “Անեւ ապահնու, հարցուց տարակուանանք կայսրը:

Ուսպէրթ իր գործքը լմնցուցած ըլլալով, արջու մորթը ծալլեց, ետքը կայսրը վերէն վար աչօք չափելով ըստ. “Կարծեն թէ մենք աւատակներ ըլլանք. եղեալ թէ այսպէս ալ եղած ըլլալք քու

վրադ կողապատելու բնէ կոնանկ գտնել: Բոլոր հագածք անանիք ըղղիսած է որ գանկ մալ չպարմէր. եթէ որ մորթը ալ չանել եւ զինկ սպաննել ալ ուզելու ըլլանք ուրիշ բանի մը չեմ ծառայիր, բայց եթէ մացառներու մէջ նետուելու: “Ո՞չ ինչպէս մոռ ցայս, գուեց յանկարդ Խոպէրթ, եւ մամնու պիտի ժողովիչ, եւ շատախօսութեան ըրադելով բողոքովին մարէս ելաւ: Դուն հօս նստէ, եւ մինչեւ որ գամ, աղջու մորթը պահպանէ:

— Քարի երիտասարդ, նախ զիս քու ծնող զացտ տար:

— Ապրս մամուռ ժողովը ըստ, աս պատուէրը կատարելէս ետքը, սրտանց քուկ ալ կը կատարեմ:

— Ապրդ քեզի պատուէր տուած ատենը, չէր կրնար կարել որ հօս ինձի պիտի չանդիպիսն, բայց որովհետեւ պյանէս պատահեցաւ պէտք է որ . . . :

— Ամէն բան աղէկ է, բայց հօր եւ մօր հնա զանդիքը մարտուս աւաշին պարար է:

“Ակէմ մի գնեն արդզոյ, ոգուզ կայսրը դարձուրեմ ձայնով մը, նես կը հասմանեմ քեզի, :

“Խոսանձներուց աղէկ միտ դիրի, ըստ Խոպէրթ կարմինը վ. “Ազօտ մորթին նայէ, եւ նիզինքդ նցյնը կլողին պէս աննութեամբ մի կառավարեր. աս մնանցարդ էանին ալ վիրաւորած եր, եւ քեզի պէս, երգնին վար վասացած էր, եւ զինքը ալսաւ թողով կուղէն բնապէս նաեւ հիմայ զբեզ ալ, բայց անի քեզի պէս աղաւակ մը փրցուց եւ յարձակում ըստ, բայց պատիքը զամա. քեզի նցյնը ընելլ շատ աւելի գիւրին է, որովհետեւ քու զօրութիւնդ արձէ մը շատ ակարագցն է: Խելքդ գլմնիր ժողովէ, ըլլալութեամբ պոտայը, հրամայելը մէկդի թող, աւելի երախտագէտ պիտի ըլլաս եւ պիտի աղաւէս, չէ թէ գուաս եւ հրամայես: Կանէ սա տեղը եւ հանգէ. եւ որպէս կը կապէին ատիւծին առջևը դողովարաւն պէտ, արջ մը պատահչելու ըլլայ դուն ալ չպարաւ, եւ ապաէնող ծառերու վրայ շննառնեմ ալելզու նետս հոն թող կու տամ, եւ քիչ մը վերջը ժո-

զոված մամուռովիս կը դառնամ: Աւրեմն գլքեղ Աստուծոյ կը յանձնեմ, արիացիր, քաջ լեր, մինչեւ որ դառնամ:,:

Գոնրատ տեսնելով որ աս տաքարիւն երիտասարդին հետ ըլխալացուիր, ի հարկէ հնապանդեցաւ, եւ չոն տեղը խոտին վրայ երկնցաւ պահկեցաւ, դրւխուն տակը իրը բարձ արջու մորթը դրաւ, եւ ազեղն ալ լարած քովս առաւ: Քունչ անմիջապէս իրեն վրայ աիրեց, եւ եթէ մարդ մը անոր ան տեղը նոր քնանալ տեսնէր, չէր կընար հաւատալ որ հոն լքեալ թորեալ մնացող, իշխաններ զարչուրեցընող՝ Գերմանիսի կայսրն ըլլայ:

Անտառի միջ գիշեր մը հանգիստ:



Առաքէրժ Գրաստանք, մամուռը կարելի եղածին չափ շուտով ժողովելով ետ գարձաւ, եւ իր չիւրն աւելի զուարժ եւ զօսցած գտաւ: Եւ բիտասարդը հազմենալ արջուն մորթն ալ մամուռի պարեկն մէջ նեսեց, եւ անձանավին գտանայով, որուն անոնչ կամ ովք ըլլայն եւ ոչ հարցուցած էր, հրահիրեց իր ետաւէն գալու:

Դոնրաս կայսեր, երիտասարդին չետ մէկտեղ աբսուրելցն շիւրը հասած ասենն արդէն գիշերը կուսած էր, եւ երիտասարդը քանի մ'անգամ գուռը խիս զարնելին ենքը, Լէորլոսս քառ նիգը վերցնելով, բացաւ: “Այսօր շատ ուշ մնացի, այնպէս չէ, հայրը կնուէր երիտասարդը ծիծաղելով.” “Բայց զանազան բաններ չետ կը թերմէ, ճմբրաւն համար մասմուռ, մօրս համար արջու մնչապէ, եւ քեզի մարդ մը որ “գունի, կուռախ չուզեր, հապս հրամայել կուրէ, թէեւ պյնզիսի վիճակի մը մէջ է, որ եւ ոչ կմնայ շարժիլ: Հայր, գուն ասոր սորվեցնուր որ մեր անտարին մէջ աս երջանակը չարժեր,:

Լս խօսքերը վկոնմն արուացյ կարգի շարժեցին, իսկ անհամայ լուրը, իր սիրու գործացոյց: Կրակն քավէն վառւած փայտ մը քաշելով, դէպ ի օստարականնի երեսը մօտեցուց: բայց յանկած այնպէս ընդարմացած մնաց՝ ինչպէս գիշեր ատեն ճամբրոգումիւն ընող մը կը զարհուրի կը մնաց երբոր լուսնը նոր ծագելով, իրեն աչաց առջնի կեցող աշխանկարների յուղակակ յուղազ կը լուսաւորէ: Լէորլոսունին արի ձեւքին մէջ, փայտը կը գողար, նիք կը ատրակուսէր՝ փախչի, մէէ իր պապերուն շնած ամրոցը կործանողը, ստացուածոցը կրակ տուողը, շաւատարիմն չարդողն եւ իր վրայ աբսորը կարգացողը, որ հիմայ իր ասջին կեցած էր, զարնէ ապանէ:

Բայց կայսրը Լէորլոսունին երեսը տեսնելով

աւելի եւս զարհուրեցաւ. քիչ մ'ատան երկուքն ալ զարհուրանօն իրարու երեսը կը նայէին, բայց Ռուպէրթ, որ աս երկուքն իրարու նկատմանը՝ զարհուրելուն պատճառը չէր դժոխը, կոնմին ձեռքը բռնեց, լցոն առաւ եւ դեպ ի օսարականը տանելով, վերէն վար զանի լուսաւորելն ետքը ։ Հայրէ մէյ մը հուն նայէ, կը լուր, ինչոքն զգեսաները փղոկան են, եւ նիք փուշելքն ընորորած։ Աղջոմէ իրեն, թող որ չիմաց հօն հանգչի, եւ աս միջցիս մէջ մեր եղինին ես կը կերակրեմ։

Է զորոյսոն նկը զինքը բռնեց եւ վայսորը, որոն եղինը գեղուութիւն մը պատասծ էր, սցն հիւղին կից հիւղ մը սարաւու։ Աքորեարու հօն իր կրակարանին մէջ փայտ զրաւ, եւ աղէկ կրաք մը վաշեց, եւ հոյս սեղանին մը վայս կայսոր առջև պատու, հայ ու մեղք զրաւ։ Թէեւ զոնբասին արեանը մէջ սարսափ մը կը խաղար, ի վերց սյօր ամենայնի առջևուը գրուածներէն քիչ մը բան կերաւ։ Բայց իր նայուածքն աս ամէն բան տուուին ընորհակալ չէր ըլլար, մասնաւոնդ թէ որդիակ կարելի կը լլար անոր երեսը նայէլն փախչիլ կ'ուզէր։

Կայսեր գեւ կերակրոյ վրայ եղած ատենին, Թուպէրթ եղինիկը կերակրած ըլլարով եւս զարձաւ, եւ օսարականին համար մասնաւերէ փառուած անկողին մը պատրաստեց։ Խոպէրթ աս գործքը Ըլընըշնէլէն ետքն ուղղեց մայրը տեմնել. բայց ցաւոլ լսեց որ հիւանդ է եղեր։ Աւրեմ իդմէ բարեւ ըրէ, ըստ հաւատարիմ պատանին, ետքը կրամի մօտ զետինը գրուած ծառերու միւզերու վախ երկլնցաւ եւ քունը ասացը վրայ տիրելավ, սալօրաբար զառկած աւտենին իր բռն հօրը, Գլաւա Ֆրայստամին մշատակուլ թափած արցունը շուտով ըրցոց։

Դիւրն եւ ասպանշականն (Ժիր ընդունողը), քիչ մ'ատեն իրարու զիմանցը լուռ կը կենացին. թէեւ Է էրոյսոսու կոմար Գլաւա Ֆրայստամին եւ իր քաջ ծառայիշը վրայ տեղեկութիւն մ'առնուլ կը բաղձար, բայց կը վախնար որ անհամց լուր մ'առնելով սիրար աւելի եւս կը միջի։ Խնչպէս կոմար յատաջ կայսեր

ձեռքն էր, նյոնպէս հիմայ ալ կայսրը կոմմին ձեռքը խնկած էր։ Լէորողոսու աս առիթը գործածել կ'ուշ զէր, բայց կը մասնածէր մէջ բնէ եղանակաւ նօսւելու սկիզբ ընէ։ Կոմմին սիրաս ու երակը մրցյ պէս կը զարնէին, կայսրը կմանին անհանգարութիւնը տեսնելով որ մէյ մը Նէրոգէրկային կը վազէր մէյ մ'ալ իր քովը կ'աճապարէր՝ մերջապէս պատճառը Հարցոց։

“Ո՞մուսինս հիւանդ է, մւմնաց կոմար, եւ ճակատը ինձնեց, “սիեզը ծանր պիտոցից մէջ է, ես նիւծի պարաբ կը սեպեմ աս տեղու խեղճ լըեալ մեռցելցն երբեմ երբեմ երթալ նայիլ։” Աս խօսքերով Լէորողոսու իր երեմն բնակաս եւ հիմաց ոչընչացած ամոցցը կ'ակնակիրէ, ուր Նէրոգէրիս այսուիսի փածակի մը մէջ ամենայն կարելի եղանակաւ։ Կը հոգացուէր Աս խօսքերէն ետքը Լէորողոսուն վրայ իր երանկութիւնը ոչնչացընողին դէմ կատարութիւն մ'եկաւ, եւ նցն միջոցին մէջ բնէ ընկելիքը ըդհանալով՝ վարասանի քով գտնուած մեծկակ եւ հանգուցաւոր ճիւղ մը յաշխանուից։

Կայսրը Լէորոյսոսին խիստ ձայնէն, եւ աւելի եւս ըսած աս շարժմանէն զարհուրած կրակարանին քովին ետ ետ սկսաւ քաջուիլ, եւ Ռոպէրթին վրայ ինաւալու վրայ էր։ Խոպէրթ քնէն զինովզած մէյ մը շօրս կողըր նայեցաւ, ետքը նորէն ձիւկերն վրայ առարտուելով սկսաւ քնանալ։ Լէորողոսու ձեռքի ճիւղը կառասելով կրակարանին մէջ նետեց, եւ կլունակը կայսեր գարցնելով Նէրոգէրիսին աճապարէց։

Կայսեր նոզնին անհանգստութիւնը եւ իր ակարութիւնը ճանչնալը, երեւակայութիւնը պիտպէս ապցուցած էին որ Լէորոյսոսին համակին սոփրուակները բարձրաւութիւնը, կայսրը ասպարութիւնը մէջ իրեն այնակը կը ցուցընէն իրը թէ Լէորոյսոս հօն աւազակառութ մ'եղ լլար։ Կայսրն աչօք ամէն կողմէ նայելով նիք զինքը պաշտպանելու զէնք մը կը փնտուէր, բայց ու-

բազմէն ինեղբանքը ըգտաւ։ Տիւզին զուռը բամարու համար գրան առջնին շարուած բրոր փայսաերը վար կ'առնուր։ Բայց Լէորոլոսուն Աւրպէրկային քովին գարձած ըլլատօվ՝ դինքն առ գործքէն եւս կ'եցուց։ Եւ զդաս բազմինը բիր (սուն) մը բանելով, խիստ ձայնով մը կայսեր հարցուց։ “Ի՞նչ է զբաղմնկրդու։ Վոնքառա աշքը ճանր բրին վայս անկելով, եւ զարչուրանքը բերանը բանալով ըստա. “Քիչ մը օդ առնուլու։”

— Հիւզին օդէն կը նեղութիս։

— Ա, յու։

— Դուն արքունեաց մէջէն չես։

— Ա, յու։

“Նո՞ն օդց փոփախմանէ վախ չունէիր, օդց շարուումը գենէ չըր Տիւնանկացընը, Նարսուց կում այ անոր խօսակցութեանց պաղէն առնելով։ Գանձրաս չէ բուրեւ չամարձապիցաւ, եւ իր ասպնձականէն ստիպուելով։ Նորէն կրակի քայլ նստեցաւ։ Կանին խիստ նայուածքը կայսեր աշքը գէս ի երկիր խոնահարցուց։ Երկան առնեն նորէն նոր լուսութին մը ամիելէն եօքը, վերջապէս կամնը խօսելու սկսաւ։”

“Որովհետեւ գուն արքունիկէն ես, պէտք է որ արքորեալ Ճոխվուրդ Լէորոլոսուն կոմնը ճանչնասաւ։”

Գոնքառ պատասխան չուուաւ, սուս ըսել չըր ուղեր, մէկալ կողմանէ ալ չըր ուղեր ըսել որ նկարչուն է, եւ թէ զէլէրուրոսունիք աբսորած է։ “Եցն իսկ Լէորոլոսուն ալ անոր առջն դեռ իր անունը յայտնած չէր։”

“Որովհետեւ, ըստա նորէն Լէորոլոսուն աշխավուրդն նկատմամբ ըսած հարցմանն պատասխան չիւտուիր, մնչուշտ առ մարգուն վայս միաբդ անհամց յիշատանիւնը ենկած պիտի ըլլան, բայց գոնէն առ բաէ ինծին թէ առ մարգուն յարցման ինչն էր, որ վրան պայմին խիստ պատասխանիւնը ենկած։”

“Կայսեր առջն ելած ամբաստանութիւնը, ըստա գոնքառ աշքին ինուպանիւնն առքելու յանցունն էր։”

“Ա, յասիսի ծանր ամբաստանութիւնն մը յառաջէ բերելու յանդ վայրու, կրկնեց Լէորոլոսուն արթիայէ մը վար է. բայց պինկիսի երթիր մը, որ սուս ամիսատանութիւնն ապաժառաւ ամրոցներ կ'այրէ, պատուաւոր անձնիք իրենց ստացուածքէն կը զփէ, եւ զանոնիք ստացարց օրինաց կը հաստարայէ, չարագցին եւս է։ Զէի կրնաք երեւակայից ուն նոյն իսկ գուն խաղաղութիւնն աւրող մը ըլլան։ Խոկ եւ Տիւնայ ան աբսորեանները որոնց վայս քառ բարիկութիւնգ թափեցիր, պաշտամնելու համար կրնամնանն ա. . . , և Լէորոլոսուն ճանր կոճէ մը վեր վերցուց, կայսեր երեւար նոր իշած ձենար պէս ձերմիցաւ։”

“Ուշին վերաբերեց, բներ ճնան, պէտս ճը վրան եւիս աւ բարդութիւնն, պայմէն կը պուար նոպէրն, որ ճիշդերու վայս պատկած էր։ Արօվհետեւ ցորիկ ասեն արջնին պատահածն իրիսաւարդ զը երազին մէջ կը անոնէր։ Ես խօսերը Լէորոլոսունին վայս մէծ ազգեցութիւնն մը ըլլին, անոր մինչեւ արմուկը մերի եւ ջդաս թեւը նոր կոճուր վարձեցի, սրան զգածմանցը վայս բարի խանութիւնն մէկաւ, եւ որպէս կի իր թշնամիցն կերպարանքը սրանին մէջ նորէն թշնամն թեւան կայծ մը չարծարծէ, նոյն տեղը զինքրան ասանձնն թօպ տուաւ, եւ նորէն կէրպէրկային գնաւ։ Տն հաննելուն պէտ տեսաւ, որ Կէրպէրկա ցաւերէն աղասուած էր, եւ իր քավը զէլէրից կողածն մանուն կ մը կը պարէրէ, եւ Կէրպէրկային զըմանցը վայս ծիծալը մը կը ամիերէ։ Կոմնն ուրախութեամբ ըլլուեցաւ, աշքին պատասխարը ըլլցաւ բանել, եւ Բասուծց իր նորհամարտութիւնն ընելէն եօքը, քէս մը յառաջ ըսելու գործութիւնը միաբն ինչուած։ անձն մը երկուն ծածկէց եւ ուրիշ կողմանէ խոյն գուրս աճապարելով, աշքերն երկնիք վերցուց, ուր ասալները քաղցը ըստավ մը կը փափէին, “Եէ՛ Աստուած, կը գոյնէր մը անմասն թիւնութիւնն պիտի, ևս բայց ին էր, անոր իշած ըստավ յառաջ ըստավ, որ կայսեր հանգիստանցութիւնը յառաջ ըստավ, և թող տայ որ քուն ըլլայ։”

Աստուածանցուան արշալցուը Տիւզին քանի մը ծա-

կերեւն ներս թափանցիլէն, եւ քիար գործուած առարկանիը ըստ տիպը լուսով մը լուսաւորելու սկսիլէն եւ արդ՝ ՀՀորոյոսոս նորէն հերպէրկաբն գարձաւ. բայց որովհետեւ թէ տղան եւ թէ մայրը կը քննախին, եւ աս երջանիկ հայրը ասոնց քննյն արգելք ըլլալ չէր ուշիր զգուշութենամբ մը, ոտից մասնաւոն վկայ քաղելով գուրս ելաւ, եւ իր հիւրին գնաց որ անսաւնէ թէ իշխնի բնապէ անցուցեր է:

Վարդաս անհանգիստ սրտով, վայրի թիկինոցը գետին ատարած արագ փառաւուած էր. կրաքինքը կորսուած կը համարէր, եւ ամէն կայլիքն կը մտածէր որ պարուալը վիտի զայ եւ կոճը զգուստի հիցընէն: բայց Աստուած որ վշտացելց ձայնը կը յսէ, Գերմանիայի կայսէր մաշուրնէ վախանալով եւ իրեն դիմելով վիրաբերն իւնդրելու աղաւանանա ալ լսած էր: Թշնամութիւնը հեռացաւ, մակը իշճզ գետինը մնաց, որուն անքը զգնիսաւ ան աստիճանի զարչութենցոցած էր, եւ միջապէ երբ որ արշացըսը ծագեցաւ, եւ գուրսը ալ անսարին մէջ թունց ձուողելու. ձայննը ըստելու սկսման՝ կայսէր յօդնութենէն գեղածած եւ սրտի ներութենէ տառապակալ դրուիր մասնաւ անկողնին վասն ինչաւ: Քանը մակախի վայրին աշացը իւնալով, զանոնի փակեց, եւ քննյ կնիքը գտնատան զգածածուկը կնիքը ամէն անձկութեանցն եւ բոլոր վշտաց վիրը տուաւ:

Լէորոյուն իր հիւրին գործած ատենը զինքն առ վիճակին մէջ գտաւ, եւ զանիկա հնա հանդարս քննյ մէջ առանելով սկսաւ այսպէս խօսիլ. “Ո՛ կայսր, հանգիստը զքե՞զ ալ վշտացուց, եւ թէպէս գերմանիայի մեծաջոր կայսրն եւ ի վերս այս ամենայնի բափանը զքե՞զ ալ իմ տառապանցաւ մասնակիլ ըրսու: Աւորութանուած աս խօսերն աւելի մտօք ըստ քանի մէկ բերով: Աս ըսելէն ետքը գրի կոյմանէ մազգելով իւղին տանեացը փառ ելաւ, որ կայսի քով քնացոյ կայսրը, արտաքին օգնյն խոնաւութենէն կը պահպանէր, եւ ափելը բերնին առջեւը գնելով կեղծեալ եւ գուշակութեան ձայնով մը գուցեց. “Իունին մուսաւուն մուսաւուն, քու մուսաւուն եւ քու մուսաւուն պահուիլ ըլլալ:

Վանկաս յանկարծ արթընցաւ, աչքերը շիկեց: կանգնուեցաւ, եւ քննյն մէջ երալ կարծած ձայնը երկորդ անգամ լսեց: Տարակուալելով, կայսի մէջ շառացող ձիւղը զարաւ քաշեց, նորէն միու դրաւ եւ մի եւ նոյն խօսքերը նորէն լսեց: Գորգատին սիրալու առ աս գուշակութենէն այնպէս վիրաւորեցաւ: իրը թէ թառնուղ օծուած նես մը պատին թափանցած ըլլալոր, եւ գլուխն վար սառուցի պէս պալութիւն մը կիշնար: Թէ եւ կրակին վայ նորէն փայտուն նետեց, եւ բոցը վիր կը բարձրանար, եւ ի մեջը պար անսանցի ձեռքերը չէր կրնած տարցընեւ, կարծես թէ արեան ընթացքը գաղրած էր:

Աս ընելէն ետքը Լէորոյուսու կամացուկ մը տանիքն վար իշաւ, եւ ժամ մը ետքը նորածին աղըն տուաւ, եւ արջու մորմին մէջ փաթետիկը մեծ ուլանութեան մէջ իր հիւրին բոված գնաց. “Միրելի Տէր, Աստուած զքե՞լ օրհնէն, գուշեց ուրախութեամբ գնարասին, եւ արջու մորմը բանալով ըստաւ, իմ երեկուան անձկութեանս եւ հոգու յօդնութեան ան է. եւ որովհետեւ Աստուած զամանի ի լոյ հանեց, եւ զմայրը ցաւերէն պատեց, ասով ամէն բանին բան մոցուեցաւ. տես մեյ մը, Բնչպէս կը ծիծաղը եւ ձեռքոքը կը խաղայ, ան մեյ մը ձեռքոք եւ կոյէ, անս որ ինչպէս ծանր, ինչպէս զօրասոր, ինչպէս առաջ է. մէջը որ ձախ աչքին վայ գորշ բիճ մ'ամիւ, ենութիւնը ինչ զարմանալի եղանակաւ կազզէ: Օր մը Եղնիկը կերակութէս ետքը, երբ ետք գարճայ ամուռինս դրան առջն խօսած ինծի կը սպասէր, ափ մը լըցուն խօս առած կատակի համար դրան ներացի, մեյ մէջէն ծանր մողելզ մը ձակտին վրան նիշկա, մայրը զարհութեցաւ եւ բռնելով մէկ դի նետեց, անով աղըն աս բիծն ընդունեցաւ: Բայց վիսա չանի, ժամանակաւ անձրեւոյն կը ըլլալ, եւ ետք անձրեւոյն ըլլալ ալ նէ, ի մեջը պար ամենայնին միշտ գեղեցիկ, միշտ կաստառ է: Բայց ինչ է աեր, որ աշաճութեամբ մը կը նայիք, աղջ չէր սիրեր, կամ թէ գուք տունը տարք չունիք: Եւ թէ չունիք նէ, շատ աղքատ էք, թէ եւ գերմանիայի

մեծ աւրութեան բռնըր գանձելը ձերն ըլլայնս, զովրատ իրեն աս կեղծեալ ժամանգին, միշտ խօժուա դիմք կը նայէր: Աւորութաս, կռնակը կայսեր գարձնելով, Ռոպէրթին մասեցաւ, որ գեռ կը քննաւր, եւ ոսրով զինքը շշափելով արթընցուց: “Վրեգակն արթէն ծագեցաւ, եւ անսառը լրսաւրեցի, կը գոչէր, միռուններն իրենց առաւանեան երգերը կ'երգեն:, Աւորութան նյոյն միջացին մեջ տղան գէպ ի Ռոպէրթին առջն կը բանէր որ ան ալ տեսնէ, բայց Ռոպէրթ աջուները զի շփեր եւ կամաց կամաց կը շարժէր. բայց լնդ զարդար անհնելը, ծնկան վար եկաւ, եւ ձեռնամն գուց, “Ճքհշակ, — Յիսուս մանուկի:,

“Չերան երիտասարդ, ըստ ծիծագելով երջանիկ հայրը. “Աս մեզի համար անսառի եղացար մընէ, եւ երգերկան եւ զարդարի, Նըրանարդը դիերը շփափից, բայց աչքերէն ուրախութեան արտասուր կիթնացին: Ետքը կանգնուեցաւ, ոտղան գըրցէից, պատաւ եւ ուրախութենէն այնպիսի խննդական շարժմունքներ կընէր՝ որ նյոյն իսկ հոգեվարի մը գեղնցած շրմուկներ առանց ժամտեր չեմի իրնար անցելի: Ես մենք անսիները միայն գործարին վայ ազցութեւն չեմի ըներ, տժգուհութեամբ մը կը նայէր, եւ եղաներուն անձկութեամբ մը հանդիսաւես կըլլար, եւ ոչ ալ նայել կ'ուզէր. ետքը Ռոպէրթին դարձած, կ'ըսէր, “Ինքզիմսը ան ասաթճանի զարցած կը գտնեմ որ կարծեմ թէ մինչեւ Մարիենաւ կիմաս քայլէլ, անոր համար շնորհք ըրէ առաջ նորդէ բնծի:,

Ռոպէրթի սկզբան գլուխը ցնցեց, բայց եռքը մէյ մ'ալ կոմին երեսը նայեցաւ որ անի ինչ կ'ըսէ. “Ո՞րքեակի, ըստ կմար, “մեր հիւրին առաջնորդ եղիր եւ կարեկի եղածին չափ համաստ ճամբով մը զինքը իր ուզած անդող տարի, կոմն աս խօսը լինցընէնէն ետքը կայսեր սրաւէն քար մը վիրցուեցաւ, որովհետեւ զեռ մինչեւ հիմայ նիգզնիքը վասնգի մէջ կը կարծէր, եւ գէպ ի արտօրեալը գառնարով ըստա. “Ի՞նչպէս զնէլ քարձարեմ չեմ գիտէր, փողս, զէնքերս, շղթաս, վերջապէս ամէն բանս անսառներու

մէջ թափառելով կորսէնցուցի: Ինձի կը մնայ միայն մուրացկանի մը շնորհակալութիւնը, զր սրտանց կ'ընեն, եւ ձեզի ամէն բարիք կը բարձամ՝: “Ասուած ննջի գիշերը պարգևեածն երկայն ատեն պահէ, եւ ուրիշ բանի հարկաւորութիւն չուն նիմ”, պատասխանեց Աւորութաս:

Կայսրը գլխով կոմնին յարգութիւն մ'ընկելով, Ռոպէրթին դարձաւ: “պատրաստ ես, հարցուց: “Ծ ուտ ըսէ որ, գոչեց երիտասարդը, “Կարող ըլլամ նորէն իմ մի իիրեկի անսառի եղարցու գառնալ:, Երկուքն ալ ճամբայ ելան, Ռոպէրթ առջեւէն կ'ամագարէր, եւ իր երգերով անսառները կը թընդացնիքարէր, սա այսպիսի անցէլ մը գորս ելլելուն գացընէր: Կայսրն այսպիսն այսպիսի անցէլ մը տարբեկութիւն չունէր: Կայսեր համար, ան խուզը ըլլար, եւ ան աղան աշխարհը շաբար՝ շատ աղեկի կ'ըլլար, որովհետեւ գոչաշ կութեան ձայնը իր չուզերովն ալ ականջը շարունակ կը հնչէր, թէ նյոյն նորածն մանուկն իր փեսան եւ կը հնչէր, պատասխանգը պիտոր ըլլար:

Հասկածէ յառաջ հիմա վախ մը:

Եղած դէպքերէն, Աէրորդոս խոչեմութիւն ընելով, Աէրպէրկային բան մը չպատմեց: Ինք տղան մլրաց, Ռոպէրմժ կնքահայր եղաւ եւ անոնքը չերդիկոս կուցէց: Մէր անտառի մարդկան մէկշատիկ առարկայն չերդիկոսն էր, զինքը ամենայն եղանակաւ կը ննամեին որ պղտիկը զուարձը ըլլայ:

Առ առ Տանգէւսը պատաշած ատենը, Մարիէնաւիի վարիին մէջ, ուր կայսրը հասած էր, Գերմանիայի մեծազօր կայսրն իշած ըլլալուն համար մէջ ուրախութիւն կար: Ճող կայսրը վէրբրէն օծեցին, իրեն առ մին ազին կերպարուներ եւ զինի բրելով զինքը կազդութիւնն, եւ փափուկ անդղոնց մէջ համպուցին:

Վանրատ երկրորդ օրն իր Ազնէս գտաերը չետ տեսնուելէն եւ պատաւելէն ետքը, որ նոյն վանաց այցելութեան եկած էր, մը մը ինդուքը, որով արայի Հայուն քաղաքը ձխարել կ'ուգէր: Ազնամայրը կայսրն առնելով վանաց անապահութիւն տառաւ, ուր տառու երկու անոնական պատանիներ ու հարուստ եւ չքեղ զարդարուած երիկիք մը կայսեր կը սպասէին: Զան մեծարանաց ըմբեկի մը մասօց կայսրը եւ ամեն կարելի յարգութիւնն ըրաւ: Կայսրը իրեն երգած հիւրափարութեան չատուցում մ'ընել ուզելով՝ Միհնագէր քարեբն, ուր Մարիէնաւի վանքը կը դունուէր, սա հմանին մէջ ամեն անոն եւ գտնուած իրեւուուն նկասանմէր ապաշարկութեան իրաւունք տուաւ:

Կայսեր կորսուած համարուած իրեւունք վանէր նի մէջ գոյց մը տարածուած էր, եւ մեծ վախու ու չոր կար մէկ կայսրը անսապնական անտառաց մէջ, իր սրի մարդկներէն զատուած եւ կորսուած ըլլայ, եւ թէ թէեւ զինքը երկայն ատեն իմստառած են, բայց իրեն անդ արաբնակ անտառաց մէջ իր փողկոս զինքարկը գտած են: Աս գումարէրուն վրայ, իր կիզէ-

լու ամուսինը զանի վնատելու համար շատ մարդկի խաւրած էր, բայց ատանցմէ գեռ մէկը սու՛ զգարցած մէջ մ'ալ կայսրը ողջ առողջ գեղեցիկ եւ շքեղ զարդարեալ երիխարով մը ձիավագելով՝ ալբունիին ինու: Կիզէա ուրախութենէն գլուխ անոր կրծոյց վասն զրած՝ մարարքան. կ'արտասուէր, եւ շոգգործ բաղմութիւն մը կայսեր բաղրոտիք պատաճ, առ գէպին իրենց առիթ առնելով վինըը նուինահանուն էն սէրտանը կ'անուանէին, իբր թէ Նախախնամանւթիւնն իր մեծափառութեան գիտական եւ զանի պաշապաններ համար անկիտ անտառաց մէջ կազմած եւ զարդարուած ըլլայ:

Վանրատ քանի որ Եսքորելցին եւ Բոտիէրթին վայ կը մասձէր՝ մարէն կը ծիծալէր, պայ եւ լուռ իր արքունեաց անձան նայելով՝ գէպ իր մասկութիւնն քաշուցաւ: Իրեն եղած Նայցմանց ասանի պատասխան կու տար. «Իմ կորսուելուա գիշերը աշխատէնք մը քովի անցոցի, որ երկրորդ օրն ինձի գէպ ի Մարիէնաւ առաջնորդողից:» Աս պատասխանն եւ արք իր քովի եղած ասպետները, միինքը ու ամեն ներկայ եղանինը մասձէրով՝ թէ ոյ տառաւ որ միայն Բատէպան ու Գիիմէնշլցայն բայլ մասն: Բաղմութիւնը ցեռանալէն ետքը կայսրը հետեւեալ եւ զանակաւ իրաւուցաւ. «Ինչ որ քովի եղած բազմութիւնն իր բաղադրա արդէն պատմեցի, բայց որովհերէր բաժնուելն ետքը, ժայռերու եւ անտառներու: մէջ թափաներու ատեն պատահածներուն մանրամասն պատմութիւնն որտակից բարեկամներուս պատմել կ'ուզեմ:»

Վերջ շոգգործութեամբ մինեւ գետինը ծուելով՝ աս մեծ շնորհցաց շինծու խօսքերով՝ շնորհակալ եղաւ եւ կայսեր ձեռքը պատաւ, իսկ հաւատարիմ Գիիմէնշլցայն լուռթեամբ մը կայսեր ատելի մատեցաւ:

«Ի՞ն գէլերը, ըստ կայսրը սիմ աստղնականին զաւակ մը ծնաւ. աս մօրուաւոր եւ միջմէրու մէջ փաթառուած մարդը մէջ մը չոս, մէջ մ'ալ չոն կը վազէր, եւ անոր վլյունի տեսքը, աշքերէս քունս

հողոսպանեց, հաղիւ առառուան դէմ քիչ մը քնանալու սկսայ: Մէջ մ'ալ յանկարծ խզդուած, բայց բորբոշ քած ձայն մը գոչեց: Աս նորոգու որպէս, ուստի համար եւ ուստի անոնք ու ունք ըլլաց: Գլուխա վերցուցի, կրակը կաւէ կրակարանին մէջ պայծառ կը վառէր, ձայնը երկրորդ, նաև երրորդ անգամ այ լսեցի: «Գիմիթէն շմայն, դէմ դնել հարկաւոր չէ, կը սուր կասր, երբ գիմիթէն շմայն գլուխը ցընցելով, խօսելու ու տարաշուր յայտնելու համար բերանը բանալու յայտնելու համար բերանը յայտնելու կը սուրէ, վասն զիս պայծարամին ճշմարտութեան վայ համարեալ էր, եւ կը կարծէր որ նոյն ասեն իր բոլը զգացմէլով վասն էր, եւ թէ կարու էր գրաւ դնելու որ նոյն ասենն իր բնակակիցը քնոց մէջ էին:

«Երկնեւն եկած ձայն մը պիտօր ըլլաց, ըսաւ շորջորդ նաև կտուալուն:

“Եւ, չէն, պատասխանեց կայսրը, “բարի ոսկի մ'նշան շիկրան ըլլաց, որովշետեւ ածխատործի մը տրան գերմանական պետութեան տէր ըլլացու համար պէտք է որ սպանութեամբ եւ կռուով մ'իրեն ճամբայ բանայ: Արդար է Ըստուած, եւ ի շնորհ ապասնիի մը պատշամ չփառարեր, եւ ին զգածմէնուր չփառարելու: Ածխատորդն իսու դէն լսան ձայնս չփառան բարի ոսկի մը յասաց եկած ըլլաց, ան ձայնը բժտուէն էր: — Հիմայ ես պէտք չէ մ'որ ասոր դէմ դէնկ առնում, զօր նախարինամութիւնն ինծի պայսիսներուն զէմ զիս պաշանանեց համար առած: Է: Նէմէ զանի նաւուր է վահան-նեան չխարեմ . . . բայց չէ, ան այ ըլլար, նէմէ գոնոր ըստ-նիւն բործէն չունցինեմ, որ իմ իշխանութեանն ձեռքն է, անայտական եւ անքիրստունեայ գործը մ'ըրած կը համարիմ. Բնչ կ'ըսէք,»:

«Կասարեալ իբաւուկը ունիս, Տէրս, պատասխանեց Պատակուն եւ մինչւ գետանը ծուցաւ:

“Իսուն ինչ կ'ըսէ, մինչւ կասպետ, ըսաւ կայսր Գիմիթէն շմայնին քանալուլ:

“Եւ, պէտք չէ ասանկ գործ ելու պատասխանեց պատուական մարդը, «որովշետեւ ինծի կ'երեւայ որ պապիսի շնչին բանի մը համար անմեղ տղու մը ա-

թիւնը մտնելը՝ ապագայ ժամանակի մէջ Քրիստոնեայ իշխանի մը գործոցը վայ կրնայ արտա բերել,»:

Կայսրն աս խօսերուն վայ, իր վաս մարդու մը իսու պէտք ծիծալցեցաւ, եւ խօսակցու իննենը ցընանալու վրայ էին. բայց Պատէպուն, որպէս ի խօսքը գարձնէն, եւ որպէս վի կարելի եղածն չափ Գոնքատին հաճցական բան մ'ընէ, ինդրեց որ աս աժամապործն հիւղը ուր ըլլալը կարելի եղածն չափ իրենց մէկն:

“Ե՞ս խօսելու, պատասխանեց կայսրը, “քո կառածները պատարեն ընող գետակին աղքերական մօտերն է, այնպէս որ նոյն գետին եղերեն դէպ ի վիր երթամ ստուգիւ կը գտնես: Կայսեր ասանի խօսած ասենն գիմիթէն շմայն անոր առնին ծուելով, հրաման ինդրեց որ ինք երթմայ: Եւ Կէրցին գառնալով “Արքեան ածխագործին հիւղը կը նաև գտնել, հարցուց: Կէրցի գլուխին ցիցեց Կայսրը “Արքեան պատասխանեց կայսրը, “Արքեան պատասխանեց գիմիթէն շմայն, խօսար շութեամբ մը ծուելով:

“Ե՞ս իսկ ձեր կամբը բաւական է, Տէր, պատասխանեց գիմիթէն շմայն, խօսար շութեամբ մը ծուելով:

“Օ արմանալի մարդ, ըսաւ կայսրը եւ ծիծալցաց: «Ինչպէս զարմանալի եղածնական մը ձեր ծառայութիւններն արդինաւոր կ'ընէք,»:

“Առ արդեանց վայ խօսր վկայ Տէր, բայց իբր հաւատապիր մասու իմ պարաս է աւելի ծառայութիւններն ինպայի քան մէ անոր վայ փամտուած բործէն, որ ծառին հիւթը ծծելով անոր կը կորուա կը սպանայ: Դուն, կայսերական Տէր, ծառն ես, իսկ ածխավաճանին տղան բակեղն, որ զերել կասկածի մասին լցուց եւ քու հիւթը կամաց կամաց ծծել կ'ուզէք,»:

“Ես բան կասկած մ'անուաներ, որուն իմ առողջ զգայութիւններն համոզեալ են:,»:

“Կասկած ըլլալուն տարակցյա վկայ, պատասխանեց գիմիթէն շմայն: «Եւ աս բան այնպէս ճըշ-

մարիս է՝ ինչպէս ես հոս եմ՝ դուք, Տէր իմ, կրնաք աս կասկածին յալթէլ, թէ որ կամք ունենաք, եւ չէ թէ միայն անոր այլ նաև մեզի ալ, որ քու ծառացը ենք, Համագուած եմ որ զնիղ ձեր մաս տանջարէն ուրիշ բան մը չփրնար աղասին՝ բայց իթէ պայմանի առարկան մը աշխարքէ վերցուիլ: Աս համազամքն թռող անմեղը մեռնի, թռող աշխարհքէ վերնայ:

“Քաջ Գիլիթէնշթայն: Քու բոլոր երկիրներդ, իմ ձեռքս ստորագորած հրօմատակուի մը, պայմանի բակ բոլոր հարկերէն ալատ զննեմ:

“Ընորհակալ եմ, գետած Տէրո, պատասխանեց սենեկագնոր. “Ընորհակալ եմ եւ կ'աղաւեմ որ աս շնորհս ընկելիք ինծի, որովհետեւ որեւան պարտաքնն ըլլալու բիթը նաև իմ վաս ալ կը մնայ, միայն հասարակաց բարեկայ համար իմ իշխանութեան համար առաջարկ կը զսիեմ. Կոնամ իր տէրութեան ծառայ անվարդ աշխատիլ, բայց վարձարուելով վաս մարդասպան մը լրաւ չեմ ուղիղը:,:

Գիլիթէնշթայնին աս եղանակաւ խօսած ատեն՝ կպատր արինեմ զլուկը ցաթկից, եւ արսաքյ կարդի բարկացա, բայց հաւատարիմ մարդք, զըր պատանց կը յարգէր, խիստ խօսքով մը չվշտացնելու համար զանոնիք հոն թուղ տուաւ եւ արտաք քայլերով ներքին խուցը քաշուեցաւ:

“Ծլուն ծնողքը ինչ պիսի ըլլան, պոտաց Ռատէպոտ կպատր ետքուն:

“Որովհետեւ ինծի գիշերուան հանդիսաւ շնորհեցին՝ թռող ապրին, եւ պինչափ որչափ որ Աստուած կ'ուղէ, պատասխանեց կպար, առանց ետեւը նայելու:

Երբ Գիլիթէնշթայն եւ Ռատէպոտ առանձին մասցին՝ վերջինը ձեռքերը շիկելով եւ կէս ծիծաղզվ մը լրաւ, “Աս եղանակուն նկատմամբ պէսք է որ իշխանութեան բանից ընկած բանիցըննիքը:,:

“Նա, պիսինքն քու ինչ բարեկամդ ձեռք առանք, կուղես ըսել, ըսաւ Գիլիթէնշթայն արհամարդուլ:

“Պարեւութիւնը՝ կառավարութեանց մէջ խոչեմութեան առաջնորդութիւնը է, :

“Ակրոյն, կանչեց յանկարծ ներսէն կպար. պագեք եւ ընկելիքն ըրք, եւ ածխագործին աղուն սիրան ինծի բըրեքու:,:

“Ա աւ է, գոչեց Ռատէպոտն, եւ յարդութեամբ մը ծուցաւ, թէ եւ կասկածի երկիւղէն ընդունեալ կպարը՝ ներկայ չէր:

“Վնդզր մը Տիրովմէն, գոչեց Գիլիթէնշթայն գառնութեամբ մը կ'էրցին որ քու զննանշամիդ վրայ որդւանիստան ալաւ ուր հը, եւ բոցերու մէջ արոց հը հաստատել ալաւ:,:

Ակրոյ անամօթութեամբ մը ծիծաղզաւ եւ ըսաւ թէ մեծափառ կպատր շնորհը մէծ է, ես ամէն հրամանացը պէտք է որ հնազանդիմ:,:

“Ինչո՞ւ, գոչեց Գիլիթէնշթայն, “Հատ անգամ սրակաց անամօթութիւնը մէծ կ'ըլլայ պինչափ առաջարկ իմաստութիւնը աւ ելի, Եսոք համառա խօսութիւն մը ածխագործին հիւզե երթարու ժամանակն ու տեղուց որոշեցին, որպէս զի կասկածի վախճէն ըմբռնած կպարն սրաին համդարտութիւն շնորհն:

լու կը սատիպէր։ Արովշետեւ Գիլիմէնշմայն զլէռուլ-
տու չըր ճանչնար՝ անոր համար եւ ոչ մաքէն կրնար
անցընել որ աս միայնակ հրւդիմ բնակչը ան ըլլայ,
բայց անոր ասաբատական գիրքը, նիգալը լունելու եղա-
նակը վասն կասկածներ կը բերէին թէ աս մարդը
պդափիւրենէ ի վեր ածեահոգ եղած պիտի ըլլայ։

Արովշետեւ գոնրար կայսրը տղան մէջ տեղէն
վլրցընն իսկ ճնողը ասպեցնել կ'ուղէր, անոր համար
աս երկու սասպանները մէջընին մարտանեցան որ ան
ասեն միայն գործի ձեռք զարնեն՝ երրոր թէ հայրը
եւ թէ մայրը գուրսը կը գտնուն։ Ազաբէ ընելու ու-
րիշ պատճառ մալ ունեն, որովշետեւ կը տեսնէին որ
աս վայրենեաց պահապան իրենցմէ շատ զօրաւոր էր,
եւ անոր յափառակելու համար զէնք գէնիք գալու ըլ-
լային ստոգի իրենց վիճակը գէն էր, աւելի իրենց
մահն ստոց էր քան թէ ածխագործին։

Այս եղանակա մինչև որ ուզանին գլուխ հա-
նցին՝ քանի մը անգամ լուսինը արեգակնան տեղի
տուաւ։ Իրենց համբաւերութեան պահակուիլը վերշապէս
տեսնան։ Օր մը կեսօրէն վերջոն Կէրպէրկա ասողջացած
ըլլալով, մորթիրով զգնեսաւ որած մարդը, զանի առ-
նելով նողն գուրս ելաւ եւ տիսոր խօսակցութիւն-
ներով մուտ ատանելու մէջ մասաւ, իկ տապան, մցու-
րը յառաջացացին հօպալով, արջու փափուկ մորթին
վայ պառկիցոցած էր, եւ հաւատարիմ Բոպէրթ
ժովկ պահապան մին կ'ըներ։

Կէրյ ժպաներուն ծայրեն գլուխ վար ծուկով
իր ածծուի աշուներով ամէն բան տեսաւ։ “Ծոնոշ-
քը արդէն գտցին, ըստ Գիլիմէնշմայնին, որ իր ե-
սեւը քարի մը կոճնած էր։ “Հիմայ բընին վայ
յարձակիրու ատանն է, գժուոց սերունդը նողն գրան
առջին արեւու զինացը, ալիւն մորթի մըյ համարատ
կը ֆնանայ, եւ անոր քարի համականաբար իրեն-
պահապան դրուած երիթասարդը նտած է, եւ գլու-
խը գէպ ի վար կը մրան։ մինչւ որ վար ինսակը, ստու-
գին ան ալ պիտի քնանայի, Ա բանէն եւքը Բատէ-
գոսն մեղակի վիճակ մ'առնելով, զօր առջի իրիկունը
Լէռորլսոսին մեղուանոցէն գողցած էր, մէջ աւազ լի-

Անհեղութիւն Աստուծոյ պաշտպանութեամ տակ։

**Պայսեր Հետ եղած խօսակցութեան երրորդ
օրն իրիկուան դէմ, Գիլիմէնշմայն եւ Ռա-
տէպուան թէնելու զնաւորած, եւ իրը ուխա-
տառ զգեստաւորած եւ չեւերենին հաւա-
տարիի ծառայ մ'առնելով ձի չեւան եւ Աւ-
տէնին գանէն դուրս ենան։ Մարդէն եւ Հա-
նելէն ետքը երկուքն ալ ձիւրէն փար իշան եւ զանոնիք
ծառային յանձնեցին, ծառային մինչւ նյոյն տեղը
բերած բերնի պաշարն ալ մէջընին բաժնելով պարկի-
րուս մէջ զրին, եւ գոնրան կայսեր մեհածին հա-
մալային նյոյն գետակը ըռնելով գէպ ի վեր սկսան
երթա։**

Դետակին քովի ծառերու տակ գիշերուան հան-
գիստին հաւանուին, եւ երբ գետակին երկուալով նեղ-
նանաւ, ստանի իմաստներով որ ածխարծնէն
հիւլին համեմելու մաս են կամաց կամաց կը քալէին,
մէյ մ'որ տեղերուն արէկ տեղեակ ըլլան, երկորդ
որ իրենց հոյն գալը չմիացուի։ Անբարպէս յոդնած
ժայռերուն մասերը հասան, մեն զգուշութեանը
նյոյն ժայռերուն բրգարարը պատրացաւ, եւ անոնց
մէջ պահչութեացն։ Օր մը եւ գիշեր մը աս անչան-
գիստ զրին մէջ միացին, հետեւեալ օրն ասրուեալը
կանուխ անասնայ մորթ հագած իր միայնաբանէն դուրս
ելաւ։ Մալերը ուսերուն մօյ տարածած, կուրծքը
անկած էր, եւ առտուան մարմ օր ծծել կ'ուզէր։
Գուրուր քիչ մը կենալէն ետքը գէպ ի հիւլ գուա-
լով քանի մը խօսիւ լուա, եւ նիսակն ու ալեղը առ-
նելով գէպ ի անտառ մասւ, եւ աս պահչութառողներուն
աչքէն աներեցի ելաւ։

Աս ձայնէն կէրյ իր գրացին ըլլալը ճանչցաւ,
եւ մինչւ իմանց թէ որ զիկն աս գործքին շարժողը
կայսրմէ ընդունելու վարձն էր՝ հիմայ զգացած
վասէն աւելի հարկը զիկն աս գործքը գլուխ հանե-

ցուց, եւ մեծ զգուշութեամբ վար իջաւ, եւ սրտի բարախնամնի ֆիլմէնչը պյանին հտաւէն դնաց:

Երկու ասպեկտ մեծ զգուշութեամբ եւ անձայն վար իջաւ եւ Ռուպէրթին մասնացած ասեննին՝ ինք Ռուպէրթ ռարագործէ վախ մը չունենալով խղին պատմի կոթընած ձևոք զանակով մ'իրաք կը քնանար, եւ իր քով գետինը քանի մը հաս փայտէ նետեր կային, զրոնք ինք դասեակովով շնանած էր:

Ուստէպոն գեւի պէս անձայն եւ մեծ զգուշութեամբ մը Ռուպէրթին քով չասնելով, ձեռքը գլուխիվը բոնած փերմակը զլսիլիցը Ռուպէրթին գլուխն անցող, պյանէւ որ խեղզին լուրջ երեսու աւագով, մեղոնվ եւ մեղոնմանը լցուցեցաւ, աչքը, քիթը, բերանն ու ակնանցիւը գոցուեցան: Կայ միջօցն մեծ Քիլմէնչը պյանին ցանկեց առաջ արջուն մորթով յափշամբէն Բատէկոպանին ետևելէն գնաց, որ իր գործորութիւնը լընդունելէն երար եղերուի պէս վաղերկ գետակին եղերը հասած էր:

Կերպ երկայն ատեն վաղելէն եւ յոցնելէն ետքը շեւրալվ կեցաւ, եւ կը խնդրէր որ ստան սպանենութ: «Յառաջ՝ յառաջ, պատաց գիլմէնչը պյան»: «Յառաջ երթալուր որ աղոնը ճնողը ետևենէ իյանարվ չհանին, յառաջ, վաղերկ զլսութ անցուց տնտերու մարդունի մարդը զմելու տնտերու ըլլայ՝ ստուշիւ մեղմէ մելը իր նետով, մինչ ալ իր շոտ րափկուն նիսկար ճամացիւնը լուրջ երթալուր սա անցը կը վուրել լը թոռու»:

Աս խօսերու զգուշ նէրոն, սրոկնենը ըսնարու եւ բորոք գտամբք վաղցընելու բաւական էին, ի վերայ պյու ամենայնի երթեմն երթեմն կը կենար եւ տոքան սպանենէ կուզէր: Բայց վափկասիստ Քիլմէնչը մթայն ամեն անդամ ալ կեղծելու բան մը կը գտնէր: Այլպէնակերէն, կը սէր ուր չիմանց, չիմանց ինքնինը բարձր ամենը կը վուրել լը թոռու»:

Ուստէպոն քիչ մասեն լոեց եւ աղէկ կը քայէր, բայց վերջապէս հաստատուն առաջադրութեամբ մը կ'կցաւ, եւ միտքը դրածը գլուխ հանել կուզէր: Երկու անգամ, խեղչ աղան փափուկ ճականի բանցի պանցի զարկաւ, բայց Քիլմէնչը պյան երկու անգամ ալ անսպիսան եւ վաս էւրցին հարուածներն իր թերով արգիլից: Վերջապէս խօսով ինքնալով հարերել, մը բանուեցան: Քիլմէնչը պյան մընալով հարերել, ու խատարի զգացանին տակին սուրբ քաշեց, «եթէ որ համերել չեմ ուղիւր եկուր կուռիմք, իրսէր: Ասով վասը քիչ մը ես քաշուեցա: Աչ ժամու չափակը յառաջ երթալուն երթը պատարեց: Հետո կ'կցաւ, կը ստիպէր, կայսեր բարփութիւնը, անոր շնորհը կորսնցնելը Քիլմէնչը պյանին առջն զնելով կը սպաննար: Վերջապէս բարի սենենկապեալ ըլլը նախալով գինանալ ճակասոր ինձնելու պան գետալով դրաս, եւ մորթը բացաւ եւ որ գտնացած սրոտը մը կը շնչէր: Խիստ չով մը մերկ մանկիկը քնէն արժենցուց, վարդուուն աշքերը բացաւ, որ իր գահձաց երեսը նայելով անմեղ ու զուարթ եղանակա մը ծիծաւէր:

Քիլմէնչը պյան նէրս ամեն շարժմանը ները կը գիտէր, եւ հաստատուն միտքը դրած էր, որ եթէ շարագործ վասը սիրուն տղուն դպշելու եւ սպանենը յանդգնի զնին կտոր կտոր պիսոր ընէր: Աս վարդինս մէջ կերպին դատանորդ, և աղոն աշունընը ցուցընելով ըստա: «Ան աստիճանի անշունըն եւս որ աս երբային ճառագլուխները, յառաջ քան քնյոն զնանը փափելը կտորել, ու զարժախել ուղեւս»:

Ուստէպոն շամինուր նորէն պատեամբ խօսեց, ձայնը քաշեց, եւ չարագործի մը Ա. Խաչելութենը եւս արգանելուն պէս երեսը անդին գարու ձառնուց եւ սկսաւ քալիւ: Քիլմէնչը պյան աչքը շնորհակալութեամբ երթին վերցնելուն ետքը ծիծաւէրես մանկիկը նորէն փաթտեց եւ կարմրուկ պյտեռուն քանի մը չամբոյը սալով սկսաւ ետևելն երթալ, եւ

քանի անդամ՝ որ Ռատուեպոն ետեւ գառնայով կը նայէր՝ Գիլիմէնշլայն գլուխը ցնցելով կը հարցընէր աղուն, «Դուք բռն մասնաւ»:

Ա երջանաւ Գիլիմէնշլայն ամէն կողմ օդնութիւնիւն մը փնտուելէն ետքը՝ իրեն անանի կ'երեւար որ մարդկան եւ երիշարներու առնաձայն կը լուրէ: Երբ բորասոր իրօք համզեցաւ Կերջ ալ հանդարտ տեղու կ'եցաւ: «Կրոսուեցածի, նիբովինս ալասնելու նայինք, գուցց Գիլիմէնշլայն, եւ մէկալ կոսիր ցարքինու գէպ ի պատմութեւ և կառաց անուաց չեւոք ունենցող ձամբուն վրայ մէծ կաղնիի մը բունին և անեւն անցաւ, իսկ Կերջ սաստիկ վախէն մեռնի պէս գեղնցած՝ խիստատան մէջ մնաւ, եւ պայնքս կ'երեւար իրեն իրը մէտ գ'ժիք ուները բացած ըլլայ, ու կորանեան ետեւէն ինաւորն համար զինք կլլել ուղէ:

Գիլիմէնշլայն աղանձ ձամբուն վրայ դրաւ, չորցած խոտերով զանի ծախէց, եւ բարձր ծախի մը վրայ երաւ: Անենէսանեար Համարաւա Էր որ նոյն ճամբէն ձամբորուններ եւ կ'եղացիներ անցնելու աներին վը դանան, անոր Համար Կերջին սասանութենան բայշածն բասանին խօսքով եւ ըստ մասին բոնութեամբ արգէլեց, եւ պյանիսի կողմ մը բերաւ՝ ուր որ անմեղն ինքնիւթիւնը գոնէ կարելի կը բար:

Հմանց երիշարաց ստանայնն անեի յստակ կը լուսէր, որոնց վրա ապահովներ եւ աղունականներ չեծած էին, եւ Աստիւն եղած հանդին մը ես կը դառնային: Հմանց ճշգիտ ան տեղը հասած էին ուր պպտիկ ձենքիկուը գտան կու լար: Հոն քանի մը հոգի ձէին վար ի ինաւով աղուն մասացան, եւ հրէշտակի պէտ գեղիքիկ աղան անսնելով եւ վրան գթալով, որպէս զի վարկնի անստուններէն շնարատի, վիզ վարդարան մ'անցուցին եւ ատին գային:

Գիլիմէնշլայն վիրաջակս բաղձանիքն հասաւ եւ աղան մահուն աղասած տեսնելով բարձր ծառէն վար ի համար, եւ համարելով որ պատշն ձեռն բնակ է հոն գթամին ճնկան վրայ էինաւ եւ ձեռնամած նսուռծց չնորհակալ եղաւ: Խարը գոյս սրատու մը քաջ մարդ գէպ ան ուղղութիւնը վազեց՝ ուր Կերջ պահչուր-

տան էր: Ժամեթրով զինքը մինտուելէն եաբը՝ վիրջապէս գտաւ որ յօդնած ըլլալով ծախի մը տակ կը հանգչէր: Կերյոյն անձին հարցումը տուրուն համար էր:

«Տանն Սասուեց ձերքն է, պատասխանեց Գիլիմէնշլայն հանդարտութեամի:

«Ուրեմն ապաննեցիք!»:

«Վանց իմ ուղելուս: Քերի պէս ես այ անսամիջ փաստ, բայց որովհետեւ ձիեր ըր երթայով ինձի կը մօտենային, ծախի մը վրան ելայ, ոսք ասչեցաւ եւ որպիշեաւ ինալոյլ զին կորսնցնել չէի ուղիր՝ աղան մորթայ մէկսեղ ձեռքէս թողարքի եւ նիզգինքս հաստատուն բանցի: Իմ վարի կոզն աղասիկէ մը զան ուրիշ բան չսկեցի, եւ տերեւներու մէջ հայտնութեալով, վար սայեցայ, տեսայ որ ձիերէն մէկ կեցա վարցն աղան մը վար ի համար եւ աղուն զին ցաւերգվ մը գեանէն վիրցոց, վիզ վարդարան մ'անցուց, եւ որպէս զի հանգուցեալ աղուն մարմին մանթի արջ մը կհացացներու չծառայէք: գետինը փորեց եւ հոն թալեցի: «Տէր սնենէսական ու զինը յանկարծ ուրիշ զգածամամբ կը եմ անտեսեմ, ըստ Բատէկպոն, «քու զգածամամբ ասանկ կուարթացնոյն բնչ է:»:

«Ինչ որ Ըստուծոյ համենի է նյին զին կը զուարթացի: Հոս թէեւ ես մանկան մահը չէի ուռիքը, այլ զանի կենդանի կայսեր առցնին հանդին կը բաղչ անցի, եւ իմ աս խորհուրդս քերի ալ յայտնել կ'ուղիքի, բայց յանկարծ ձիասրաց բազմութիւնը վրան հասաւ եւ մէկսեղ զատեց: Հաստատուն համուուր՝ ունենէ որ գումարած անդամական մէջ հրեշտակային մանեսը ու տեսած անեն իր հասկամի երկիւղը կը վանէր, եւ նիսի ալ եւարը շնորհակալ կ'ըլլար, որ զինքը չար համձնպէտ (անձէնք) մ'աղասիցի: Բայց որովհետեւ Ըստուած ան խեղձ է ակը իրեն կանչեց, սախէ ան կը հետեւցուներ՝ որ աղան պիսի մէսնի եղել: Ցուն հասած տանիսին կայսեր ճշմարտութիւնի պատմնիք, որով կայսեր սրան վարյէն ծանր քար մը վիրցուի, որուն պատճառաւ անքուն գիշերներ աղցուցած էրու:

«Խիստ կայսեր մ'առ զին, ըստ Բատէկպոն ասմիկայ շատ մեծ համարձակութիւն է: Ինք կրնայ ննծի

ըսել թէ Կէրոյ, Գիլիթէնշլայն իր վաստիթեամբը տղան սպաննելու գանգալած ասելով գուն իմ քանչոյս սպանացնել բանի մը հարաւածով կրնայիր սպաննել լմինցընել: Ասով ևս կրնամ կայսեր շնորհքէն բռուրովին զգուիլ, անոր համար աւելի խոշևանկանն անէ որ իրն համայ երած եղանակաւ բան մը պատմենք:

“Կարքութեամբ կողմանէ, բայս Գիլիթէնշլայն դուն քան զիս աւելի առաջն ենդին ունիս, ուրեմն ըսէ տեսնենք ի՞նչ կը մասած ես:

“Մամերով մասեակու Հարկաւորութիւն չընեմ, ասիէ Մարիթնաւ կ'երթանք, հօն ձի կը չեծնանք եւ որսի կ'երթնք, ամենէն յառաջ յանդիպած գեղեցիկ նապասակար կը զարնենք:

— Չես կարծեր որ Գանբատ նապաստակի սիրար ճանչնայ:

— Ի՞նչ, ան ատենը թէ իմա եւ թէ քուկո ալ անոր քո՞ր կը դնէ:

— Եթէ ասանի բան մ'ընել ուզէ ան ատեն իմ պատասխան մերձաւոր պատերազմի մէջ կ'ըլլայ:

— Եծու խօսքերը բաւական են, ինչ եղաւ նէ եղաւ, յասաց երթանք, գէպ ի Մարիթնաւ: Ո՛ր կոզըն պիտի երթանք:

“Ի՞նչ ի արեւելք, պատասխանեց Գիլիթէնշլայն: Եւ օրոշէնետե ինք տղան աղասած էր՝ անոր համար կ'ըստին հետ ալ խոտութեամբ չէր փառեւր:

“Ո՛վկըրը վասնին չշամնի եւ անսարի մէջ շնմանք, կ'ըսէր թատէպոն, եւ թէեւ յագնած էր բաց մաօքն մնդունելու վարձին զբաղելով միշտ կը քալէր: Գիլիթէնշլայն անչոդ անոր ետեւէն կ'երժար, եւ օրուան լուսն գիշերուան ստուերէն մղուեւան ատեն, երբ լուսնը արդէն հորիզոնին վրայ կ'երեւար՝ Մարիթնաւ հասան:

Երկորդ օրը Բատէպոն բաղձացած նապաստակը զարկան էէրը հանեց եւ մէկտեղ առաւ. անով իրեւեւ ստութեան վարպետ կընար իր աիրով կամբը կատարած ըլլալը հաստատել:

Իէրոյ առանձնն կայսեր գնաց. կայսրն եղածն վրայ խիստ ուրախացաւ. եւ քանի մ'անդամ պատմե

առաւ. Ընչասէր Կէրոյ անշուշտ բոլոր արդիւնքն իրեն կու տար եւ Գիլիթէնշլայնին վաստութիւնը վար կը զարդնէր. անով քաջ մարդն երեսէ Գուրատ շողբրով մտասացն հետ մեծ մեծ զարդն ինսեւ շողբրով մտասացն հետ մեծ մեծ զարդն ինսեւ շողբրով մտասացն հետ մեծ մեծ զարդն ինսեւ շողբրով կ'անձնեց, եւ նցյա ատեն մասիշաց պէս դողդ Գերմանիայի վերասեւութիւնը, Ճամբանեւը, կամուրջները իրեն յանձնեց:


“Կապաստակին սիրար արծաթէ արկեղ մը մէջ դրուեցաւ, եւրէն յետ ժամանակաց, Գուրատնին գուրկունա քաշուած ասենը, նցյնը արտաքյ կարդի գիտուն Հասդիսի մը ձեռքն անցներավ՝ մինչեւ ցյետին մազը կը հաստատէր թէ անոր մէջ փակուածը բարեւելուն շրալուր ճը սէրդն էր:

«Քաջ Գիլիթէնշլայն ան ժամանակէն վել ջը կայսեր գովինդն փախան, կայսրն ալ աղին մարդուն ետեւէն ինալ չէր ուզեր: Ինք անօգնական անմեղին պաշտպան եղած ըլլալը վրայ սրտամն կ'ուրախանար:

— Աստիճան

❖

յարիկնակիմ զանգակը:



Էրսյ եւ Ֆիլիթէնշմայն նորածին տղուն չետ
բաւական չեռանալէն եաքն ալ, Բովկէրթ մա-
րածի պէս եւ անզգայ մնացած էր: Կէն ժամու
չափ անցնելէն եաբը երբ նիդ իրեն սկսու գալ
եղածը երազի մը կը նմանցնէր, թէպէս եւ ի սկզբան
յա շէր զգացած բայց հիմյ կը նմանէր իր երազ
չէ, վասն զի ցայ կը գգար: Թէրջապէս մնախորդ գի-
շերնոց դիմէն նաևնց, բայց աչքն, ականջներն ու բե-
րանի կապ եւ գոյուած էին: Աս սասապանքէն ազա-
տերւ համար շիֆած ատեն, աւազը մեզզնի մէջ թափառ-
ցելով եւ մարտկն շօշաբելով պյունապէտ երան՝ ի երեսն
շառ հոգերէն արին սկսու վայութ: Երեսապարդը չէր
իմանար թէ նիւ սատեր մէջ կ'ապրի երեսին վոյց ա-
ւազը պայ կու գգար, մեղը նոնաւ, բայց գլուխը տա-
քութեամ մէջ էր: Միայն համը մէկ հատին նիւ
բլազը կ'իմացրնէր: Բոսպէրդը ընդ խելքը գլուխը
գգալը՝ կը մասձեր որ ըըլայ թէ մէկն աս պարագայ-
իս մէջ պատիկ չենիրիկոն յափշտակած բլազը: Աս
խորհուրդը վկնքը շառ նեղմով, մէեւ աչքնին լջալ
կողպատուած էր, բայց ձեռքով կուրուեն սադին ան-
դին շշափեց եւ տղուն վիստուեց բայց նշ արջուն մորթն
զգաց եւ ոչ տղուն: Բոսպէրդ իսրափակելով գէպի ի
ջուրն սկսու վազել: Երեսէն վազան արինը զինք
աւելի եւս կը չերնացընէր: Զրյոն կարիքածէն առանց
երկայն մնանուր գտաւ, երկայն ատեն եւ մէծ աշ-
խատութեամ լուացուելով եաբը, վերջապէս գիշե-
րուան պէս մմեցնաց աչունինը լուսուառքցան, եւ ընդ
առարկաններ տեսնելու սկիզբը՝ սպահ լրաբախմնմի-
գէպի ի հիւշ զալեց, եւ երբ որ նշ աղան գտաւ եւ
ոչ ալ արջուն մորթը՝ զարհուրակեն յանկարծ աղա-
զակ մը փրցուց: «Տէր Սասուած, կը գոչէր, նեղու-
թնէն արսասուելով, «դուն օգնէ նիծի որ աս խեղճ
տղան գտնեմ», Բովկէրթ աս ըսելով աղեղն եւ քա-

նի մը նետ առնելով գէպի ի անտուս վազեց: Բայց
չափն թէ քարոզնկեցի չափ չեռացած էր կ'կցաւ, եւ
քննուող աչուներով կափուղ երկիրը քննենով գո-
չեց. «Օսար մարգկան չետքեր ու որոշմատի նր-
շաններ . . . Տէր Սասուած, պատիկ չենդիկոսը գող-
ցուած է, օգնէ նիծի, փրկէ խեղզը:,

Կէրպէրկա, որ երկանը թեւը մտած եւ կը դառ-
նար թէ բրիտանարդին խօսիքը լսեց, եւ զէպի ի Ռու-
պէրթ վալեց, որ գետ մատուցներուն մէջ աւազը կը
շփէր, եւ քանի մը խօսք խօսելով չեռուեն լսածին
սայդը ըլլայք խմացաւ:

Հոփագուրգ կոմճն, որ ըստ ներքեան աներկենց պա-
տահած ատեն պայն աչքը եւ աներկենց կը դիմէրէ:
Հիմյ անանի կը դողոազարի բիր թէ նետ մը սփրու վի-
րապուած ըլլայ, եւ իր թէ է իր անզգայութեան մէջ
մնացած արինն ալ նշն վերքեն գուրս կը թափէր:
Երեսին գոյնը մտացան մէջ եղած փափի մը պէս
գունասած էր. բայց յանկած բանցի պատանալով
ըսան «Ցջալ յափշտակոյ գողը կը ճանշանա, ծն,
դէպի ի մարտ, դիմէնկը, դիմէնկը, բոնենկը զանիի:,
Պ. Ռ. Հայր, անոր ետեւէն . . . զալէ . . .

փրկէ, գոշեց նաեւ Կէրպէրկա: Ան ատեն Լէօբոլստու
մահուան անձկութեան մէջ նիկող մօր, տղուն
ծնած գիշերն եկող մտըրեալ չեւրին ով ըլլալ
յայտնեց:

Լէօբոլստու եւ Կէրպէրկա, եղած գէպ.քին նը-
կատմամբ միաբան սրսներութեամբ յասաց կը վա-
գէին, իրենց մէկշատիկ եւ անենդ զաւակը գոցցողը
գտնելու չամար, բայց բանելու ճամփաներուն վայ
իրարու չեր միաբանած չէին: Իրուոքն այ գէպի ի
յառաջ կ'երթ պյուն, եւ իրարմէ զատուած էին, ոչ
ոք ետեն կը նայէր: Սուարէրթ երբեմն կոմճն ետեւէն
կ'երթաբ երբեմն ալ Կէրպէրկայն, բայց քիչ մ'ետ-
քը երկոքն ալ անսաւթենէն կորսնցուց:

Երուած անսունիկ իրենց անտառային կնակցու-
թեան մէջ շատ անդամ կնանաւ ըլլոյ մը վայ կ'ել-
լէին, զոր իրենը կուսանքն եւ գուշն սպազ-

բութին ունեին, եւ առ կէտին երր օդը պայծառ կըլլար՝ Մարիէնա վանդին պատերն ու տանիքը կը անսնէին. Երբեմն հօվի ան կողմնէ եղած ասեն՝ զանգաներուն ձայներն ալ կը լսէին, եւ ծունդ դրած կ'արօմէին:

Աէրպէրկա դէպ ի աս խաղաղութեան բլուրն աւապարեց, եւ իր սիրելի զաւակը գողցղները գտնեւլու մոզք վաղած տանեն ամենսին ալ կորսիցոց: Հնն այս ցաւալից մօր ոտիցը տակ ընդարձակ կը կիրտ տարածուած էր, որուն վրայ աշնանցին արեւական տարածած կիսաջրը եւ անպահան արտապայմենը մտնուր զգածմնէրը յատաջ կը բերէին: Ինք մտածելով որ անզգամները նցն ճամփուն վրայ պահուակուուր պատշաճ տեղ չեն ունենար, եւ անոնց եւնեւէն հանել ուշերդը լեռներէ ու գաշտերէ անցաւ եւ շաս ժամերով ճամբայ ընելէն ետքը վերջապէս Մինսկը հասաւ: Ներթուան կան վանէն տանջուելով եւ երածաքայլ ընթացքէն մինչեւ ցարպատանը յոգնած գրան զակին ինչպատ:

Ա երանիւա վանդին Աբրամուհին զրան առջևն երեցաւ, եւ չնու սեմոց վրայ գեղնցած եւ յազնած կիկի մը տեսնելով՝ գթացն եւ ցաւելով կը հարցնէր թէ աճապարիւուն եւ նեղութեանը պատճառն ինչ էր, ինչ վիճակի անձ էր, եւ անունն ինչ էր:

Աէրպէրկա կայսեր հօրո ձեռքէն վախարդ՝ ցաւով մը գլուխը ցնցեց եւ չեծենամօք՝ գունասաւալ երեալ ձեռքը ծածկելով ըստա: Կմբ գժբանուութիւնն, մեծարյ ամիկն, պանպէս մեծ է՛ որ ես քու հարցմանց եւ ոչ մէկ հասան կրնամ պատասխաննել:

Խոչեմ եւ յատաշտեւ Վերսնիգան, այս կնոջ ցարտասխանելն եւ այսպիսի հազմէնպով վանք զիմէլը տեսնելով՝ սկսաւ տարակուսիլ եւ անսածել: Բայց Աէրպէրկա իր ները բնդուունիկն որ նշն խակ ակամայ կամ եղաւ, պէտք էր որ կայսեր Ընդէս գտարը չնորշակալ ըլլայ: Որ նցին ատեն Վերսնիգային հետ զրան առջին գտնուելով՝ անը համար միջնորդ եղած էր:

Աէրպէրկային այսախի մշշուառ վիճակի մէջ Մարիէնա հասած, եւ չնու կայսեր բարեսիր գտնուր:

ազաւանգք բնակութիւն, հոգ ու խնամք դտած աւանը, չորսիւրդ կոսնը, կարծելով որ տղան գողցող աւապարիները, գիշերը վասած ըլլայով, անտառի մէջ հօվանուց մը տակ ապահնած ըլլայով լեռնէ լեռ կը պարսէր: Սէրն ու կատաղութիւնը զինքը ցից րյանց վրայէն, նոր քարերուն մէջէն կը մէկը, իր առջեւ ամէն ճամբան հարթէ էր, պյուրու եւ ծակերու մէջ մանելէն ամենեւն փառ չուներ: Իր մը ումը զինք երբեմն այ երբեմն ձակ կը տաներ: Ճայռերու, ճիններու փռուսիրու վրայէն եղջերուց պէս կը ցատկէր, վերջապահէն կարծն թէ սէրն իրեն թէն տուած էր: Ենչանդիսու վնսուորդն, յանկարծ չեռու ժայռերու մէջ պատառ բայց լցու մը տեսաւ, եւ հոն մօտնալու ատենը պահապանին ձայն տարածը բազմութիւնը բնէն արդիւնապալ զէկի վաղած էր:

Ա ջայական հարը խնեմի յանդ գնութեամբ ճօճացող սրերու եւ նիդակիներու մէջ յարձակեցաւ, իր կրակ ցայսացընող աչքերն, իրեն սպառնացող վիճակին եւ ոչ կը հայտէն: այլ յանդուզն համարձակութեամբ մէջ ատեղ բան մը կը վնսուէրն, որ էր կորուս սեալ աղայ:

Թէեւ Լէորլոսու արջու կաշէն զգեսա հագած էր, մէկն մօրուն արտարց կարգի աճած եւ իր բոլոր գէմքը բիուսուած էր, եւ ինքայ պյու ամենայնին ան բազմ մութեան մէջէն մէկն եղջեւն չափուրդ կամն ըլլայու ճամփացաւ, եւ բարձրացայն անունը տարած էր հարցընէր անոր թէ Վ. Քսորեսալը մարմնով եկած է թէ հոդին կերեւայ:

Ճան, գորաւոր եւ առիւծափառ ասպետն իր սիրու ճայլող ընեն ուրիշին հաղորդելով քիչ մը թէ թէ ցընելու համար՝ վէրըր ցաւելով կը պատմէր: Իր բոլոր գժբանա վիճակին անոնց առջն կը զնէր, եւ սրբուն գառնութիւնի բիրան սանաւ քեր կը գնէր՝ որոնք սպառնեցն եւ ժայռերու պէս կարծը սրաւեն իր գտնութիւն շարժել բաւական էն: Խորիրուն մէջ յամախ ա՛չ, օգնէցէր, փրկեցէր, կը գոչէր: Անկադիրները շատ անզամ միմիթարական խօսերուով անոր խօսակցութիւնը կը լունդ հատէին, եւ

դուքսը գեռ բոլը խօսակցութիւնը չըլնցուցած՝
մէ ին յանկարծ զուց ։ “Օ՞ն, և լվանք վիստունքու, Յ

Ե՞ն բառն և բարելցու սրբին միմիթարութիւն
էին. ասոր հակասակ ուրիշն մը՝ “Պէտք չէ որ եր-
կայի ատեն ուշանակ, ապա մէ ոչ մեծինուու ան-
հնապանդ կը գտնումնիք, լսեն իբր սպառաւացող որո-
սում կը շնէք ամանջացը:

“Իրան, այ մարդ, գուշեց Լէորոյոսու ‘սրտիս
մէջ վասուած յուսց կայծը մի մարդեր. Հաւատամ, որ
տէրդ մէ որ կրծարդ մէջ քարէ սիրտ մը չունի
ոչ զքեզ եւ ոչ ալ քու ընկերներդ կը պատժէ. Եւ
թէ որ իմ պատմութիւնս Հաւատարութեամբ պատ-
մելու եւ ըսրեալ ըլլաց որ իմ ամառակըս զգնէց շար-
ժած ըլլալուն Համար գուք իմ խեղճ ու յափրշ-
ափառած ազատ վիստուրու ինծի օգնական եղաք,
սուուգին զձեզ իբր անհնապանդ չիպատժերու, :

“Դրաւունք ունիքու, ըստ աւազանակատին եր-
կորոցին իր զինեալ ընկերացը, “բայց աս բանս ինձի
թող տուէք: Մեր Գաւուէլարադ տէրն ես աղեկ կը
ճանչնամ. անի ընաւ չիպատժեր զանոնիք որոնիք սպառ-
նացեալ մը պաշտպանելու. Համար փէժմէնդիրութեան
սրերին կը քաշեն, :

“Իսոր բարելցութիւնը միաբերան Լէորոյոսուն օգ-
նելու յօժարակամութիւննին ցուցացին: Անմնկ ան-
միջապէ իրենց կարասիբը ժողովներու սկսան, ոմանկը
խէժաւոր շօնէրէն ջանէր կը պատրաստէն. Խու լեռ-
նակողմանց տեղեակ եղողները վասնդաւոր անդըն-
դոյ եւ առախիսց տեղեակ քովին իբր նշան վա-
ռուած նիմէն կը ձգէն:

“Ռոխուուր կամոն ամենուն կօգնէր, շնորհա-
կալ կը ըլլար, կը գովէր, կը քաջալերէր եւ վերջապէս
ամեն բան յառաջանալէն եաբք կը հարցընէր “Ու-
րեն մէ գուք հոսակառ Գաւուէլարդ աւազակապւտին
կը ծառայէք, :

“Եսիաննատները զինքն ասանկ կ'անուանեն, ըստ
ամբարտաւութեամբ Գաւուէլարդին երկրոր-
դը: “Վնանկ աս անունը կու տան որոնք կը վասնան
որ Գաւուէլարդ իր հզօր բաղուներուն նրբեմ զի-

րենք պիտի ջախուախուէ: Բարեկամ, հեռոււէն մի դա-
տեր, կը խարսխու, :

“Սպանութիւններն ալ սուռ կը խօսին: Փրւ-
ցուած ամրոցներն եւ ամիւն գարձած վամբէրն ալ
ստախօս են, պատասխանեց աներկիւդութեամբ Լէո-
րոյոսու. “բայց ննծի բնչ, կըսէր իր տղան նորէն
գտնելու ճգանց մէջ, “ով ինչ կուլէ ըսէ: Գա-
սէլարդին ոչ մորութիւններն եւ ոչ ալ առարինու-
թիւնն ինչի հիմայ օգատ ունի, :

“Եւազանիւնեւն մէկը, Լէորոյոսուն խօսանին-
րուն նեղանայու կը հարցընէր իրեն թէ այսպիսի-
անուու մ’ասանի անտարբերութեամբ եւ առանց վա-
խու բերանը կ’անուու. ուսափ որ, կըսէր “սորը գեր-
մանաւ եւ խառնա կը գոզցի: ”

“Վշաբարձիւն մէջ ալ վախնալու բան չունիմ,,
ըստ Լէորոյոսու հատաշելու:

“Այ մարդը հանգիստ թողովցէր, կը գուէր
Գաւուէլարդին երկորորդը: “Կանդակ գ.քրախտ է, ա-
մէն բան կորսուցուցած է, եւ վախնալու ալ պատ-
ճառ չունի: Միան երջանկութեան մէջ եղող մը կըր-
նայ վախնալ, երբ կը մատածէ թէ կընայ օր մ’իր
երջանկութիւններ կորսուցնելու, :

“Ես վյջիկնեն ետքն ան բիրտ մարդկան բաղ-
մութիւնն ամէնն ալ Լէորոյոսուն կողըն կը բանէն, մէկը
զինքը կը քաջալերէր, ուրիշ մը ձներէն կը
բունէր, ոմանկ ալ ժայռերու, անդունդներու վասն-
դաւոր տեղերէ անցած ատենին անոր օգնէն կ’ուուէն:

“Զահէրը լմինցան, անոնց տեղն ուրիշ վասե-
ցին, գագեալ սպառացան նորէն նորոգեցին, եւ վեր-
ջիններուն չետ նաեւ լուսնց եւ աստեղաց լցուենին:
ալ մարեցան եւ առաւուու ծագեցաւ, բայց տղան
վիստուղները գեռ յափշասկողաց Տեաբն խի չգտան: Ա-
ն ասոնց ժամանակն եկած էր, եւ չէլուն կըսնար առ-
էկ աւելի Լէորոյոսուն ընկերանալ, որովհետեւ հարկ
էր որ իրապանիւր ոք իր պաշտպանը կասպարէ, ա-
պա թէ ոչ Գաւուէլարդ զինքն խառն կը պատժեր:

“Եթզու մորթերու մէջ փաթետուած գունատեալ
մարդուն խարանչւր ոք ցաւակցութեամբ ձեռու եր-

կընցուց եւ սմա բարօվ, ըստաւ. բայց որպէս զի խեցը ճամբան յափշտակիչ անսառուներէ կամ թշնամիէ մը բանուելով անսպասարպար չընայ՝ անոր աղեղ, ու եւ նիզակ մը տուն:

Հզին աղուդին արկոցը քանդուած եւ բոցերու ճարակ եղած տանէն, երբ կըսպասոն բոցերու միոց սեւ ամսկերն երկինք կ'ելլէին եւ կայծակունքը թըրա- չըտելով սորեն երկիր կը խոնարհէին, երբ պաշտ- պանելէն յորգան պատարացիներն անօթութենէ լքանելու զայ են եւ գետինը փուռելով չոգինին աւանդեն աշքերնուն աղջև կը տեսնէին Աէորդ- տու նյոյն վայրկինք մէջ քաջարտութիւնը կորարն- ցուցած չէք. բայց չիմակ ընդարձակ ևս ամսի անա- պատի մէջ աստանին մասցած, իր վիճակին անո- րոշաթեւան մէջ յուսահասած, Հզին փուռդ բոլոր քաջարտութիւնը կորոնցուցած էր. բորոք աշխարհը իրեն ամսի էր, ամսի էր երկինք, ամսի էր նյոյն խի իր սիրած: “Զաւախ սպանուած էն, կ'ըսէք. Աէպարէրկան վայրենի անսառուներէն պատառ պատառ եղած, ինծի ուրիշ բան չիմար բայց գտոն կեակի մը: Միայն ամէն վայրինեան իմ թարս չիւծոյ աս ցա- ւերը կրելու համար կ'ապրիմ”, այսպէս կը գոչէք չոխիւրդ յուսահասութեամ չնչոյլ մը նոյն ասե- նը՝ երբ ժայռի մը ծայրն հասած էր, որուն վարի կորմն աշակելի անդունդ մը կար, որ նոյն իսկ նսյողին աչքը պատօրելու բառական էր: Հզին փուռդ գիտու- աչք, բոլորտիքն եղած անգունդը չափեց, “Աչք- գոյք, մէջը նետուէ, եւ ստասապանացդ վիրջ տուր, կը փախար փորձիչն ականջէն վար: Երակը մը ճայ պէս կը զարնէր, երեսին գցիլ գունատան եւ գէմքը նիշարացած եւ առջին անդուն խորոնկցած՝ մեռէի մը կերպարանքէն ամենեւին տարբերութիւն չունէր. աշաց առջեն անցեմնէթ կերպարանքներ կու գային, եւ մօքէն անցածն ալ գէտուացին փարձչն խորհուրդ- ներն էին:

Միւնսդէրի Մարիէնաին պատարագի զանդակին չնչեց, որուն ձայնն աս տեղս շատ յատակ կը լսուէր. դիսին կուրութեան վարագոյն աչքէն բնկաւ, աչքին

պացածը դադրեցաւ, եւ զանսնիք երկինք դարձուցած Լէորուտու գետնիք վայ ծունդ դրաւ, երեսը նասակին- քեց. եղածին վայ սաստիկ ամօթ մ'երեմներն կար- մըրցուց, որովհենաւ խալալունեան բլուն միորն ին- կաւ, ուր Վարիէնաւին պատարագի զանդակիներն հըն- չած առն' Աէրպէրկային Շետ նոյն տերը ծունդ դրած կ'աղօթմէր: Եւ աս վայրկենիս մէջ, իր եւ Աէրպէր- կային ու տղուն վիճակն ըստուծց յանձնելով՝ միսի- թարուեցաւ:

Թայշակիլ :

Որովշետեւ թռոպէրթ չէ թէ միայն ցորեկներն այլ նաև գիշերներն ալ իլ խուզարիութիւնն յառաջ կը տանէր, ասանկոլ երկու օր եւ զրեթէ երկու գիշեր, անտառաց եւ ձրեւ բուժէ պորտեցաւ. բայց յանկարծ միաբն նիկաւ մէջ պորտեցաւ. բայց յանկարծ միաբն ինկաւ մէջ զոմը տան յափշապուները կրնայ դտած եւ զանի ձեռքերնէն չանած եւ նորէն հիւղ գարձած ըլլպա:

Հըրանապարզն եւս դարձաւ. բայց հիւղն ու նոյն կողմերն ամսից գտաւ, մարտ չը եւ ենակու, ամտօնի մէջ փակուած մասցաւ տեղիկը ամսօթութենէն կը բառաչէր: Խեղճը թրամութենաւ զանաստնը կիրակից. նիկաւ այ թիւ մի բան կերաւ զօրացաւ որպէս զի նորէն երթայ եւ իր պալիկ սիրակնալը փիտուէ: Բայց խեղճ եղիկը որուու անուշ կամն մատէն օր կի վայրէր արթուրու եւ ֆայրի անսարք թող աալ երեալն իրեն սրբին ցաւ. էր, անոր չամազ կոնին սուն չեան առնելէն ետքը ձեռքը հայի կտոր մ'առաւ, անսանյոն կազզ քաշէց, եւ հայն անոր ցըցուներով ետեւէն գալու կը հրամիրէ: անսատնն որ ամէն օր անոր ձեռքէն կնրակիրը ընդուներով անոր շար վրադաշէր, նոտքէրթին հրամէն ընդունելով ետեւէն կիւրծար. իր ձագն ալ մօրմէն ըստանուեցաւ:

Ոսպէրթին երբեմն սրտանց երբեմն բերնով, աղան գաներու համար ըրած աղօթիցը լենի ըլլպայ ալ ինք աս անսանյոն ըրոժ գթութենան պարասակն է: Որովշետեւ ամէն գացած տեղը զոնէնը կը զարնէր մեծ որ պատիկ զամենքը կը կանչէր որ աս իրք ընտանի անսատն կրթուած եղիկները տեսնին: Այս պիսի շընանին մէջ երիտասարդն իր մեծ զարմացմանը դատաւ ան տեղի՞ու ուր յափշապարաւած անտառի եղացըը բարձրասարիճան մէկու մը պաշտպանմէնեան տակ կը դատուէր: Աս մարդը չելինս կիսնչայ դուքսն էր,

որ իր ծառայիցն ըրած գիւտը մեծ ուրախութեամբ ընդունեած եւ որովշետեւ իր ամուսնոյն հիւանդութեամիկ պատճառաւ. Եշսը կտրած էր, զաս իր քանի ատած եւ իրեն ժաւածք որոշակ էր:

Վս այնուական ասպետը Ռոպէրթին վարժանցը չաւնեցաւ. ան ատեն հաւասարիմ երիսասարդը Հելմուտինի մարդասիրութենէն քաջալերուելով առաջարկեց անոր մէջ զինքնի իր ուսորդաց մէջ կուղէ ընդունին: եւ կապահուացացացնէր պինքն որ չէ թէ միայն աղեղ գործածել աղէկ գիտէ այլն նաև սուրած կիսակ գործածելու մէջ ալ քաջ է: Ցանտուրը աս առաջարկութեան ննիք զինքը պատրաստ ցուցուց եւ ընդունեցաւ:

Կնչ ուրախութիւնն եւ օրաիսին հնատում: Առապէրթ ասանձնն մնացածին պէտ ծունկը դրան եւ Աստուծոց իրեն ըրած չնորհացը սրտանց չնորհակա եղաւ. հիւմայ ալ զէննրիկոս դտած էր, եւ ան արի իրեն մէծ ուրախութիւն մըն էր որ անոր քով պիհաք կինարա, եւ կարող պիհաք լլլար զանի գրիկել գորուել ու համբուրել:

Ոսպէրթին իր նոր տիրոջ քայլս առաջին ծառայութիւնն, անոր մէկ գործքին համար Ասման ձիաշին ձափակն եղաւ, որով իր մեծ բաղադրանաց կը կը կատարուեցաւ, որուն յաջողութիւնը եւ ոչ մորէն կը ունար անցնելը: Այսինքն Ռոպէրթ հսարաւած առղջն սպառած գարձած եւ Մարդէնսա վայրին անցնէն անցնացած առնելու հետո ծով քայլուէր էր մէկն Ռոպէրթին մասպրութիւնը վրան ձագէց: Օդու արտասր կարգի պապշ, եւ ձիւնը սոնաւածի մը գետնէն միլ բարձրացած էր: Մարդիկն ու անսառւննը ցրտու պատրաստաւէր համար ապաստանաւան կը մնառ էին. բայց աս քըրը կարծես մէկ խսաւաշոնչ հօփք բանի տեղ չըր զներ, մէկեւ մեսեիք պէտ գունասաւալ էր, բայց տեղէն չէր շարժեր: Սեւեսեալ աչքը որպէսի որ կիւրեւար, անշուր մէկու մը կը նայէր, իսկ ձիւնաւաշնին վայցին փանածունչ հօփն իր գիւտաներն ու երկայն մալիւրը կը ծփացնէր: Ոսպէրթին չեսաւ բըրբութիւնը զինքը դէպ ի հօն միւեց, քննող աչք

եւ մատքրութեամբ նայեցաւ, մլյ մալ յանկարծ դռչեց Աւերպէրկա, Աւերպէրկիս:

Քայլը իր դրից մէջ անփոփոխ մնաց, կէրեւար որ ականջները իրմէ գուրու բաներու գոյուած էին, եւ աշացը տեսութիւնն իրմէ կողաստուած:

Ուուկըրթ կցանձ ամիկնուզը ցրտէն գործացը գուստուել երեսը կը նայէր, եւ կը մասածը որ չերփիսոնն կինդանի ըլլալուն լրւը կնայ ամիկնուզ զօրացուցիչ գեղ մըլլալ, աս կը մասածը բաց խջոսոց հանկէլն մնասուն կը ցուցանան: Եթիստաստրեն աս իորթը մըջ եղած ատեն վանդին գուու ու բացուցաւ, քանի մըլ կուսանք գուու բլերով, գուստուել էսկիս մօսեցան եւ թեւէն բռնելով կամաց կամաց ցրտաց սաշմանէն վանդին մէջ տաքցուած խոց մը խօսիւն:

“Ո՞ւ է ան գուստատել եւ հիւանդ տիկինը, հարցոց Ռուպէրթ զունապանուհին, որ երկաթի վանդակը գոցելու վրայ էր:

“Խեղջ հիւանդ մըլ, պատստիսանեց գունապան նուին “ո՞չ որ գիտէ ո՞վ է, կամ ուսաբ եկած է: Քանի որ մեր քովին է ուրիշ բան չեկ մեր բաց չեծել եւ հարաւէլ: Քնյն եւ երազնն մէջ շատ անգամ բարձրաստիմանի եւ զօրաւոր թշնամուց մըլ վրայ կը խօսի, եւ կէրեւայ թէ անկէ մէծ վախ ուկը, մի եւ նոյն ատեն տատանող ձեռուններով բան մըլ կը վիճակ: Բայ պատստիմանն արդ մըլ ձեռնուն անցնելու բայց համարիւն եւ արաստուածուք որ աղքանաց այլաքի մեր ունի, ասոց վանս ալ մէծ գումը կը ցուցնէն: Եւ լարով կը սկէ թէ առ հիւանդն առողջանալը պատան կը բարձամ, ապա թէ ոչ անոր. հնտ մեռնիլ կուզեմ,”:

Ուուկըրթ աս պատմութենն արասաց կարգի շարժած, զոնապանուհին նորհակալ եղաւ, ետքը նորէն ձիուն վրայ ցատկեց եւ Աստուծոյ վարչութեանն վրայ զարմանալով ննիք իրեն կըսէր. “Կայսրը կամնին

ամիոցն ապականեց ու փճացուց. Հոխվուրդին վրայ արտորք հրատարակեց, իսկ իր բայեսիրու գուստու կուսնին արիկանջ այսափ ուեր կը ցուցնէն ու եթէ նյուիր չառողջանաց անոր հետ մեռնիլ կուզէ: Մարդկան չման չմանցածն երկինք կը ինսպէէ, եւ որովհետեւ Աստուծոյ կամբը քան զըսնաւոր մարդկան կամբն չօրագոյն է, կը յուսամ որ ժամանակաւ ամէն բան կարգի կու գայ:

Իսյց խնդիրն ան էր թէ ինչպէս Կէրպէրկան իր յափառակատած տղուն քովը պիհոի տանիք: — Աս հարցումն երիստասարդին համար սնկուծաննիի էր: Իսյց Աստուծուած որ իրեն յուսացելոց պաշտպանն է, նաև հոս ալ ամիմ մըլ ցուցուց, զո՞ ձիամարով եւ բիստասարդն արդէն կը մնածէր եւ կիւսինց համար ատենն իրաք ալ տեսաւ: Հնո՞ զամելքը սիմարծ ու տրամած գտաւ, եւ պատման հարցներով իմացաւ որ գտեալ տղուն յանկարծ ծանր հիւանդացեր է, եւ չելմանն բարեպաշտ ամսանցն Անտաշայինն զօր ամեն ճանապահներն գիտէն թէ կըթեալ եւ բարեկար իսթուուն իսթուուն մին է, բայէն աչքիր կարմրաց էին:

“Խեղջ մանկիկն ինչ ունի, հարցուց Ռուպէրթ ննիքն ալ գունատած եւ արտամած:

“ որթուուն իր մայրը վաստուելուն նման, պատասխանեց հնո՞ եղողներէն մէկը, “պատիկն ալ կը պոռայ կու լցո եւ մէկը կը փնտուէ: Անտէլսա իսամանունն իր իմաստութեալին որոշեց որ տղուն գայեակ մըլ գտնէ: Բայց պյապիկի անձ մըլուսի պիհոի գտնենկը: ”

“ Աստուծու, ինչպէս մենագոր ես, կըսէր նոր իրեն երիստասարդը եւ սրտանց ուրախասարդլ: Անշա, ըսաւ. “ ին կընամ գտնէլ: Կնիկ մըլ կը ճանչամ, ու բուն տղոն գեն շատ ատեն չէ որ մեռաւ. ննիք հեռուու տեղէն եկած է եւ Մարիէնաւ վանդը կը ընակի, օրովհետեւ իր ցան ու յունութիւնը, զինքն աւելի յատաջ բրժմանն արդիկիցն: Աչ ոք գտնէ թէ աս նեզն ալ է եւ ուստի եկած է: Աս կիսին անշուշն Անտաշայինն ծառայութեանը մնանելու եւ զդրատեան իրը գայեակ իսնամելու պատրաստ եղած պիհու ըլլայ: Խեղջ տղուն եւ ան կնոջ մէծ բարիք կը ըւ-

լաց, եւ բաց ասկէ զէնտէւա խաթուռը լքեալ թռող զէալ անձի մը լսաբեգործութիւն ըրած դ'ըլլպյ.,:

Վ. նորչուրդը տան հազարապետին շատ հաջած եղաւ: «Քո նորչուրդ՝ երիտասարդ, կ'ըսէք սոսին կ'արժէ: զնուով զօրացնը զքեզ, ես առ միջոցն մեջ քեզ ձի պարասանել կու տամ. եւ գեղի Մարիէնա աճապարէ: Է. անոռափեա, գուեց տան հազարապետը շուտավով զցի մը կրթեալ ձիեր գուրբ քաշէ: Աէկը Ռոպէրմին, միւսն ալ ան կնշան համար, ։ Խարբ ուրեմն երիտասարդին զարձաւ, որուն սիրու ուրախութենէն կ'եռաբ, եւ ձևոքն ուսոյց զան զարմենոյլ ըստ: «Դուն երիտասարդ, առ խոռոշութիւնն վրայէս բարձ, շուտավ ինչ գնով որ ըլլպյ նէ ըլլպյ դաշեակ մը գամիր. խամթունը ժամէ մ'ի վեր արդէն հրամանց եւ որոյն հետեւ ես առանց գինի խմելու բան մը մասն կրնար մասանել ու զոտել, արդէն քանի մը գաւաթ ետեւէ ետեւ պարպեցի, բայց միաբար աղէկ խորչուրդ մը չկամաւ: Բայց գուն եկածիք պէս աղէկ խորչուրդ տուիր: Ունեցած մեծ ուրախութիւնն էն քնչի ամեն բանի մէջ օգնական պիտի ըլլամ. խմէ երշան կութեան զաւակ, խմէ եւ կեամաւ: ։

Ուսպէրմ տան հազարապետին առատութեամբ տուածն խմելէն ետքն իրեն ալ ընկերացաւ. նորէն խմեց, ետքը արագապայլ ձիու մը վայ ցատէելոյլ, երկրորդն ալ, ուսուով վայ կոնց համար հանդիսա ժամի մը զուոած էր, սանձէն բռնցեց եւ մուշեով դէպ ի Մարէնան ձարմաց ելաւ: ։

Ուսպէրմ խիստ արագ ձիավարելով, ձիերը փրփրացնելով Մինսկէր հասաւ, ձիէն վար ցատէեց, եւ ուրախութենէն ասասնեալ ձեռոք դրան զանգակն անանկ զօրութեամբ քաշէց որ զանգավին մեծ դղոգին հանեց: Գոնապանեն զէն գժիկանի կ'երպարանք գուռը բացաւ, բայց իրեն արդէն յառաջոցն ծանօթ եղած երիտասարդին ներում խնդրելով հանդարտեցաւ: Ծունը բռնուած եւ զողողուն ձայնով գունապանու հւյոն ծանցյ, որ իրքն ձեւմնատ կունին վէնտէւա աճաւսնեն խարուած է, եւ ան անձանօթ տիկնոջ հնու խօսիլ կ'ուզէ:

Դունապանու հնուն երիտասարդին աղաչանին ընդունեցաւ, եւ յանձնեց իրեն որ ձիերն աղոտ քաշէ, եւ ետքը խօսարան (օտարականաց համար որոշեալ խուցը) երթայ: Ռոպէրմ իրեն ըսուածը կատարեց, ձիերուն մամբերը վար տաւա, անոո քաշեց եւ առշնչնի կերպամուր զրաւ, ետքը պատի բարախման խօսարանին դուռը զարկաւ:

Կ'երպէրկա հու կամարաձեւ եւ աղէկ տաքցուած նոյն մէջ այսպէս նսասան էր, նէչպէս որ զինքը Ռոպէրմ յառաջացն ձիւնադաշտին վայ տասած էր. պայինն անշարժ նոյցուածքը բոլորովին սւեւեւեալ կարծեն մէ անդպայ էր: Ռոպէրմ քիչ մ'ասենն ըլութեամբ անոր՝ ցաւէն ու կոփէն տառապեալ կ'երպարանը զանց, ետքը մօտենալով, իր տաքարին եւ կենդանին ձեռոքն անոր մեռելի պէս պար ձեռոքերը բունելոյլ, կամացույք մ'ափանէն վար ըստ: «Մ'ոյր, չենիրիկոսդ կ'ենդանին է:»

Ես խօսերուն վայ կարծես մէ քարե արձանին վայ կ'երկարակն կայծով մը յակարծ չիրսնաւթիւն ու շարժում եւակ, պասերը կարմիցն, աչքն ըլունքն փալունութիւնն ասացան, եւ մնան լուսութիւնն արքուոյ եւ զերիսանարդը ձնենչալով գուեց մ'առաջ դուռը մ'առաջ մ'առաջ նեկաւ, եւ եթէ Ռոպէրմ իր հզը բազումերովը չի բունեկ կ'երթանը գետեան վայ պիտի ինար:

Երիտասարդը շփոթեցաւ մեաց: մարզով օդունթեան կարու էր, Ռոպէրմ դրսէն մարդ կամէելոյն չէր համարձակեր, որովհետեւ բանը երեւան հանելէն աւելի կը վախնար քան մէ մահուլինէ: Զոր կողմը նայերով սեղանին վայ գաւաթով ջուր տեսաւ, յաշվառակից եւ քանի մը կամիլ անոր երկու զարմենոյլ արթելուոց. եւ երբ Կ'երպէրկային ինելքու գլուխն եկաւ Ռոպէրմ զինին իր որդուն կ'ենացն եւ իրեն համար աղնի եղած իրաց վայ երգումնոց որ քիչ մը քաջալերուի:

Կ'երպէրկա իրը մէ երազէ մ'արթը ընսալոյլ, կ'ըսէր Աւրեմն Աստուած իմ սիրելի զաւակս պահաներ է: Ռոպէրմ ել, շարժէ: ել երթանիր, Կ'եր-

պէրկա առ խօսերի քսելով վաղց իր երկայն զգեստը ծալլեց, եւ ծրար մ'ըլլա եւ պանդիստի գաւառ զանն առաւ, չո՞ն հիւրանցն եղած լոյն գլւարկներէն մէկը գլււին անցուց, վաղց լով կ'երթար եւ Ռոպէրմէն ալ կը ստիպէր որ ետևէն գայ:

Կըրխասարբը մեծ աշխատութեամբ հազեր կըրցաւ բանել զկէրպէրկա, որ մայրական սէրէն դրգեալ անսկ չաճապարիք. եւ զինքն համզցուց որ նմէ իրն երեւան ելլէ. Կայսէր բարկութիւնը վզան կը հանի եւ բորոք յայց կոչունչացնէ. անոր համար “պէտք է, կ'ըսէր՝ “մեծ հանգարառութեամբ ու խօսեմին եամբ գորիք ձեռք զանըլ, Ակորդէրկա խիզզան երիտասարդին խօսերուն չէր թափանցիր, բայց բիւր դժբախտութեան մեր ամսէրով միջացած միտքն յանկարծ արթմնայով, դրւուր ցնցեց որով երխասարին բանէլ կ'ուզէր թէ ինեւ խօսելով ինչաց եւ անոնց իրաւոցը ըլլալուն վայ համոլուած է, եւ զինքը խնին մէկ անկինը քաշելով, որովհետեւ հիմյոց գրեթէ ուսնաձայնէն իսկ կը վախնար, Ռոպէրմէն կը պահնէքը որ իրեն ամէն բան մանրանան անունը մէկ ինչուն կը առնուի չենքիսկը գտաւ, եւ թէ ինչպէս առ գեղեցիկ զգեստներն ստացաւ եւ թէ թիկնոցն վայ կրած զինանշաններն որոն են:

Ոռապէրմ ևստուծց շնորհակալ ըլլալով որ Ակրաբէրկային միտքը լուսառեց ամէն բան մանրանան զգագանքներով պատճեց, եւ կրա անոնց թէ ինչ եկած է որպէս զի զինքն իրար զայեակ չենրիկոսին քովը տանի, Ակրաբէրկա ևստուծց աս մեծ շնորհացը վայ սրտանց շարժելով, ծովոր զրաւ եւ փոքր աշոմքով Հաստուծց պատճեց շնորհակալ կրաւ:

“Վայց քու անունդ ու վիճակի, կ'ըսէր Ռոպէրմ, “թէ չելմնան զբանն եւ թէ անոր Անունէլա անեւնոյն անձանօծ պիսի մանան. Բաւական չէ քեզի երբոր պատիկ Ճենրիկոսդ միշ քու Հսկողութեանդ եւ քու հնամացոր տակի է. զո՞ն չելմնանին ձեռնացը տակ ամէն տեսակ վասնգներէն ալաս կ'ազգին, եւ ես յետ ժամանակաց քու ամենսինդ եւ իմ երկորդ հայրոց Հոսիֆուրդ կոմնը վինտելու կ'ելլեմ, :

Ակրաբէրկա երիտասարդին խօսերին ուրախութեամբ եւ թէթե լացրով մտիկ կ'նուէր, եւ անոր յաստակագիծը կը գովիզը, եւ հաստատուն կը հաւատար որ աս խորհուրդներն անոր աղդողուն Աստուած է: Ես խօսացութեանց ատենը ձիերն հանդշամ ըլլալով, քանի մը ժամեւ մէջ կուսանք աս հիւանդ կ'նոջ՝ որ հիմնկ առաղջացած էր վերջին բարեւը տալու համար մինչեւ գուռ ընկերակից կ'ըլլայն: Ամէկն ալ կ'ուրախանային որ աս խեղզը, որ մինչեւ հիմյաց հեծելն, լուէն առա բան մը չէր ըներ, հիմակ ուրախ զուարի էր. մայն Կայսէր գուստը նիստան կու լար Ակրաբէրկա անոր հնամացը շնորհակալ ըլլալէն եւրք բարեսիրա աղջկան խօսացաւ որ երբեմն երբեմն անոր այցելութիւն ընելու պատի կ'ունենայ:

Ի սկզբան Առապէրմ Ակրաբէրկային խօսեած ձիյն սահմանը բանած կը քաշէր, երբ թէ կ'էրպէրկա ձիավագութիւն չի տիտան. բայց ընդ կուսանց աչց տեսութիւնն հնապանալը, սահմար անոր ձեռքն յանձնեց: Ակրաբէրկա սէր անամոյն սահմար բանեց, մորակին իջեցցց, Ռոպէրմ եւ նիք չէ թէ կը ձիավարէին այլ կը ուղարչի:

Կրանկի ըսել որ վայ վաճառական մ'որ գանձերով լցուուած նաւուն համենըլու այնչափ փափառ գանձու սպասէ, որպար Անոնէլա զգմանցի պատուակ անհամբեթեամբ եւ գայեցի կ'ինքնու կը պասէր, որպէս զի ինցից գանձու, որ իր փափուկ անկորանցն վայ կը գալարէր եւ խիստ կուլար, հանգչի:

Ա երջապէս տան հազարագետը կոմնուհոյն իմացուց որ Ռոպէրմ սպասուած զայէկին հնա հասած է. եւ կոմնուհոյն ուղեց որ անիմապէս իրեն թերութիւն եւ կորպէրկա հիմնհայմին ամրոցը մտածին պէս, եղնիկն ու իր ձագը տեսաւ որ չո՞ն բակին կ'եւար բանք իմաստութիւնն ընդ կ'արաքէր որ զայէշ կ'ենայ, բան չըպանէկ, “վասն զի, կ'ըսէր առուն երջանկութիւնն ու դժբախտութիւնը քու վարմուկբէդ կախում ունի, :

Ակրպէրիան սրտանց Սստուծոյ վատաշանալը վազըթէր որ իրեն քաջալերութիւն տայ, եւ առ գործողութեաբ անդուսներէն վիր եւս. եւ Հելման դրսին ամուսնոյն առջևը ներկայացաւ:

Այս խոչհեմ եւ այնուական տիկինը զնէրպէրկա մեծ մարդարիութեամբ ընդունեցաւ: “Կարուսադ Աստուած օրչէնէ խաթըւն, ըստ տիկինը ձեռքն երկինցներով, եւ երբ Ակրպէրկա նորին յարգութեամբ ճակելով եւ անոր ձեռքն առնելով շըթանցը տարաւ, Վէնափէա իր տանն իրը գայիքակ եկու անձի մը վասայ այսափակ քարգավարական արժանապատուութիւն տեմնելը զարացաւ մնաց:

“Իտէն, բարի տիկին, բարձրաստիմանի մէկը պիտի ըլլաս, ըստ խոշէն Վէնտէրա. Պրոտէրիթ քու վասի իմ հազարապեսն պատահ թէ՛ քու ուստի գայդ եւ ովլ ըլլասկ յաստի ըլլաս. եւ որովհետեւ դուն առ բանն ծածկելու համար անշոշն պատճառ ունեցած պիտի ըլլաս, անոր համար ես ալ չեմ ուղեր քննէլ: Ակրպարանացդ վաս սրբայ մը բարեպաշտութիւն կ'երեւայ. աչքերոյ բնի անակի մաքուր եւ անանկ առանց խարբութիւն կ'երեւան, որ նոյն իսկ շրէսակի մ'աշքը առկէ տարբեր չ'մ կը ուար երեւակայիլ: Գուն շաս լացած եւ շաս բան կրած պիտի ըլլաս, կ'երպարակար. աս բանին վրայ է, եւ անշոշն ասու պատճառ եղողներն անպիսան եւ անիմով մարդիկ եղած պիտոյ ըլլան: Կմ ամրաց զքեզ հալածոյներուն գէմ ապաստնարան մըն է, հիմայ գուն բնի հետ եկուր, գտեալ տղուն երմանը, զօր ես քեզի յանուն Յիսուսի կը յանձնեմ, որպէս զի Աստուած անոր առողջութիւն պարգեւեն:

Ակրպէրկան պատիփ մարդարի ընդունելութեան վաս շարժած եւ արտապայ կարգի ուրախացած, Վէնտէրիցին ձեռքը բնանած կու լար, եւ շատ անդամ զօնի կը պազնէր: Այսպիսի մեծ երջանկութեան զգածմակի գրեթէ զինոցցած Վէնտէրիցին հետ կեց խոցը կը մանէր: Հենրիկան, զուն անունն ինչ ըլլալը ոչ որ գիտէր, աս իցին մէջ կը հանգչէր եւ կը ստուպէր:

“Հիմայ հօս հանգչէն, կը փափսար պահապան շրէսակին տառապիլցին ախնջէն վար: Ակրպէրկա մեծ զուարթութեամբ սսկեղօծ որոցին մօտեցաւ որուն մէջ Գաւաւը թագաւորի զատի պէս պահածէր, եր, եւ անմիջապէս տան դուրս հանեց, թեւերուն մէն առաւ, պազաւ, կծոցը վասն դրաւ մէյ մ'ալ ամենու զարացմամբը տան լալէն գալրեցաւ, ծիծագելով մօրն երեւր կը նոյցէր: Բայց ամրոցին մէջ ամենուն սիրաց հանդարտեցաւ:

Ա Էնակը եղած գէպին վրայ խիստ զարմացաւ եւ ուրախութեամբ զնէրպէրկան դրբեց, եւ իր գոհութիւնը ցուցընելով առանց մարեն անցնելու որ Ակրպէրկա Գտեալ մանկան մարմանաւոր մայրն է, թողուց սնեալի ու դնաց:

Ակրպէրկա երբ իցին մէջ առանձին մնաց, արան վեր վերցնելով Ծնորչաց Աստուածամբը ընծայեց, եւ իրեն եղած շնորհաց վաս սրտանց շնորհակալ եղաւ:





Պարմանակի տղամ:

Sան, զօր Վէնսելա տիկինն իր հանգուցեալ Հօրն անուամբը Հենրիկոս անուանեց շուտով մեծցաւ եւ գեղեցիկ, առողջ, զօրաւոր պատանի մ'եղաւ, իր վառվառն աչքերոն վրայ մաքուր բարեսարուն մը կը ճիծաղէր: Առդէն ան հասակին մէջ ամէն բան իրեն չնչին կերեար, ժարաշն գործերլիք ամէն բան կը սորվէր, ամէն բան գործի կը հաներ:

Ո էնսելա տիկինն՝ իմաստուն պարմիզապանի մը պէս որ խօստ տաք չըիմանալու տառներու մեծ հոգացորդեամբ բարեսարուն կողմանը կը փօխագրէ, պապէս նիման ալ իրեին զաւակն ան ճափէր հասակին մէջ շաս անգամ նոյն խոկ կամձր խօսու փորձերէ կ'անցընէր: Ըստ անգամ մարմինը նուաճելու աշխատութիւններ առջնն ալ զնէր, եւ ամոր ջրերն աս եղանակաւ, ամէն գ.ժնադակաց ննմակց կ'ընէր. բայց ուրիշ կորմննե ալ աշխատութիւններ բարցողացրնելու միջնուեն ալ չէր պախուցներ: Տղուն չես աս եղանակաւ վարուիք, զնիքը ըջածհպեաց, վերջը մատօղ, ամէն բանեն օգուտ քարոզ պասանի մ'ըրաւ, պինակը որ նոյն խոկ հասուն մարդիկ ձենքին սին քործուն ու վարմնացը վայ պարմանցին: Ճենրիկոս ուրիշներուն նմանելու ջակըն մղեաւ, եւ չար օրինակներէն փախէլուի, իրեն հաւասարակիցներու չես հասակաւոր վարմնակը կը ցաւըցնէր, եւ աս եղանակաւ պինակը ննիքը կը ցաւըցնէր. լու տաք որ Ճելմնու գուքն ալ իր զնիադիցները, կրտեկի գործքի մը ձեռք բարգահան նախատարաստութեամ տաեւ նր աղան ալ կը կամչեն. անոր ախարեի յառաջաւաստութեամ սիրու կը ախտեին, որովհեաւ այէկ համուղութ էին որ առ աշաւ մարդուն դատաստանացը վրա կընացի պարհով ըլլա:

Էկիսհայմի Գտեալ առուն պատասխթիւնները վերջապէս կիցէլա կայսրուհին ականն հասաւ, եւ

որովհեաւ կայսրուհին առ զարմանափի տղան ուեւնելու բաղձամկը ցուցուց, Հենրիկոս յանկարծ արքունիք փոխարքունցաւ:

Հենրիկոս արքունիք եկաւ, կիցէլա զինքը տեսանելով համարուեցաւ որ ժողովդեան բերանը պարաւած լուրիքուն մէջ ճշմարիսն ալ կը գտնափի ենքը: Գտելցն անկապածենկոտ խոչենութիւնը՝ իր պատին ազնւականութենանը համար վկաներէն աւելի աղջկ կը խօսէր, եւ Կիցէլա պատհովասէն կը յօւսաւ որ ատանով ձենքիկոս գործոց մը գործին ամցնելով օդնուամենք ձենքիկոս ակարաց պաշտպան, եւ երանեկութիւնն աւրող անձնամիրաց գոււխը զարնող քաջ մէկը կը ըստ նոյ ըլլալ: Խմաստուն եւ առաքինի տիկինը համազուած էր որ տողն միտքն աւելի կերպաւորելու եւ իր զրաք վախճանին հացնելու. համար պէտք էր որ առանքն չին բանաստեղից եւ պատանդրաց գրքերը գնենք. որովհ ձենքիկոս նորէն էկիսհայմի գործած ատեն աս գրոց մէջ իրեն հարկաւոր բաները ցյագ սորված եւ աս ժամանելութիւններու հարաւասաց էր:

Առ ձենքիկոսին վեան պյանփօխ զարմանափի բաներ նշմարելի կ'ըլլալին, զոր կարծատեսութիւն մը պատաշմունկը կը ուել տոփուէ արգէն մոացը մէջ այնպիսի սերմերը ցանուած էին որոնք երթալով պիտի աձենն եւ անտանեն ձեւացնելով՝ իրենց արձաններուն երկիրներ իրարու չետ պիտի հայցնելու եւ իրենց չոլուսույն ատեն ազգի պայէկն: Եր մասնելու եւ քննելու արթուն միտքը՝ չին ատենուան պյանչափի օտաքակար գործքերը՝ նոր ատենուան սովորութեամց փոշով ծածկոց կը նիս աշխատի ամազ մը մորդ հովիլ ու ուստի գալիք արգէն իրեն կը ցուցներ: Ճենրիկոս ամէն կարօսելց առանց հայպատութեան օդնութեամն կը հասնէր, որովհեաւ իր ուստամ իրեն աս համացուլք ատաւ էր որ մարդկային կենաց ասսպարդիցն մէջ ապողուղի մը առ աշխ գործքն աս պիտի ըլլայ, եւ թէ ընկերին օգնողը, նոյն խոկ իր անձնին օդնած կ'ըլլալ: Ճենրիկոս աս խորհուց մէջ բնիկմած ըլլալով, պյապիսի ծառայութեան եւ ոչ մէկ հասն իրեն նա-

խասահան կը համարէր, բառական որ կարող ըլլապր
մէկու մը օգնեաթեան համինի, հոն կը գանուէր, սրբ-
տին մէջ ու ի պաշէլ չունէր, որովհետեւ աղնուական
սրտի մարժամի բան չէր սեպեր:

Կիզէլքին ընտիր խօսքն “բարիք ընելին բարիք
կը բերէն, եւ երապէի կային”, զոր աղան միան իբր
դայեակ կը ճանչնար, սովորաբար շաս անդամ կը բա-
նած առակաւոր խօսքը “բարիք ընելին արդարութեան
կը մասնցընէն, երիտասարդն իրեն գործոցը կանոն
ըստ էր: Կարօտելոց կամաւ ձեռքը կ'երիցնցնէր, եւ
հասարակա բարեցին համար ամեն բան, նոյն խէ իր
անձը ու դուք էր:

Հերթիկան ճշմարին ու բարին քննելու եւ ի
գործ գնելու սիրով՝ նոյն խէ մարմնով ալ ճարափիկ
ու զրաբար եղաւ, ասանց որ նոյն ապահանեալ ճա-
մանակը նոյն ինչ զօրանոր եւ պատասխանակ մարդու-
կան կամացը ո՞ւ յարգութիւն կը արտուէր եւ ո՞ւ ալ
կը հնազնութուքը: Այսրինի ծիռ մը վրան աշանաւ-
կած ատեն, նիբն ու երիվացը ջնին առասպելաց մէջ
մէջուաւ յուշկապարին պէս երկուու մէկ էւ ակ կը
կարծուէին նէր իր մարտիք կը անը իր փրածառու-
բարիքաց վասարէլով որպանի եւ իցեց չօրոյ մը գէմ
եւլլէ. իր հանձնարդը խաբերաց թշնամւց մը գէմ,
իր սուսեբամարտ իր ճարպկութեանին իրմէ շատ
աւելի վարժէր գետին կը պահեցնէր, իր լուսաց-
կարնեւ թէ ջրյն միան ձկանց սարդն ըլլալու սուս
հանձնեւ կ'ուղյն միան ձկանց սարդն ըլլալու սուս
դափնիներ կը ժողովը: Արիշներուն տուած խօս-
հուրդը մինչեւ որ հասուն խորհրդով չէր կշաբեր
կամ չէր փորձերի ի գործ չէր գներ: Իրեն գէմ խո-
սորդ թէ եւ անիբար ըլլար մափէ կ'ընէր եւ հանձար-
տութեամբ անոր բարեկի՞մ անունը կու տար, բայց
այնպիսի մէկու մը, որ վիճը յանդ գնեւթեամբ կը
նախատէր եւ իրեն գէմ կ'ելլէր, մարտ կը հրատա-
րակէր եւ յաջորդութեամբ ինըրյոն վիճ կու տար:

Վաս ասսեական պատանին նիւ որ կը համարէր
որ կարող չէ ընել՝ չէր ծածկեր, բայց իր վրան ըն-
դուած գործիք մը համար ալ շատ գործակից չէր

ուղիքը: Օր մը Հելմնստ գքսին որ իրեն աս նկատմամբ
հարցում էր իմէր, պատասխանեց: “Ալզուէս գաղող
բազմութիւնը կինայ թշնամիս գանել եւ նինի իմա-
ցնել, բոլէս գաղող բազմութիւնը կինայ իմ վա-
տահութիւնն ավարտիլ, իսկ ետեւէս եկող բազմու-
թիւն մը ճամբաս զորաց ճամբայ կ'ընեն, եւ իմ օգուտ
թիւն մը ճամբաս զորաց ճամբայ կ'ընեն:,

Իր ըստ մասին չելմնստ դըսէն, ըստ մասին
խոչէմ Ալէսուէլյէն, ըստ մասին իբր դանչ-
ցած կարպէրէլյէն բայց ըստ մէծի մասին Կիզէլքին
ընդունած պանչելի կիթութեան պուռզներովք՝ վատ
անձանց պէտ ամենեւն ցցյ չէր ըներ, պլ վարպե-
տական եղանակաւ մը կը գործադրէր: Հենրիկոս իբր
վարժմանի ողջ մանել կոյց անուն համար:

Կիզէլքայի կիթին որ մայրական բարել հաճութեամբ
աս Կիփհայմի գանեալ երբեմն չեռուէն երբեմն
մատէն կը գիտէր, երբոր համգութեցաւ թէ տղան
յածողակութենէ յաջողակութիւն կ'ընդամայ եւ միշտ
ի կասաբերութիւնն կը գիմէ, եւ թէ պատերազ-
մի եւ թէ յաջութեան մէջ եւ նախանձնութերը
գերազանցելով իւ ետեւը կը թողու, վիճն իր անձ-
նական եւ աղուտական թիխտապահցած կարգին մէջ խո-
թեց, եւ իրեն քանի մը գործքեր յանձնեց որոնք
միայն ատերաւոր մարդու մը գործքեր էին: Հիմայ
չենիրիկոս ալ պարաց ճամբեր մէջ մասա էր, եւ Բո-
ուկըթին ընկերութեամբ անէն կայսերական պատար-
քաշուած ատեն ամեն ալ կը սոյին: Ալէսուէլյան,
չելմնստ գործը եւ Կիրպէրիս վիճքը գրկերով ու-
րախութեան եւ ցաւոց արցունք կը մափէին, իր
բախտութեան պատահանին կ'ուրախանացին, բայց
բախտութեան պատահանին պատենին կ'ուրախանացին, բայց
իրնցմէ բախտութիւն ալ իրենց մեծ ցաւ էր, իրենց
միխթարութիւնը միայն ան էր որ Կիզէլքին ասոյե-
տական թիխտապահցը երագանձնաց ձիով իրենց շատ
անցամ այցելութեամբ ափի ելլէր, եւ իրենց ինաւ-
մու հոգն ու սէր պիտի ընունար:

Հենրիկոս գքսին, գքսուհոյն եւ իր սիրելի
գայեկին ձեռքը պագաւ, բայց իր սրտառութիւնը
զարմանալի եղանակաւ մը լքանելու կը սկսէր:

Աէրպէրկային կարմիր ներկած աշուոնները կը տեսանք, եւ անոնք՝ անոր սրտէն անցած ցան ու տրխարութիւնը իրբւել պատու չաններէ Հոգւրդն նայելով կը նշանաբեր, առ անոնքները նորէն անոր կրծոցը վան նիկաւ ուր իրբ ասրնդեայ մանուկ շատ անպատ համեռ չափ էր, եւ բարձրաձյն կու լար: Անոր համբոյն ու օրհնութիւնը սրտին մէջ իրբ մարտական համբոյը ու օրհնութիւնը:

Կէրպէրկային չէ թէ վիճակը՝ զօր ոչ որ գիտէր, չէ թէ իր գերախառսութիւնը զօր ոյն իսկ նիք մաղաց էր, պղի կ'եւսւար որ մարտու միաբն ու որշտին բարութիւնը զինքը Անսաւլյան բարեկամ եւ բորոք Կիսհայպի բնակիացը սիրելի եւ պատուական ըսած էին: Ըստ մասին աս մղմանը եւ ըստ մասին ալ համարելով որ իր ամենասրբ վախճանած ըլլայ՝ Կէրպէրկան կ'իսհայպ մնաց: Ինց իր որդին Բարդիթին յանձնեց որ Հիմնաց զօրաց մարտ մ'լած էր եւ զիկն ամէն եղանակաւ երաւութոցը որ իր որդուցն վրան կարելի եղածին չափ ստէկ իրին լուր բերէ:

Լիկիսհայպին բանկիները Հենրիկոսին համար առէն որ աղօտած աստենին դիմիթէնչթայն պալութին մէջ Հենրիկոսին նկատամար ան էր, ինչ որ Հելման հիմնայի մէջ էր: որովհետեւ աս քաջ մարտը նախամատնութեան գործոցն ընթացակից ըլլայու կը չնայար, որ զինքը աս ապահու դուռ հոսան էր: Արդէն դիմիթէնչթայն լուրով որ չկմնան ու Վէնտելա աս աղջն սիրով ընդուներ են խիստ ուրախացած էր, եւ եսքէն աս զարմանափ տղուն պատութիւնները լուրով սիրաբ կը ծիծաղէր, եւ երբոր ան ալ լսեց որ կիդլա կայսրութին իրին մարտական սէր կը ցայցնէր եւ անոր սպասութեան ու գիտութեան մէջ ծագիկուն փոյշ կը տանի, առ գործիս մէջ Նախախնամանութեան մասը կը տեսնէր: բայց աս ասպետական պատասնեցն հիմնաց կայսերական թիկնապահաց մէջ մաները առաներով, իրբ Մէնոր մ'անոր մերձնեցւ, որովհետեւ արէկ զիտէր որ պարունաց յատակը հոգւրդն առողջութեանն աւելի վասակար է քան թէ անտառի մը խոնաւ գետանի մարմնոյն:

Հենրիկոս մինչեւ հիմնաց թէ եւ Կէրպէրկայէն զատ ուրիշ կը համակրութիւն չէր ստացած, բայց յանկարծ պիմիթէնչթայնին հետ անանի կասուրեցաւ որ նոյն իսկ նոր կը զարմանար եւ առանց անոր խորհութեանը հարցութեանը բան չէր գործեր եւ բանի մը ձեռք չէր զալներ:

Հենրիկոսին արբանեաց մէջ գտնուելու սկսել լէն քանի մ'ամիս անցնելէն եւ ուղարկը որ մը գէպ ի Կիսհայպ վաղեց, չնա ամէկը ալ Բոովիկը մը բարձրութիւնը մուգուց եւ բան մը լսելու կը բաղադրի: Բոովիկը պատմու շատ բան ունէր բայց մասի սիրով մէջ եւ ուր գաղթելովը չէր գիտեր: Եւ երբոր իրին իրիր հարցութեանը ընդունելով անոնին, որ առ եղանակաւ բան մը լսելը չունին, լուցին, օսպէլը ամէն բան պատմեց թէ ինչպէս Հենրիկոս արքանեաց մէջ կը սիրուի, եւ թէ օր քան զօր կիղէս կայսրուհից յանձնի կըլլայ: “Իրիկուն եղած աստենն, կ'ըսէր պատմողը ու երբ պալատան զայէրը կը գտութիւն, չենրիկոս ազնուածան ծառաներէն մէկուն ձեռքը կանչուելով, թէ եւ ամկը գիլը մ'առած կիղէս լուցը կ'իրմայ, եւ որովհետեւ աղէկ ու կարգաւորեալ կը կարդայ, կայսրուհին իր գտուերը հետ բանած աստենը, որպէս զի ժամանակը կարճեցնէն, Հրաման կու այս իրին որ բարձր մայիսի կարգաց: Տիգինն անոր աղէկ առոգանութեան եւ Հարցուած աստեն տառած կարգաւորեալ պատասխաններուն ու մէկնութեանցը վայ շատ կը համի: Վերջապէս աղջունեաց մէջ միայն անոր վայ կը խօսուի: Եւ ուր որ գովեասի խօսք մը կ'ըլլայ՝ կ'այս մարդ պատշով ըլլալ որ խօսքն Կիսհայպի գտեալին վան է: Ազգունակները իրարու ականջէն վար ծածուկ աղ կը փափսան, որուն վայ խօսելու ատենը չէ:”

“Ոնպէր ասանի անմիտ մի ըլլար, գովէց Կէրպէրկա: բայցն ամէն տեղ համարձակ պէտք է պատշով չընելու:”

“Զար բան ինչ ըսել է, ըսաւ Ռոպէրթ ծի-ծաղկելով:

"Աւրեմ սրտիդ մէջնը ըսէ, Հենրիկոսին վայ
իրարու ականչէն վար ի՞նչ կը փսփսան, հարցուց
նորէն հէրպէրկա:

"Ոլովէւանեն, պատասխաննեց Խոսկէրթ, "Ագ-
նէս ալ Հենրիկոսին վայ մէծ սէր կը ցուցընէ, եր-
կողքն ալ իրար փսփօթ կը յարդեն եւ, զր սիրեն եւ
կայսուշն առ բան հայս աշք աշք կը տեսնէ, առ հա-
սարակ ալբունեաց մէջ ալբունեականաց իրարու ակն-
ջն մար խօսաներին ալ առ է թէ օր մը Հենրիկոս
կայսեր փեսան պիտի ըլլաց, :

Կէրպէրկա աս բանիս մէջ ևսուծց մատր կը
տեսնէր: Եւ միանգանցին համոզուած էր որ Հենրի-
կոսին ովլ ըլլալը յայտնելու ատենց գեռ եկած չէր,
ըստագնին էր որ գեռ իրը Դկիսհայմի Գաեեալ հա-
մարէր, մինչեւ որ Նախախնամութեան կամքն ըլլար,
անոր ովլ ըլլալն աշխարհի իմացնելու:



վիճակի հէրիթ:

Սպորաբար Խոսկէրթին էկիսհայմ երթալու հա-
մար բոնած ուղիղ ճամփուն վայ տեղ մը
կար ուր հարկ էր որ Ճախնային տեղէ մանց-
նէր, որուն մէջ միանգանցն վսանգաւոր կող-

մեր ալ պակաս չեն: Միայն ցրեկ տանեն՝ երբ որ կողմը
ամէն բան պայծառ կը տեսնուէր, երբ որ կողմը
ճախնէն որ կողմը աղէն զգբնուկելիք կը գիս-
ցուէր, հնարաոր էրլայր աս ամայի տեղիրէն
անցնիլ, իսկ գեշը տեսն միայն մնջորելով նոյն
կողմէնին ննկողները կամ փախստականնեն անցը-
նելու կը աշխատեէն Շատերն արգէն աս ճախճա-
խուտ տեղըն, ինենց անժոռոթիւնը կամ յան-
դրգնութիւնն ըսելով հեանքընելով ճանչ-
ցան: Վիթթէինս անուամբ բարեպաշտ անձ մը պա-
շափ անկմին գէրախառութիւնները տեսնելով, եւ կա-
րօտելոց օգնելեան հասնիլ բարձալով, հօն ըլլան
մը առաջ հնուղ մի շնէնց: Աս ըլլուրը ճախճին մատերը
կը միջամար: Վիթթէինս գիշելները պահպանւ-
թիւն կ'ընէր, եւ մը ընցածին պէս գուրսը ըսոյ մը կը
վասէր որ մնջորեալները նյոյն լցոլ տեսնելով իմա-
նան մէտ մատ եղը մարինց դիրկութեան յսյ կայ:

Մերձեցը գիշելը՝ մարելու մօտ եցած օրուան
ըսուցն վլրօին ճառագայթները ծածկած տանեն, աս
փիրութեան լցոյն իր ճառագայթները միշւն ճախնին
մէկալ կողմը կը հայցնէր: Խոսկէրթ Գրայտանիր ըր-
բյն անոտաներուն մէջն գուրս ելլերով, եւ աս լցոյը
տեսնելով միօքը դրան որ նկը իրեն պիսա մներով
աս ճախնին մէջէն ձիաբարէ: Խոսկէրթ արգէն ուրիշ
անգամ աս տեղէն անցնելով էկիսհայմ գացած էր:
Քաջութեամբ եւ միանգանցն զցուցութեան մը
ջու մօսա, իր նորչուրցները ձիուն տան մէկ քայլ
առնելով՝ սիսար կողմ մը կոմելու եւ սուզնելու
պարագաներով զըսակած էին: Իր կ'ընացր համար մեծ
հոգ կը տանենք, գլւառորաբար որպէս զի Հենրիկոսին

եւ Արաբկրիցին կարելի օգնութիւնն ընէք. որովհետեւ կը մասնէր որ ատեն մը պիտի զանիշ ան ժամին՝ որուն մէջ ինքն ալ աննոնցմէ սպասիլու. յշոյ մը պիտի ունենայ: Խըր գիշերանց ձիավարիլու ատեն՝ պյափիսի խորհուրդներ Խորհրդիմին զգածմանկութիւն կը գրաւէին, երբոր անցեալն իր գեղեցիկ եւ սգալիս պատճերներովի իր աշաց անցին կու գար, խոկրաման պյտիսի փոանգաւոր աւեղին անցրած ատեն մեծ մասա զրութիւն կ'ընէր, բայց վերջն առ խորհուրդներու զբաղեցի, ասնկ իր ուշագրութիւնը կը նուազցընէին: Հզոփաւորի իման աշաց առջն կու գար, որ պյանէւս զարմանալի եղանական յաներեւցիթ եղած էր, եւ որուն վայս կորուսեալ Հենրիիկոս փնտակուն երկրին եւ անտառաց մէջ մայափակուն սկսելէն երազ ամենեւն լուր մ'առաջ չափնէր. Վ'իք կրնաց եղած ըլլայ, ի բարէ նկա իրեն ւան քաջ եւ աղնուական ասպիկոր. եւ աչքի վեր վերցուցած դէպի ի լուսնին կը նայէր: որուն արծաթի ճառագայթները ճառանին վայսէն կը ցըրաւոյնին, եւ առ դրից մէջ աչքէն քանի մը կամիրի երեսներէն վար կը վաղէին, եւ անց ցեղն անշատաւերին՝ անգամնինը կը գողացընէին: Եւ յօսքն արծնութեան երազով մը լուսնաց լուսոց մէջ ձիավարեցի, եւ անցեալը մասնած ասենին ներկայ վաստակը մասնակուլ, ինք գինը ձիուն ձեռուն ճառան ճառանած էր որ էթ էն են են անցնէր. բայց յանիպարծ սրասափէ յառաջ եկած «Օդնեցէր, փրկեցէր, աղաղակա մը, մինչեւ ձիուն թամալը ճափնի մէջ սուզաւ:

« ասանենուց հունու առաջ թօնուիր բռնէ հաստատուն կեցիր, գուցեց ձայն մը մթան մէջ եւ չեռունէն: Ուոպէրթ մարդու մը մօսաւորութիւննէն քաջարերունով, առանց որց ճամփնին մէջ անհետ պիտի կորնչէր, նորէն կրցածին չափ պասաց «Ոչ ձար կրունամարդ շարժիւ եւ ոչ ալ աջ, ձիուս մէկտեղ ճափնի մէջ մասնած եմ. ժամանակը չանցած օդնեցէր, փրկեցէր: »

— Ո՞նչեւ որ գամ հանդաբակըցիր մի շարժիր: Վագասոն մարդ մը, ձեռքը գոյ կանելով

Վիթթէ էքինստին տնակին բրլէն վար կ'աճապարէր, եւ շատ անդամ կը կրկնէր. « Հանդարս կեցիր Առաքէթ Քրայսանզգ, հիմաց կը շանկիմ, :

Ուսած անշարժ կը սպասէր, ձին ալ՝ կարծես թէ օրնութեան ձայնը լած եւ Համարցած ըլլայով անշարժ կը կենար. միայն կրցածին չափ գլուխը ջրէն գուրս կը շանէր: Կիչէր ատեն, զիս ձայնէս ճամաշ ցոյն ով կը լաւ ըլլայ, իր մասձէր Ռուսպէրթ. ինք առ առաջնուածք գեռ չուծած աճապարող մարդն եկամ հասան, կանթեղ գետնիր գնելով իր սկզբան Բոռապէրթ ձիուն վայէն վար առնելով Ճամփնէն դուրս հանեց եւ ուրբ ձին ալ կցաւ աղասի:

Վ'նձանօթը չ'նեծեալն ու երիալը Հաստատուն երիբի վայս ըլլայէն եւ զարչուրի մահուընէ աղատեցին եաբը կամելոց Բոռապէրթին երեսը մօտեցոց եւ ուրախութիւնէ տաստանեալ ձայնով մը գուշց, « Այս ովն ես, փոխուած . . . չ. փոխուած ալ չես. դուն ես, :

« Վ' պիտոր ըլլայ, » Հարցուց Բոռապէրթ « մէկ որ ան եմ զոր գուն կը կարծես, : Բայց Բոռապէրթ հաղիւ թէ աս խօսքերը զուցեց, զինքը փրկողին Տիկուկ ձայնը յանկարս իր վայս յիշատակներ եւ զգածմաններ զարդցցաց. զարմացնանէն եւ ապօւժենէն կը գոյար, եւ կը տարակուսէր ալ որ էր կրինիք այնչափ շնորհաց վրան իրեն ամ ալ շաւեցներ: Յանկարծ իր գիմանցը կեցունի ձեռքնեւնուով հիմակ ալ իրոք զշնուփաւոր գուուր ճանցաւ եւ « Զայր, Զայր իմ, » գուշելով անոր կրծոցը վրան ննկաւ: Քիչ մ'ատեն աս գրից մէջ կենարով, վերջապէս գլուխը վերցոց եւ դրսն որ իրենները մեռած կը շամաբէր, յայննեց որ ով եւ անցէ կիմակի մէջ են:

Լ էրուսոս պյափիսի անցուասի երանիկութեան առաւելունէն էթ էն կէտ մը գննոված ըլլայով, ալ ուրիշ հարցում ըլլայ. եաբը նորէն իրար գրկելով սկսան բրլէն վեր ելլել: Հոս վիթթէ բինտ ծերունին ասնոց կը սպասէր, եղած գէպին վրան ուրախացած իր

արծաթի պէս ապիտակ եւ նահապետական մօրուքը
ձեւողն առած կը ցոյէր, եւ անոնց հասնելուն կը փա-
փաբէր:

Նըր Ռոպէրիթ յոդնած ձն քաշելով, մէկալէն
յառաջ անակին հասաւ, Վիթթէթիթնա զննքը լրանոց
լուսցն գարձնելով, զարմացմամբ գոչէց. “Դուն ով
են, որ քեզմով մունչի մը բերանը բացուեցաւ, եւ
կինդանի մեռեալ մը նորդէն կենաց գտուալով, մար-
գու կարգ անցաւ: Հօսիուորդ քու ձայնի լսելով,
հապական, վեր ցատկեց եւ սեմոց վայցի թաւա-
լելով վար վայց: ուր որ ուրիշ անգամ ճախինին
վայցն դէց ի հօս մէկու մը մօտենալը տեսած ատեն
խուզը կը քաշուէր եւ կը պահուըտէք: Ես առ մանեն
մարդասանցին Ըստածմէ վասար խօսեած խօս մը կը
համարէի եւ կը պահէի. եւ կարծիս ան էր որ
որովհնեւ առողջանան անկարին էր, շուտով բանը
պիտի բունէր: Կարելի բան էր որ գերեզման յու-
զարկուելու մաննին ու անշարժական զննեած մը
վասակի մէջ եղան անձի մը վաղէ, օգնէ. ուրախա-
նայ, ծիծաղի եւ լսոյ: Աս խօսեին լսելով բարե-
պաշա ծերունն զբուքա գրիկց, որ գեռ իր երազնե-
րուն մէջն էր, եւ մինչեւ որ խօնքը գուման եկաւ,
մինչեւ որ համազուեցաւ որ առ վզյուրեանն ալ պիտի
տեսնէ եղեք, բանի մը վայրիկնան անցաւ: “Աւրա-
խութեան արտասաւը են, գուշց Լէորոյուո՞ ծերոյն
համբերին նոյն եղանակա պատասխաննելով, “լացքս
ուրախանթեան լացք է: Ո՞չ, կը կարծէի որ Աստու-
մէ եւ աշխարհքէ էքեալ նեղողալ և զան ըլլամ: մէյ
մատէ մէյ մը ինծի համար մահուամբ զոչ
եղող աղնուականի մը որդին անսայ: Աս գիւտին ու-
րախութիւնն աւելցնող պատճանն մէկն ալ ան է,
որ նոյն ինծի համար մեռնող աղնուականն ազն կը
պատմէ թէ ամսաւինս ու զաւակս գեռ ոյլն են եղեց:
Ես կինդանին են եղբ աննը որոնց համար անսպա-
մելի սոյց մէջ, եւ աս վիճակին հասած էի, որով
մասերն ժամանակէն յառաջ ճերմլցան, եւ ուրա-
խութեան զբանը մունկներս պաղ սառուցէ ընդարձա-
ցածի պէս կը ծոյց մէջ

Հիմնաց ուրախ եմ, հիմնակ ուրեմն, երջանկութեան
զաւակ, Զօրիֆուորդ Ռոպէրթին գտնալով որ քաջ
պատերազմողի մը գրիւք կանգուն անոր առջին կե-
ցած էր, ըստ ըստէնենք իմիններս ուր են, ուր
կապրին:

— Եւմինի մօտերն ու մէջը:

— Ո՞չ Նրկինը, Բնէ անմուռթիւն: Գուրս
պէտք են ելլեւ դուրս, անսառաց մէջ:

Ուուրկը գլուխ ցնցեց, դրայն ձեռքը բլու-
նելով, զանի նստաներաք շարժէլով լսաւ. “Հայ՞ի
Աստուած զներ թուուցած չէ, եւ զարմանալի եղանա-
կաւ մը մեղի ճամբար բացած է:,:

— Ինչպէս հասածներդ չեմ հասկնար, չեմ
կնար բրանինեւ, միսյն մութ կամ մտացածին խոր-
հորդներն եւ գոն միաբար, պատմէ, պատմէ, եւ աս
առեցնուածը լուծէ:

“Ե, երար, ներս անակին մէջ, ես քու յանկարծ
մարդկան կարգն անցնելուուդ պատճառը մանրանան
պիտի տեղեկանամ, ուրեմն մութ, չո՞ն կանթելուն
լուսայն առանի իրապար երեսը տեսնենքու: Վիթթէ-
քինա առնաբերն բաւրգ երկուքն ալ ներս խօթեց,
ետքը ճախնային ջրերէն թըրջող անսառանն ալ գոյ
տեղ մը տարաւ, եւ անակը մոսաւ ասենն եղած
գէտքին վրան սորաց կարգի ուրախացածը ըլլարգ
երիթասարդի մը պէս զաւարիթ էր, եւ ուրաքա-
ռուպէրթին համար զգեստ մ”ու ըմնելիք պատրա-
տելու զբանաց մէջ գտաւ:

Ո՞նչեւ որ աս երկու հարցախնդիրներուն խո-
սելու կարգն եկաւ նէ շաս ատեն անցաւ: Վիթթէ-
քինա կը վաղձար քանի մը բաներ գիտնալ, որոնք
դրայն վիճակին վասն իրեն լցու մը կրնային տալ:
Ուուրկը ամէն բանին պատասխանները տուաւ եւ նախի
եւ յառաջ Զօրիֆէրկային եւ Հներիկոս զարմանալի
տուան վիճակն սորացքից, եղբն ալ աւելցոց
“Հայ՞ի Հօսիփուրդ ասութ ճանչցար իմ ձայնու:

“Ո՞ն զարհուրեի վայրիենէն ի մեր, երբ ան-
տառի մէջ քու վերջին Օգնեցէն, իբիցէն, աղաղա-
կաւդ սրտին հատորին զաւկիս կորսանենը կամ գող-

ցուելըուն վրան համազեցայ, նոյն խօսքելը միշտ ականչըս կը շնչէին: Իմ առաջածառէն ունեցած անգայութեանս ու ապշտութեանս մէջ ստէպ աս օճնեշի, դժբաշը բառելը կը կրնէի. որովհետեւ ինձի կ'երեւար որ աս իսաբերով զամէնին օգնական կը ըստի ունենալ: Ծառերն, խոռոչներն, աւերպներն աս իմ խօսքելու որչափ անկամ լսած են, եւ իմ ասանկ պռուալուս երբ արձագանքն ականջու կը հասնէր, կը դոզդպայի և ին ինչանցնորի մը պէս մօիկ կ'ընէի: Արդէ երբոր իժմակ ալքու մի և նոյն աղաղակա աս օճնեշի, դժբաշը, պռուալով բառելը լսեցի, վրաս զօրութիւն մ'եկաւ, աճապարհցի: ինձի անանի կուգար որ մէկն աշքերէս վարագցը մը եւ ոսիցս տալէն փուած մը կը հաներ. նոյն ասենն իմ վախելուս կամ իմ վաս երած գրգման պատասն ան չըր որ կանչողը գուն պիտի ըլլաս, այլ միայն մէկ անընդդիմանանի բանութենէ մը հոն կը մորուէի, եւ երբոր կանմենըն երեսդ բանելով զքենզ ձանչցայ, ան ասեն խիլը գլուխու եկաւ: Գոյ գրկախանութեանին, իմին ներսու ապքերուն փայ առաւ ապահնութիւնին, իմ կը ծացոյ մէջ զիս հիմնու հաւըլը մասքեց, եւ նյոյն հանցարար չերմինթեան մը բարեխանունց եւ իմ բանականութիւնա ինձի եւ գաբառուց: Զարմանափ եւ երկային ամսանիկայ նուուղելին արթընցայ, եւ գուն սիրելի որդեակ, քու երեսնալազդ եւ քու լըլքովդ իմ մասց վիզըն օծեցիր ու թշկեցիր: Ելուրուս անցեալ ժամանակաց մութ իշխանակներու մէջ մանելով, որոնք իր սիրութ նիզակի պէս կը վիրաւորէին, աթօռանին վաս ննկան երեսը ձեռութերուն ծածկեց եւ քիչ մ'ատեն ասանի լուսթեամբ կինալէն եռպք, միաբեր նորէն ժողովելով գուցեց. Ո՛՛՛. Բնապէրթ, մեր մէկըմէկ բաժնութելէն ետքը գիտես, բնչէր դուխաւ եկաւ:

Ելուրուս պատմեց մէ ինչպէս նոյն ատեն լըրանց փոյ դասէլիքարգին գնդցին չանդիպեցաւ, եւ անոնց չեա մէկնեղ վառեալ ջանիրով բոյոր գիշերը վայրագար զէնիրիկոր վինանցին: թէ ինչպէս իր քաջալէրութիւնը կորսնցնելով, յուսահա-

տութիւնը վասն արելով՝ զանազան անշխատն խորհուրդներէն Մարիէնաւին զանգակիներովն արթնցաւ: Ան նիդիինաւ, կըսէր Լուրուսոս իր ուշադիր ունկնդրին, ատանունցն օր լենները սրբը պարտացայ. բայց կորուած տղան գտնելու համար ըստ սարդը չափ չափուս պէս անպատու մնաց: Աւրիշ անդամ նուեն դասէլիքարգին ուրիշ մէկ գնդցին չանդիպեցայ, բայց անոնք առջննեւրուն պէս որոնք պատիկ չեն, անոնց պէս մարդասաք չէն: անոնց չեա կուոչ բանութեցայ, ուրիշ վերանու մարդիկներուն չամար աննոնց մատնութեցայ, եւ զիս շղթայի զարկին: Աս մարդիկները զիս առն ըլլան ըլլանց մէջ ժայռերով պատասծ անջ մը տարին. չոն դասէլիքարգին մարդափարութեամբ ներգունեացաւ. եւ իրը երկրորդ հրամանատու իր ծառայութեան առնելու աւացաւու մերժեցի. եւ ասացակուածը մերժեցի. եւ երբոր իմ մերժելուս վայ մեծապէս զարմանալով պատասն հարցուց, համարձակ զրուցիք, որ իմ վաս անիրաւաբար զըսուած արտօնին արժանին եղած կ'ըլլամ թէ որ աւազակա չեա ընելի կերութիւն ընեմ: Դասէլիքարգին մարդիկները կը չամարէին թէ աս պատասխանուի իմ բանս բուռաւ, ես նյոյն իրնաց կերպարանիքն կիմանայի, բայց աւազակա իշխանը ծիծալցաւ, իրը թէ ես վնիքը նախանելու կերպութիւնն ընւնենաւ. ետքն ննի չետ կերպութ ուտեւէն վերըն ըստ, որ ննձի պատասխանից կու ասյ, ուզեմ նէ իրեն մասնակից ըլլամ, իսկ թէ որ չեմ ուզեր ապաս մասմ. բայց ի վերաց պար ամենայնի վիս բարբորին ապաս թորուն չափց, եւ այնպէս հրաման առած էր որ փախէլու փորձ մ'ըլլամին պէս մաշն անհրաժեշտ վրաս պիտի համեր:

Համար իսկամ չարխառորմթիւնը տեսնելով
մնացի. Գասէկիքրդին հետ մաներաբար կուտէի, կը
խմէի. եւ ամոր ամէն շարժմանց մէջ նոյն իսկ ծովի
վրա միասեղ կ'երթայի: Գուռ համակ ալ հոն տե-
սածներս միաբար եկած ատեն ուկերաց մայ սար-
սուռ կու գայ. ամէն կողմանէ արին կը վայէր:
գեղերու, վանքերու, նաւերու այդիլը կը տեսնէի,
վերարաց հետեւն ու հոգեւարաց հեւալը զիշեր
ցրեկ ականնս կը հանենի եւ տաք արիւնս երսկացց
մէջ կը սառէր: «Ճզրաց եւ կայսեր մ'իրաւուքը ի գործ
կը յնենք», կ'ըսէր գասէկիքրդ ծիծանելով ամէն
անգույն որ առ բաներուս վանս իրեն պայքարու-
թիւններ կ'ըսէի. Առ բարիքացուն եւ արիւնս մարդն
իմ ըսածներս բնաւ գէշ մարտ չէր առներ. եւ ան-
գամ մ'երբոր շարաթներով հիւանդ էի իմ քով
հիւանդ նայողն մը պէս կը սպասէր եւ ինձի հետ շատ
քաղցրութեան կը վայտուէր:, :

«Ի՞ անգամ մը, յառաջ տարա Լէորոլոս քիչ
մ'ատեն լուելն ետքը, «Դասէկիքրդ պպտիիշ շատ սի-
րուն աղայ մը բերաւ, եւ զիս կապահովվանը որ իր
անընդ հասաւ աշխատառութենը վերընասէս պատկուելիվ,
իմ յաշխատակուն աղաս զան ըլլայ. եւ մէ նոյնն
ննձի եւ գարձնելուն վրայ մեծապէս ուրախ ըլ-
լայ: Ի սկզբան ես ալ կը ապահուաէի Դասէկիքր-
դին ըսածնին ճշմարտութեան վրայ, եւ մէ արդեօք
կ'ըսէի առ բանն իմ նեղութեններու փառատառ եւ
զիս իրեն ներ աւելի սերախ կապես համար խա-
բէութիւն մը չէ. բայց ի վերայ այս ամենայնին նոյն
սիրուն աղաս իրբեւ իմ որդին բնդունեցաց եւ զինքը
ճենթիկոս անուանեցի, եւ կը ջանայի որ զիս համու-
ցըննեմ մէ ան ճշմարտասէս իմ աղաս է: Ճիմակ ալ
աւաղակաց գործերէն հեռու էի. եւ աս աղուն չո-
գութ կը զբանէի, որ աճեցաւ եւ գեղեցիկ պատա-
նեակ մ'երաւ եւ զիս օրսանց կը սիրէր: Ես իմ հան-
դարաւութեան մէջ աս աղուն կըման պատիմն արդիւնառուն էին.
համարուած էի եւ զիսէի աւաղակաց իշխաննին զա-
րութիւնն ու զաղանակն սրոտութեանը եւ իր սպա-
սերազմի պատրաստ գունդն աղէկ կը ճամշնայի, բայց
հիմակ աս վզըրենի, անսանձ եւ աւերազ զօրութիւնը
ննկած հօրեանած էր. եւ գնրատ իմ ցմահ ճշաւ-
մին՝ հիմակ աւաց առ չին զըեժնինդրութեան սուրը
ձեռքը՝ ջզօր ոդւց մը պէս կ'երեւար: Դասէկիքրդ
եւ իրեններէն շատերն արդէն ապրելէն դադրած

գնրատ կայսըր բազմաթիւ զօրք զմբլ պատած ըր-
լց: Ամէնքն ալ զէնիք վազեցին, ես ալ նոյնն ըրի.
բայց իմ միաբար աւալահները պաշտպանել չէր, այլ
պատանեցն պաշտպանութեանը համար, զօր հիմակ
իրք իմ զաւակն կը համարէի: Զօրաւոր բանակը
հետընեատ մեզի կը մօտենար, կայսերական մարտի
փողըն չնչեցին եւ պատերազմն սկսաւ: Աւալահն-
ենին ամենայն կատաղութեամբ կը զարնուէին եւ վիզըք
վէքիք գէմ կը հատուցանէին. բայց աս ամէն ճիդը
վերնեւ չէր կ'ըսէր փիկել. օրոյնչնեւ գնրատին
զգբերը շարժական պատիմ մը ուկս յառաջ կու քային
եւ զմել ըսր կողմանէի կը պաշարէին: Մեր շարժե-
լու միջցն երթարով նեղաց եւ մերջապէս քայրա-
պար սուրերնին ձեռքերնին կը բռնէնիք:

«Այս զարհութեալ պատերազմն ապրողները շշդ-
թայի զարնուեցան, ասնց մէշ կայի եւ ալ, թէ եւ
աննց պատելի գործողութեանցը մասնակից եղած
չէի, ի վերայ պար անենայնի աննոց հետ մէկանդ
կայսէր առ չին հանուեցայ, որ մեծանման մարդիկնեւ-
րուն պատած մէր վար նորհարութ կ'ըսէր: Կայսըր
դատակիքրդ ճանչցաց ասենն ալլէնին, ան է, ըստ
արքային առաջնորդ որ աւշուանդէն եւ գերենանդէն բնակու-
նէրն ի քորութէ: Տեսան Քերոյ Ս. Խուման վրայ ի բոր-
նուաց որ աս առնեածն ալ ի հացէս պէտք լսուե, կախա-
ւան, ինչուն ճանաչեած պէտքն:::

Վայ գարջութեան մէշ առանց իմ իմանալուն,
գնրատան ննձի մէտ ու բանը կ'երեւար: Քանի մը տա-
րիէ ի վեր Դասէկիքրդին բրուն ու զրոյլ ըրած ան-
գրութեանցն ականատես էի, ննձ ու իր ընկեր-
ներն առ մահուան պատիմն արդիւնառուն էին.
համարուած էի եւ զիսէի աւաղակաց իշխաննին զա-
րութիւնն ու զաղանակն սրոտութեանը եւ իր սպա-
սերազմի պատրաստ գունդն աղէկ կը ճամշնայի, բայց
հիմակ աս վզըրենի, անսանձ եւ աւերազ զօրութիւնը
ննկած հօրեանած էր. եւ գնրատ իմ ցմահ ճշաւ-
մին՝ հիմակ աւաց առ չին զըեժնինդրութեան սուրը
ձեռքը՝ ջզօր ոդւց մը պէս կ'երեւար: Դասէկիքրդ
եւ իրեններէն շատերն արդէն ապրելէն դադրած

էին, ես իմ խորչըբոց զքաղած ատենս, անոնք արդէն, յօրինակ շարագրծաց, կազմեց ծառերէն կախուած էին: Վերջապէս կարգն ինծի ալ եկաւ: Ասոյդ է կինայի ընել որ եռ աւազակ չէի, եռ թէ դառել կարդ զիս իրը բանապիեալ ամէն կոզմ կը տանէր: բայց կը հարցւնեմ ձեզի, ո՞ւ կը հաւատար, ա-

՞ Շամար լուեցի ու զիս եւ զաղացն որուն ինչպէս կը յուսայի որ կայսրը կը ինսպէր, Աստուծյա հօվանաւորութեանը յանձնեցի: Արդէն զիս անսասառու չուանիք պարանոց անցոցած էւն, տան անապարեց եւ կայսեր փակց, կապաչը եւ կը պատասէր որ իր բարի հօրը կենացը ինսպէկ եւ կըսէր թէ ես աւազ չէի այլ Գասենիպարգին բանապիեալը: Եսյնը կը հաստատէին նաև զեռ նյոյ ատեն կախուելու տարւոնքներն քանի մը հոգի: եւ կայսր անիբաւութիւն ընկեր ընկեր ուլուր, անսապէր իր ենամիք մանկէ կընէր: եւ աս տարառութեան մէկն աս ալ աւելցուց թէ ես անտառներու մէջ որդիս կորանցոցած էի եւ նյոյնը փնտուելու ասեն դասելիպարգին ձևուն ինչկայ, որ զիս իրեններուն քայ ստրոն: Հրամանաւոր կուզեր ընել բայց ին աս առաջարկութիւն մէժենեցի ընելով որ անմեղութեամի ընդունած պարբռու, իրը յանցաւոր կարգինաւորէի, թէ որ աւազակաց հետ ընկերութիւն ընէի:

“Ասոր զայ կայսր սուր աչուներով մինծի նայցաւ, եւ կարծեն թէ զիս կայսերանշար ընել կուզեր, եւ երբոր երեսին գտնն ալ նետեց, համեզ զուեցայ որ զիս ճանչցաւ: Դեռ կայսրն հարցում ընելու համար բերանը ըքացած, ի շորէս իմ խօսող աւազանի աս եղանակաւ խօսն յատաշ աւարա դասելիպար երկան աշխատութենէն եռքը մէրջապէս ինչպէս նիք շաս անգամ կըսէր, անոր դոյցուած զաւակը գտաւ, եւ ան մարդուն գարձուց, ի վերայ այսր աննայնի աս բարերար ծառայութեամին ալ զանի ըլքացաւ իր կամաց հպատակին եւ մեզի մասնա կից ընել տալ:”

“Աւրէմ ես պայպէս խալու ամուսնու մը մըսի կայսրը մըրութին տակէն: ես աս խօսքերուն մասի ի-

մասարը չէի կընար հասկնալ եւ մեծ զարմանաց մէջ էի երբ որնարա ըսաւ թէ զիս կենաչնի թող տան եւ ամեններն ինծի չգպէնի: Տղան մէծ որպատճենամբ պարանոց փամտուեցաւ: եւ նյոյ ատենը աղեղան մը լսան հնչեց, սետ մը աչացս առջն ովր պատուելով անցաւ, եւ երկորդ զայրէնի մէջ տղան բաղկաց մէջ շնչապատ գետին ինչկայ: եւ հոգին աւանդեց: Եւ քերոս մմացան, կայսրն աչացս զարհութեի գիւի մը պէս կերեւար, որ թէինցոցին մէջ փամտուելով նյոյն աելով թողոց ու գնաց: ինծի համար գէնչեր պատաց եւ ես նյոյն աելով գետին ինչկայ մնացի: Աս վայրինէն եստին ալ ուրիշ պարաբռայ մը պայտա չմը յիշեր, եւ միայն պինակի գիտելը որ մ'աս աղնուական մարդուն տանակին մէջն արթիքնաց եւ ինչելք գլուխս եկաւ:”

Ա իմթէքինա, չորսիուրդ գքայն աս սրտակուոր պատմութենէն շարժած սկսաւ չետեսեալ եւ զամակաւ յատաց ամանի: “Ես աս գէրմասին անտառի մը մէջ ճանիք դապայ, եւ կնքըր ոսք համեսէն ինծի մեծ աշխատութիւն ու մեծ ձարարախիութիւն մ'արթէց: Ու երջապէս ելաւ, եւ տնակս համարնելու ետքը զինքը գարմանեցի բայց բերնէն խօսք մը մըրցաց անտու: Զինքը մունց ու յիմար կը համարէի, եւ ամեններն իյս շոնէնի որ աս ըուռ շըրթունքները նորդին խօսելու սկսէն, եւ ինք մարդու կարդ անցնէր: Գուռն քաջ նորգէրթ, երբոր գուռն եկար, իմ անբժշկէնի համարա շիւանգս, շիմակ Աստուծյա օգնականութեամբ բժշկուեցաւ: Հանդիսադ նայէ հիմայ քաջ մարդ, ես քեզի համար աս գէնչերն անցրելու փափուկ անկօղին մը կը պարանասեմ:”

“Մողութիւն շնորհէ ինծի բարի հօյր, թէ որ քու շիւանիսիութիւնդ մերժէլու ըլլամ: իմ հանգստան ատեն անցաւ: որովհետեւ որպէս զի Աւախէն ինծի ի պատաղները կասկածի ընթան, առաւառ տեսն լսոյս ծագելէն յատաշ պէտք է որ հօն ըլլամ:”

“Իրաւանց ունիս, պէտք ենք երկմալ, դուեց հօնվուրդ կամն եւ աճապարելով աթոռէն ելաւ: Ուսպէրթ, իր երկորդ հայրը պարզութեամբ

Եւ հետո թեամբ ու սրատաշարժ խօսքի խօսելով մերժեց, իր համազմանին ի մեջ պղոյց հետեւեալ խօսքերը զոտցեց: «Հայր թէ որ ասանկ ընկելու ըլլաս, եւ ննդի հետ հիմակ և ամեն գալու եւ ետքն նկիւհայց մանելու ըլլաս, ամեն բան տախն ու վրայ կ'ըւլցոյ: Հենրիկոս գետ իրեն հայրն հայրն ո՛վ ըլլալը պէտք չէ որ գիտնայ. Աէրպէրկային կամքն ալ աս է, որ թէ Եւ Հենրիկոսին վրայ մեծ սեր ունի բայց մինչեւ պյու վարդիկանն անոր մայլն ըլլալը գետ յայտնած չէ: Քու որդիդ պէտք է որ հիմակու հիմակ իրեն էլլունայոյ է թէ ունել ընդունուել ուղարկու ըլլալը լրեց, պյատիք գուն ալ Աստուծյա մաստացը գործած իրին վրան աւերող ձեռք մի երիցներ: Հիմակու հիմակ աս համատարից Եւ պատասակն ամենէքինս բարեկամին բոլո մեաց ցիր, առջի ամեն կամքն բարեկամին բոլո համար իրեն պէտքամ անոր մայլն ըլլալը լրեց, պյատիք գուն ալ Աստուծյա մաստացը գործած իրին վրան աւերող ձեռք մի երիցներ: Հիմակու հիմակ աս համատարից Եւ ուրիշ տեղ մը Աէրպէրկային հետ կը տեսնուիս: Ան ամեն կամքն ամուսնու ներքուակցիլ, քու բարձականաց ցիր, առջի ամեն կամքն ալ յարթէ, տես հայր ևս ալ պէտք է որ նշնին ընեմ: Խնչպէս սիրով կ'ուղեւի Հենրիկոսին գոչել, դուռ պատասի, դուռ անհնան եւ անվիճակ գտալու մը չեմ, քու հորդ ճակասու բարեկամու գործարութ զրաքանակ թագուան է, ամի գետ կենացանի է, ինչպէս նաևս Աէրպէրկա մայլոդ ալ կ'ապրի: — Աս բանենս ըսելու համար ամեն բան տալու պատաստ եմ. բայց տես որ ես վես կը բանեմ. օրովհնեւե նոյն ատենն Հենրիկոս իր հօն ամրոցն արորու աւերող, եւ վերին պատրու կայսորդ կը պալի. բոլոր կապերը կը իրին, նիս աղջուակն պատասնեաց մեջն կ'ելլէ, կայսեր գոտեր շնորհը կը կորսնցընեն, եւ նոյն իսկ Կիլէ-լսին մայրական խնամքէն կը զոլուի:

“Ասոր սոսհքորդոց չետեւէ աղջուակն գորսա, կ'աղաջը Աթէթէքինս, որ իր քովը ընակուն ո՛վ ըւլլալը եւս հիմայ ճանցած էր. “Զքեղ պատերազմի խառնորդին մեջ իր վահանովը պաշտպանողն, զքեղ

Համաձողներուն ձեռքէն փրկողը, Պասէլիսրարդին պյուն մէջ արեան յանցանիկէն զքեղ պաշողը անսաները քեղի բնակութեան տուողը, զքեղ խելցնորութենէն նեղ՝ բարկններուն ողջ ըլլալուն լուրջ խասքելով ազատողը, ասէկ եսպն ալ քու եւ քեղի վերաբերենց փիճակը կը հոգայ: Ես օգնականիդ քու անհամ թերութեանիդ շնորհակարութիւնն կ'ուզն մասուցանել. Եւ ան ամեն բան որ ննդի խմասութեամբ շնիւց կ'ուզն կործանել: — Ինչ, որ շնուած պատ մը կ'ուզն մուկը ու փորձել, որ արդեօք ապադայ ամեն ալ հասատուն պիտի մնայ: — Անշուշու սասնի գործել չես ուզեր, անոր համար օրսիդ բարձանըր չափարկէ: Եւ ցոյցնը անով մէկ քուկիններդ ու զքեղ Հոգացոյն Աստուծը կը ճանչնասա, :

“Իրաւանկը ունիս բարի հօյը, Աստուծյ յատակաց ծիմ գործեն սուուկն մեծ մեղք է. թշջ տուր ննդի որ հոս մնամ եւ սպասեմ մինչեւ որ համատարիմ Բոսպէրիմ ննդի նոր ծանօթաւթիւններ բերէ:

“Ո՛վ տայ Բնէ ըսել է. կ'ուզեմ եւ կը բաղձամ աղջուակն ամէր, որ հոս մնա: Համազուած եմ որ իմ տնակիս յարիկն տակն ուրախ զուարթ կ'ապարու. Խոպէրիմ պէտք է որ երթայ, Աթմթէ-քինս հիմակ անոր գարծա, ատոր բարեկ, եւ որ պէտք զի սա խօսքն հետ ցաւ մարդ չխանուեն, նորէն անսնուիդ մասէն, Տնակին տէրն սա խօսելէն ետքը, կրինցին կնդուզն սպիտակամազ գիլուն վրայ քաշեց, Օրովհը զգուքը զրկեց, խոսացաւ որ Աէրպէրկային ամէկ լիլը կը տանի, իր արդէն զօրացած ձին փայտեայ հիւզէն գուրս քաշեց եւ թամբին վրա ցատկնով չեծան եւ գէպ ի Եսիսէն կը ճնափարէր:

Եւ օրպէս զի սէկ Հեծեալը խարերայ գեանին վրայ նորէն գժախտութեան չսպասահի, Աթմթէ-քինս վառուած ջայով մ'իրին մասնորդեց: Լուսնայ վրայ կարմրութիւնն մը տիրած էր: Երիան սպարդը մեծ ուրախութեամբ գէպ ի Եսիսէն կ'աճապարէր:

Երմանիսներն ուստի ուղարկուիլան ուշ գու-
տուէ, աս առակաւոր խօսքն իմաստին համաձայն
Ոռոգէրթին պյայլավը աչացին առջև տեսարան մը կը
պարասառուէքր: Աստիճնի զանգակները ըլոր նեա-
կինքը քննէն արմդընցուցած էին, վայրկենէ վայրկեան
երթարկ սպաննացող վասնգը քաղըի մէջ կը սոս-
րածուէքր, բոլոր հրազդակական չէկերու, վանքե-
րու գոնէնքը բացուած էին, եւ ամեն մարդ իր գոր-
խուն ճարկ հոգալու համար վայրունիլը էր յանէին:
Նոյն ինք կայսը բազմութեան մէջ մասն,
նորչ օտար կուտակուած էր, միայն երեսին կողմէն երթա-
րու մէջ թաղուած էր, միայն երեսին կողմէն երթա-
րու կը լուսաւորէքր եւ աս լուսայն գորշագոյն հառա-
գայթներէն մման ամսէքը դափնէլու հաճախարքէին:

Եշուի ասասարգ քարայանը աս ասսութեան երեւու-
թին վրան ապշաւ էր, եւ որովհետեւ Խոպէրթ մին-
չւ որ բան մը զգայութեան աշուրներովի ճիշճ չէր
իմանար՝ սիրտն ան հանդարտութեան աւար չէր ըներ,
անոր համար աս երեւութին նիւ ըլլալն իմանարու-
համար վակեց բրամ մը վրան եւար: Ճու հասճին
պէս կը տնմէկր որ հրաւենի մը բոցելը ըլոր Վախէն
քաղաքու աճիւն կը գարծընէին: Զարչուրանըն երի-
տասարդին արեանը մէջ կը քայէր, եւ նիք իրեն
այնչափ փոյթ ըններով՝ պյլ միայն իր չենրիկոսը
շնորհանցընէլու համար մարակը ձիւռն կուշտին իիշ-
ցուց, եւ գէպ ի Ասախէն կը մաշէր: Եւ պյնչափ
կաճապարէր որ անաստան ասանէ յանդութն մնելուն
համար ամեն վայրկեան կրնար կնալ եւ Ռոպէրթ
իր կեանքը կրտսնցընէլ: Սո շարժման մէջ չօվին երեւ-
սին կը մանէքր, եւ իրեն անանի կու գար թէ նիք
չէ թէ ուղայն մէջ կը յառաջանար, պյլ ուսիցը տակի
երկիրն իրմէ կը միաէքր:

Ենասունը քննէւ Վախէն ցմահ վակեց, բայց
չն դրան առջնին գեանինը փառէկցաւ: Խոպէրթ մար-
ցաւկեց, ձին չն գանուած պահապանաց յանձնեց
առաչելով որ խնամ տանին, եւ քաղլըն ներքին
կողմերն աճապարեց ուր փաղոցներու մէջ յածոյ-
մարդկան չեղնեղովը կը մղուէք:

Նոս, խառնըզդի մէջ եւ կատար հրդե ջն շատ
մօտ որ իր ախշաներուն քաջութեանը չկրնալով
դիմանալ տեղի տալու վրայ էր, չենթիկոս կեցած

Ոռոգէրթ միշտ յառաջ երթարկ վերջապէս
վաճառանոցին հրազդարին հասաւ ուր գերմանիայի
մեծափառ Խոպէրթ կայսրունին, քայէր քանդակուած
պատէիրի մատչեւ ծունդ զբած սրտանց կաղթմէր
որ Ասուուած՝ մոյրը քաղաքն ածիւն զարդընելու-
սպաննացոց վասնգն անցնէ: Այ բարձրասարհմանի
ամինցանց բոլորիքը պատասէն էին աղջ, մարց, կուսա-
նայ բազմութիւն մը եւ կու լոյն, եւ վախենէին
երեւներնան գյուղ մեռելի գյուն գտրածած էր: Ոռ-
ոգէրթ խուզարիւ աշջքն աս բազմութեան մէջ զշեն-
իլուս կը վնտուէքր, բայց չն ըլլալուն շուտով
համեցյաւ, որովհետեւ կը տեսնէր որ կայսրունին
շրջապատողայ մէջ էրիկ մարդ չէր զանուուէքր:

Ոռոգէրթ աս այօմից զբաղող բազմութեան
տեղը թոյլ տալով, իր ուղարձն երկայն եւ վայրապար
միսուերով, նորէն կարօւելը խաւասալանձ բազմու-
թեան մէջ մտու: Ծուրջ մէք եր երօր վերջապէս
ան տեղն հասաւ ուր աս գաղանացելը մարդը հա-
րիւրառը ճիւղըրու բամնաւած մնոյ եկեղեցն պա-
տող հացագործաց խանութներն ու գտրէնէր:

էր, զըս Ռուպէրթ պյուսափ անձկանօք եւ անդադար վիտառած էր:

Լամբէնի զանտակներն ինչպէս բարօր քաղաքաւցին պյուսափ նաև էլիսհայմի գտեալն ալ քննէն արթինցուցած եւ Հապճնպալ մ'օգնութեան կանչած էին, եւ աս իմանալու Համար երիտասարդին զգեստը զննելն ալ բաւական էր, որովհետեւ վասն առաջն յասանի էր որ միայն Հապճնպալ բանը բունը դուխն եղած էր: Պատասխան գեղշեիկ արքունեաց պատմում ճամփի մը վայ ժմանուած պարանոցի շղթայ մ'առած, գումոր պարպատէ փայլուն սարտաւարա մը գրած, մշջբէն փող մը, եւ պահնէլի ու բաշտած գուուց մը վայշէն սարափելի խոչըր սուր մը կախած էր:

Ուսպէրթ զինքը առնելով բազմութիւնը ճեղքելով գնաց եւ իրեն կառաջարիկը որ աս տեղ թողու, եւ զինքն աս բանիս աւելի Համոզելու ու գրգուելու Համար իրեն կրուր թէ ապդիէն անդիէն թաւոց կածակունքը կրնան կայսերական պայլամին յարկին սանիթ եւ պալատը բարնկցնել, անոր Համար պէտք է որ Շն աճապարէ, եւ զինքն Համուուց:

Ճենրիկսո կէս մը ուրախութեամբ կէս մ'այլ ուշանարուն Համար յանդիմանելու կերպով մը քաջ Ռուպէրթին ձեռքը մը մոլդվեց, եւ ուկ յուսաց որ, կըրեւ սորիշ անգամ սասան չես ուշանաք: Որովհետեւ քանի մը անգամ ինծի Հարցնուներ եղած էին թէ սպասաւորդ ուր է, իսկ ես չեմ կըսած կարգաւորեալ պատասխան մը տալ:

“Ո՞հ, ըստ Ռուպէրթ ճելմանտ կոմմա, Աէնտելս եւ քո քարի գյաեակդ, որ քո միրելի մայրդ է, զիս երկայն բռնշնի. ասոնց ամենէն ալ քեզի Հազար բարեւ ու Համբըր:

“Եկիսի Հայմիներուն ննծի ցուցուցած սիրյս փոխարէնն Աստուած՝ իրենց Հաստուցանէ, պատասխանեց ճենրիկսո սրամանց շարժենազ. եւ զիսպէրթ նյոյն տեղ թող տալով կըսածին չափ շուտուող դէպ ի արքունիք աճապարեց: Ճամփան Ագնէս իշխանուհին:

Հանդիպեցաւ՝ որ Ռատէպոռնին ծառայութեան մէջ եղող երկու Հոգւց ընկերութեամբը Հրդեշէն լուսառութեալ ճամփաներէն ճամպարելով կիրթար: Հենրիկոս անոր մէծարանք ընելէն եաբբ կը հարցնէր՝ թէ մաքելնին մը երթալ է:

“Ուստիպոն գուրքու, պատասխանեց մէծափառ աղջիկը ուիմ մօրի նորդուրուր տուաւ որ զիս Մագդալենայի վակր խարսէ, ուր աս զարհուրմէի Հրդեշէն գայանացած ատենն ամէն վասդներէն աւելի ապահով կրնամ ըլլալ քան թէ աբրունեաց մէջ, որ ամեն վայրեան աս աշակենի բոցոց Տարակ ըլլարու վանդիք մէջ էն, Աս Խօսքերն ըսելու ատեն իշխանուհին վախէն գեղնցած պյուրեռն վայ կարմիռն թիւն մը ծածէցէ, եւ ճենրիկոսի վնամք քաջարեած ատենն աւելի կուզէր սասոր չետ նորէն արքունիք դառնալ քան թէ ան երկու անձանտ անձանտ չետ Մագդալենայի վակր երթալ: Նոր գողդողայն աւանիկ ակներեւ էր որ նյոյն իսկ ճենրիկոսէն ըլլցաւ ծածէցէ: Եւ որովհետեւ ճենրիկոս կը կոսաչէր որ արքունեաց ճիշ, նյոյն պարագայի ատենն ապահովութեան զգուշութիւնները պահան ըլլան, եւ թէ կը ատենէր որ նյոյն ատեն կրակէն վախնալու բան չկար որովհետեւ ան ալ մարելու վայ էր, որոշեց որ առանձինն անձանտ Մագդալենայի վակրն երթայ եւ չոն ամէն բան այգէ անցրէ: Կոյն իսկ բնէն ըլլամբըր չգիտարագի, երաքրնիմաց ձի մը մը հն ճնարոյլ, քանի մը վարկերուն Ասքութեալ Սագդաղենայի վակրին դրան առջին կեցաւ: գուռը բաց էր, ինք որպէս զի փողցին մէջ չմայս, եւ որովհետեւ ոչ Ռատէպոռնին կը վատահէր եւ ան անոր մարդիկներուն, ներս Ճիավարեց եւ վակրին գաւիճը մը ատաւ:

Ուսպէրթ ֆրայտանիք շատ անգամ ճենրիկոսին չետ Ռատէպոնինի բարեւութեանց վայ խօսած եւ զինքն անոր գարսաններէն զգուշացուցած եւ նաեւ անցած դէպէրեն ալ քանի մը բաներ պատմած էր, բայց մէծապէս զգուշացած էր մինչեւ հիմակ անոր աչացն առջին եղած քորով վերցնելէն, որով ճենրիկոս կը հմանալ թէ նիզ դրսորդի մըն է, թէ Ռատէ-

պոռնին զրաբարտութիւններով իր հայրն աքսորուած եւ իր հայրնին ամրոց հրօյ ճարակ եղան է: Հենրիկոս Բովութիւն իրեն վերաբերեալ բաներէն պարագան ըստ շափ միայն լսած էր եւ գիտէր, որ որովհետեւ Կերպէրիկան անոր բան մը պատմած չէր, Առավերթի իր մայրը ճանացած է, եւ ինչպէս նոր կը համարէր, Էկիս հայմից զինքը դատած ատաններն մայրն անսատի մէջ վախճանած էր, եւ թէ իր աչացը վասն եղած բիծը՝ իր մօրան վասն ինկած մոյզին՝ որ իր ամուսնու կատակի համար անոր վասն չոր խոս ննտած ատեն մէջ գտանուած էր՝ պատմառած վախէն ստացած է: Հենրիկոս իր եւ իրեններուն վասն ասէկ աւելի բան մը չէր դժոխուա, բայց ի վերայ այսր ամենայնի որ որ Առատէպոննին մասնաւթիւնը կը լսէր, վասն գրծի կամանութիւն մը կը ախիէր: Էղոր արքունեաց մէջ՝ միայն աս մարդուն հեռա արիւնը եռացած չէր, թէ եւ անոր շթթանցը վայ ծիծալ մ'անսպակաս էր: Հիմայ վանիքն ասաիմն հասած ատեն լինքն ասոր նկատուած լասաներով կը զեադէր:

Հենրիկոսին ձին հոս զով օդ մը ծծելով կը խիսնէր, հենեւալ ոսիցը տակ կակուղ գետին մը կը զգար. եւ աչքն իր գլխուն վլիք գին գարծներով երիկին ու ասաեղաց բազմութիւնը կը տեսնէր, եւ կեցած տեղը՝ զըր նոր վասնաց խառութիւնն կը համարէր, տեսաւ որ նախնորմին մէջն անցք մնը կը եղէր. գետին երիմարց սուից նշաններ կային. Հիմայ Հենրիկոսին մասմաննըն առաւ: Պոռաց, աղաղակ մը հանեց եւ վակին մարդիկներէն մէկը կը կանչէր, եւ երբոր զոնապանունին քանի մը քշբերով՝ գիշերուան հանդարտութիւնը խուղուն ով ըլլարը տեսն համար եկան, Հենրիկոս անմշապէս կայսեր Վագնէու գտաներն համար հարցուց, թէ արդեօք հնու էր:

Հաս եղաներէն զլգնէսն ոչ ոք տեսած էր, եւ Հենրիկոս կարծելով որ իրմէ ծածկէլ կուղին, իմացուց անոնց թէ նոր կայսրուհուց այսուական թիւնապաշներէն է, եւ իրմէ յանձնարարութիւն ունի, հրդեշը մարելէն ետքը զիշխանուհն պալատ գարձնելու: Կուսակը ամենն ալ շփոթեցան, վագ-

նէսու տեմսութ մկար, բայց Հենրիկոսին արազակի հանելէն քիչ մը յատաշ, առ անցրէն միաւորաց անցնիլ լսած էին: «Աս վայրիկնիս մէջ, կը սէկը անոնցմէ մէկը ուոր հրդեշին պատճառաւան ամեն կորմ արազակի, շարժում կը ախրէ, աս ձիւորաց անցած ատեննաւ մէր մաքէն պայմանի գեափ մը չէր անցներ:

“Ուրենին աս խանակութեան համար ձեր անցքը բը բաց մեղ արուեր է, կը հարցինէր Հենրիկոս միշտ պայլայութիւնն իրմալով աւելնարով:

“Մերն աս գոնէն, պասահաննեց մէկը հըրգենին լսուած անփոխն խաւեցինք, որ գժբանուած թենաւ, յանդիպաններն անոնց կայ հանգչն եւ հոս բերուին, եւ անոնց ինամիք տարուի::

Լու ամեն լուրերը Ձմարտութեան եւ ամենդութեան ինիներ ինին. Հենրիկոս աս ամեն բան լսելէն եաբր վլիքնք գիշեր տասկ անհնագիտան լսնելուն համար վլոյնիթ միութեան ինկրեց, եւ համգուած ըլլարով որ աս բանին մէջ չարութեան խաղ մը կար, նորէն ձնուն վայ ցատկեց եւ նոյն ճամբան յառաջ ասանելով վանքն ասձնանէն ապաս օդյ մէջ մաս: Լուսնյ լցուր ձիերուն հեաբր իրեն կը ցոյցնէր, երիտասարդ մնջնը բռնած կը յառաջնար, եւ երբոր մնած անտառ մը մանելուն վայ էր, եւ միւթութեանն հետքը կորսնցնելէն կը վախնար, արեւը լերանց ետեւէն իր ճառագիտները սփեւելու սկսաւ եւ նորէն աշխըրքի լցու ու կեանք պարագեց:

Հենրիկոսը չէ թէ միայն կակուղ գետնի վայ գրոշմած ձիու հետքերը զորունցուց, այլ նաև իր առջն արագլներաց հեծեալ մ'աւ աչքին հանդիպեցաւ:

Հենրիկոսին ձին առջի անգամ էր որ իր ախրոջ մարակն զգաց, որովհետեւ սովորաբար իր աերը միշտ գթած էր. երիմարը ցատկեց եւ պանկէս կը մազէր, որ կարծեն թէ հեծեալն երեսը միրըկայցյդ հով մը կը զարնէր: Հենրիկոսին տեսած ձիւորաց վատ եղանակաւ ըրոնուած համար կը ցատկաւ կը ապահովութիւն էր:

“Ապսրուհուցն աղնուական պահպանը, հոս

բնէ կը փրնանէք: Դուք արքոննեաց կը վերաբերիք եւ հօսութիւնը ու մացանելու մէջ գործք չունիքո, ըստ Ռատուզոնն եւ յայտնի կ'երեւար թէ երիսաւասրդն գէմ նեղացած է: Երիսասարպն ալ՝ առաւուանց կանուի՝ արեւուն ծագելու ատին՝ իր ատելին՝ Ամափէկ ժամերով շնոռ տեղ տեսնելով քիչ ըստ զարմացաւ:

“Օ արմաննալու բան մի՛ չկայ, ըստ Հենրիկոս ծիծաղելով եւ խօսքը չիմանալու զարներով.” “Ասեւ արքոննեաց մէջ ալ կրնայ անդին նորդիով մը կորուիլ, եւ Ամերիկայի անհասացի մը վայելու բան է որ փրնալուու ելլէ:”

“Վ գործքին համար քու գալդ հարկաւոր չէր, կրիսեց վերջ: “Արգէն ես ան ձամբաւն վրայ եմ, ես կը փրնաւու: Դուն ետ զարեց եւ քու արկիքով զիմուշով միջմթարէ, եւ անաչոճինքով զիմքն որ մարտարին ես ես կը գարձնեմ: ապա թէ ոչ զինանշան ես իմ ձեռքս կը փշուիր:”

“Ասոյց է տէր՝ որ քու նախանձգ գովութեան արժանի է, բայց չորս աշքեր աւելի անկէ կը տեսնեն մէկ երկուրք, անոր համար թշոյ տուր ինծի որ քեզի ընկերուածաւ:

— Ուրեմն արգէն դիմես որ . . . :

— Ո՞ր ասոր մէջ խարդախութիւն կամ թէ ըսմէն նենութիւն մը կայ. զօր բաւական պայծառ կը տեսնեմ: Բայց դուն սուուգիր պիտի գիտնաս, որովհետեւ քու Նախասարդիմ մարդիկներէդ երկուրք զիմնէն իշխանութիւն Մագդացինեայ վանքը կը տանէին: Բայց հօն կայսեր գուսարը ոչ տեսնող եւ ոչ ալ վրան բան մը լսող եղած է:

— Իմ մարդիկներէս երկուրք կը տանէին . . . գուցէ պէտք էին անմին պիտի ըսես չէ թէ կը տանէին:

— Ուրեմն բնէ ըսել կուզես, բնէ է աս խօսքերուն տարբերութիւնը:

— Հ աս տարբերութիւն կայ: Թէ որ իմ մարդիկներս կայսեր գուսարը Մագդացինեայ վանքը տառած ըլլային, առաւուանց կանուի, արեւուն առջի ճառագայթից մէջ, դուն վես դժուարաւ աս ձամբուն

վայ կը գտնէիր: Բայց գժախտութեամբ՝ բազմութեան մէջն անցած ասեննին իշխանութիւն անակնեալ իմ մարդիկներուն ձեռքէն յափշտակուած է. որովհետեւ իմիններս աեսեր են որ երկու զիմանկաւութեալ մարդիկ յանկարն զիշխանութիւնն ծիռու մը վայ հանելով վայ ուրիշ ձիւաղները ալ իրենց ընկերացիր են:

“Ուրեմն նենցութիւնը կատարեալ իմացայ, գուցեց Հենրիկոս, որուն պյուերը բարկութենէն կարմրցած էն, ևր աս գործքիմ մէջ զարմանալին ան է, որ զուր մինալուկու, այնչափ յանդուղն աւալակաց ձեռքէն զանի պիտի փրկեն:”

— Եսմիս, արգէն իմ ամեն զգուշութիւններս եւ բոնելու ձամբաւայտաջուրնէ մտածուած եւ կարգաւորուած է. անոր համար կընս մմիմթարեալ տուն դառնաւ եւ ըսմաններու կիցլելցին պատահել:

— Ուստացաւոն, կնմն իմ գէշ տեղ մատնուր, իմ հետաքրքրութիւնս այնչափ աւելցուցիր որ պէտք եմ քեզի ազաւէլ որ բնձի թշոյ տաս իմ երիշարս ալ քու երիշարիդ բոյնչն մելեռ:

“Ամենացացուցէն, միմաց Արտէպսոնն մօրութիւն տակէն, ետք նորէն Հենրիկոսին դանալով ըստ սթէ որ ի շնորհչ կայսերական ընտանեաց կուուց մը պիտի հանդիսիմ նէ, ես նիմ իրեն ալ բաւական զգաւոր եմ, բայց թէ որ օգնութեան կարութիւնն ալ ունին նէ, անմօրուս մէկու մ'օդականութիւնը բնաւ չեմ ընդունիր:”

— Վ՛. Տէր ասուես տիք զինքդ այնչափ մի՛ բարձրացներ: Բազունիերովս ու սրովս իմ բնէ ըլլայս արգէն բորը աշխարհք ձանցաւ. ով որ աս բանիս կը տարակուած, գիմնցու ելլէ եւ փորձնէք, եւ որովհետեւ եւ խօսքով կուուիր շեմ սիրեր, անոր համար կամ ըստ պատուած թէ իշխանութիւն եւ կամ գործորդից կը ցուցնես թէ ես գետ անմօրուս տայ մըն եմ եւ անկարող, ինչպէս որ դուն քու թշամանալից խօսքրովդ համարեցաց:

Ուստացած նիմ գոյնը նետեց եւ որով-

Հետեւ ոչք քաջասրտոթիւն ոչք զօրութիւն ունէր եւ
ոչք ալ յաջողակութիւն մը, ազնուական թիկասառա
հին յանդիմանթիւնը կը լըլըլու պարտութիւնը ։ Ե-
րեւանը լըլըլ լուց՝ Հենրիկոս ալ սրբուա-
թեամական ասած խօսքին վերջ մը տար պաշաճ սեպեց:

Հենրիկոս ինաստեպուն չէր կը նար կը եւ եւ
աս գործոութիւնը միայն բնական չէր, այլ ուրիշ
պատճաններ ալ կային, որովհետեւ իր հաւատարիմ
նույնը թիւնը կենարաբն ։ Խամին վասն երգում ընե-
լով ապահովացած էր զշենրիկոս որ Խատկառն
խարեւայ, վեժմինդիր եւ խօսքախ է, եւ ծիծա-
ղերես եղած ատանն ամենն վախճառոր ատանն է:
Հեմնատ կունք կը սէր թէ, Կէրիցի համար միջոց մը
ընառ չէ թէ որ նիք անով իր բարձացած փախ-
ճանին կրնաց համար ։ Եւ ատուական փիմիէն շմայն
ալ կը իշենք թէ Խատկառուն չէ թէ ճշմարտու-
թեամակ կամ ցորեկուան րուսով մը փարթա-
մութեամ եւ կունութեան վիճակին հասած է, այլ
խարեւութեան սանդղով եւ նննգութեամբ զորիշը
կուրցիւնը լու:

Ակրցին քայ միշեալ երեւելի մարդկան իրենց
յարդիք եւ սիրելի Հենրիկոսին վսահութեամբ
պատճանները քիմայ դրաշն քովին ձխավարծ ա-
տենն երիտասարդին միտքը կու գային. եւ թէ որ
չամարելու բլար որ Խատկառունին Հետ ձխավարելով
իր փամանին աւելի շուտով կը հասի, ստուգի իր
երիմարը կը գարձնէր որ պայփիսի ստովիսան մար-
դու մընկերութենէն ազատի:

“Երբոր երկուը ալ միասուել անտառէն դուրս
ելլելով դաշտի մը վայիշն կը ձխավարէին, որուն
վասն արեգակն Տառապայմնուրը կիվէ նըրմութիւն
կ'արձակէին: “Ա՞հ, ինչ խիստ տաք է, կը լսէր Հեն-
րիկոս, բայց աւելի նիք իրեն կը խօսէր քան թէ
Խատկառունին: Հենրիկոս ծամր սարաւարութ գլուխն
վար առա եւ ծիուն թամբին վայ անցուց:

Երիտասարդը՝ բաց գլուխն քրտմիքը սրբած
ատենը, Խատկառուն անոր մօտեցաւ եւ բարեկամա-
բար ծիծաղելով, հեղուկ եղանական մըսուլով:

Խորհեմութիւն կ'ընէք, գլուխներնէք աս ծամր բեռը
վերցնելով, պէտք էք նաև ան շղթային ալ հանելու:
“Պատճանա, հարցուց Հենրիկոս գատանութեամբ
Խատկառունին նայելով, որ հիմակ յանկարծ անանկ
բարեկամացած էր, իր թէ մըջերնին բնաւ անհաճյ
խօսակցութիւն մ'անցած ըլլայ:

“Ինչ պիսի ըլլայ, գուք իսկ էլուէիք թէ ողը
խիստ եւ նեղացոցիչ տար ըլլայ, եւ բաց ասկէ շղթ-
թան ձեր չըեղ օձիքը (Եղիշե) կը փարատէ եւ
կ'աղտոտէ: Եւ որովհետեւ երիտասարդներն իրենց
չագուստին մարտութեան ու վայելութեանը մեծա-
պէտ փոյթ կը տանին, անոր համար օձիքիդ վասե-
լու կամ ծակելու ըլլայ՝ վրանիդ արատ մը կրնայ
գալ. Բնէ կ'ըսեն մարդիկ երբոր Էկիսի հայմի գտեալը
պատճառած օձիքով տեսնելու ըլլանու:

“Բայ մը չեն նսեր թէ որ Խաչեմ են, իսկ
թէ որ պարզաբնտիւն են ան ատան կրնան ուղածնին
ըսել: Ընկերնին զդեստէն զանելու, շատ անզամ
ծոռու երգակացութիւն յատաշ կը բերէ:,

“Ո առ է, ննապէս կ'ուզէք անանկ բրէք, ես
զձեղ արտացը կարգի բրտնելու նեղութենէն աղա-
տել կուոչիքի:

Հենրիկոս կը զարմանար թէ ինչպէս կ'էրոյ՝
քիչ մ'առաջ մշշերնին անցած բանին վրայ ան աս-
տիճանի պայտիկ կ'ինալէն եռոքն՝ իր ամբարտաւանու-
թիւնն ասանի շատուով Խոսնարչեցնելով բարեկամակնա
մարմանց գարձաւ, բայց մօրէն ձախութ խորհուրդ
մը չէր անցնելու եւ մինչւ որ աս հարթ եւ գաշ-
ապին ճամբան լմըննալով ժայուերու վար կախուած
զանգուածներուվ նոր տեղ մը հասան նէ, առջեւէն
կը ձխավարէր, եւ կը քննէր որ առ հենին տապալած
ծառերն կամ ժայուերէ ճամբաննին գոյուելով, անց-
քերնին անկարման ընող բան մը ըլլայ:

Ժանատաւուն Խատկառունը չար ոգւց մը պէս
կը ծիծաղէր եւ ինք իրեն մասծելով աս իր նոր-
հրօգոյն արգելք եղող երիտասարդն որպիսի եղա-
նական եւ իցէ մը անզեն վերցնելու գարաններ կը
շնէր, անոր համար արագ կը ձխավարէր՝ եւ օդոյն

Խիստ տաք ըլլալուն վրայ միմնալով՝ իր ծանր սուրբ իբր թէ կախուած ըլլալով իրեն ծանրութիւն տայ, առաւ եւ խաչաձև ձիւն համեստին վրայ զրաւ, եւ մի եւ նոյն ասեն ձիւն սանձ աջ ծնկան վրայ հաստատեց:

“ո՞ս շատ դար վար եւ, գոչեց Հենրիկոս եւ ձիւն ասնձը բանելով, կամաց կամաց դէպի ի առուակ մը կինքար որ ամսասի գուրս եղելով եւ գայլախանցերու վայսէն անցնելով հոն եղած անցնեց մը մէջ կը վայէր: Հիմայ Ռատէկպօնն Հենրիկոսն շատ մատեցած էր՝ եւ կանցելի մը խոշը սուրբ պատեանէն քաշեց եւ պատեանը թժի մը վրայ նետեց եւ արեքական ճառագայթներէն աչքը շապնելու շափ փայլու զէփն երկու ձեռքը վեր վերցրելով՝ երես ասարգին անսանցաւարտ դիմուն իշեցնելով զանի ջախիսնել կուղէք, բայց պանիչ չափուած իշեալէն յառաջ, Հենրիկոս որ Ռատէկպօննին ամեն շարժմուաներն իր յիշուած պողպատէ սաղաւարտին վրայէն Տայիւլց պէս կը տեսնէք, զլուխը ծուեց եւ իր ձին դէպի ի մէկ կողմ բաշնց՝ որով իր Համաստակրդին չետ պատահալուն աղջկ դիրիք մը մէջ մաս: Պարոպատիկ սուրբ ոզք պատուելով իհած տանեն՝ Հենրիկոս իր ձին զգուշացաց, Ռատէկպօննին բոյը զօրութիւնը պարապի Նլելով՝ ոտքն ասպատանէն գուրս ելաւ նիսն ալ գլխիսնը դիմունը թաւալեցաւ. ձին սարափելու ետքի ոսքը կից զարգած ասենք ոտքը մէլոյն իհոցըց հանդիպեցաւ՝ եւ ականչները խցան, աչքը չէր տեսնէք եւ բերնէն արիւ հու դար:

Հենրիկոս անմիջապէ ձիւն վար ցատկեց եւ բոլոր զօրութեամբը կէս մը մեռնալ դուռը ոտք հանելով կը բանար. բայց ողըմմէնի կաւէ արձանի մը պէս նորէն եւ աման մնաւ, այնպէս որ երիտասարդը կարծեց թէ չոգին կ'աւալուէ: Զանին սպաննեւ ուղղին ձեռքէն երկան օգոս թիւնն ընելով զանի փրկելու համար՝ առուակին քովը տարաւ. եւ զով չառվ քուկն ու երակը շփեց եւ կամաց կամաց խելքը գլուխը բերաւ:

Ռատէկպօնն աչքը բացաւ եւ տեսնելով որ եւ

բիտասարդն՝ որուն ետեւէն հարուածով մը գլուխը քախչախել կ'ուղէք, մեծ փութով զինքը գարմանելու զբանած է, առջի անգամ իր մէն ամօնթյ եւ զդժման զգացմունկը մ'ենքն, եւ զգացած ցաւերէն համարէն լով որ մաշուան մտ ըլլայ, իր միաբը գրած նենագութիւնը խոստավանելով կը կարծէր որ մինչեւ հիմակ ըրած բիւրունագործութիւններն ալ կինց քաւել: Խամարտուն զզչման եկած չարագործի մը պէս հիմայ կ'աղաւէք եւ կ'ըսէք Ո՛չ բարին երիտասարդ, արժանին չըմ որ քու անմեջ ձեռոգք իր մենանելու մօն եղած գուխս բռնես. ես՝ զբեղ իր ժառանգս կը կացուցանեմ, կ'աղաւեմ ներէ ննծի, ներէ ան գործքին՝ զոր հիմայ քու վլուա փորձին:

“Երկնինց ողըմմէնթիւնը խնդրէ տէր սապետս, պատասխանեց Հենրիկոս, ‘որ զքեզ ասանկ խսոր պատժեց. ես քու ժառանգդ ըլլալ չեմ ուղիք, եւ ասոր համար ալ մի սրդողիք. քու գործքդ որչափ ինձն իհերեւայ հպարտութենէ մը յառաջ եկած է. գուն կ'ուղիքի փառ մէջ տեղէն բառնեան որպէս զի իշխանու ձին ազանած ըլլալու պարծանաց զորիշը մանակից չննես:’”

Ուատէկպօնն խօսեցաւ եւ պատասխան տուաւ, բայց էկիւնյամի գախան անոր խօսքրեն բան մը Հնակրաս, բայց վերջապէս Ակրելու խօսքրեն աւելի որոշ ըլլալու սկսն, զգոնկ Հենրիկոս սարափափով մը լաց, սայց է ուրիշներէն առ մարդուն վրայ նմանները լած էր, բայց իրեն առասպել երեւցած էին, զՓափագիր, ըստ Ռատէկպօնն՝ ‘որ նոյն իսկ ես վիշանանչն առապակաց մասնեցի: Գոնքատ կյալը դրէն գործած եւ գատէկը արդդն եւ իր գունդը փաւացնելն ի վեր, նծի հնա արտապայ կարգի գժկաւանի կը վարուէր եւ այնպէս կը համարէր որ անկէ ննծի յանձնուած գործքի մը մէջ զինքը լուսնը ըլլալ, կամ նոյն գործքն այնպէս ըրած ննչափէն նոր համացանած էր: Ես՝ օգաստափանն բարին կամութիւնը նորէն ձեռք բերելու եւ իրեն հացյական ծառայութիւն մ'ըրած գանուելուն համար, կ'ուղէքի

անոր գուստըր՝ իբր թէ աւաղակաց ձեռքէն ազատեւլով՝ նորէն արքունիք դարձընել:

“Ո՞չ. խօսէ՛, զուուցէ՛, գուցեց ձենրիկոս իր գլքակամակութեամբ հետ կուուելով. Ակայսեր գուստին հիմակ ուր է:

— Քաւարանը:

— Երկինք օգնէ՛, օգնէ՛, գժբախտը խելքը կը կորսնցընէ՛, կը ցնորի: Բայց սասոյ է որ աս վերքէն պիտի չմեռնի:

Վա միխմարութեան վայ՝ թէ պիտի չմեռնի, Արաւելուն յուսայով որ նորէն կառաղանաց՝ Տէմուբիր ունաւում մշտական՝ այսինքն կը համարէր թէ ինք անիսունին մետեամբ նիք զինքը մատնած ըլլայ եւ կը ցաւէր. անոր համար երթասասարդին սխալունիքը թէ նիք կը ցնորի, յօգուս նիք գործածել ուղեց եւ սկսաւ. մոտագրութեամբ ցնորական խօսքը զուցեց: “Ի՞րոյ պատեամը կը լիցքի, գլխուս վայ ձիւթց կաթսայ մը կ'եփիս, կ'ըսէր եւ մատեր սանեպղինի (հավանչ) պէս ուել կ'ուզէր, եւ այնչափ խենթունիլար խօսքեր խօսեցաւ որ երթասասարդը մինչեւ սկսաւ համարիլ թէ սրյ հարուածն իշեցնելէ՛ ալ յառաջ իներացնորութիւնը վան ստուգիւ տիրած ըլլայ: Անոր համար անօրէն խաբերային վայ ներքին ցաւակցութիւն մը ցցայ, եւ զինքը հիմայ գտնուուի մը պէս զգոնացած ձիուն վայ բեռնաւորեց, եւ հնան մօտ եղած անակ մը տարաւ, որ չոն կամ հոգացուի ու բժքակուի, եւ կամ եթէ որ բժշկուին անհնար կ'ըլլայ քրիստոնէաբար մեռնելու օգնութեան հասնուի:

Ենրիխուա գործողութիւնը լինցնելէ՛ եւ քը գլուխուր կախած, սպոյ մէջ ընկրմած, զգածմունքը թափածութեամ եւ աւասանութեան աւար սուած նյոյ սնակէն եւ կը ձիալպէր, մէյ մ'ալ կարծեն թէ վերէն ազգեցութիւն մ'եղաւ. որով միաբն ինկաւ, որ մերձակայ անտառի ետեւի կողմը ժայռերու

1) Կոյն ատենները գերմանիայի մէջ մօրգի բան յախսակութիւնն այնափառ յաճախ էր, որ մեծ պահոց սկիզբը խստավագութեան գացող մարզկան քաջանային լրած զանազան հայուսածոց մէջ աս ալ կար “Ո՞ւո՞ր յակը իշտէ՞”:

Հովտի մը մէջ, վատանուն գինետուն մը կայ՝ որուն զրան վերի կողմը կախուած տախտակին վայ “Քառաւուան”, Խորհրդացը բառը կը կարդացուեր Երխաւասարգը կը մասնէ թէ Ետաւատէպան իրեն ի պիզան ձշամարտութիւնն ըսած ըլլայ, ետքը որպէս զի ես իրեն աւտաերան հաւաար ընծայեմ, ըսածին վայ ըղչալով, խելացնորութեան գիմակն երեւն անցուց: Հենրիկոս բոլը պատահածները սուր դիտողութեամբ մը քննելով ասանկ կը համարէր, եւ յոյսն որ մարգական բարեկամ մըն է, թէեւ ձամբան չհարթէր բայց քայրը նեկամար մը կը մատուցանէ, մեր երիտասարդին սրբին մէջ նորէն արթըննալով, մօրակը զարկաւ ձիուն կուշող եւ հոյլ արագութեամբ գէպի ի ան կոզմերը մթաւ ուր որ ան “Քառաւուան”, վասանուն գինետունը կը պանուէր եւ աւալպակաց եւ արեցողաց յարկ մը կը մատուցանէր:



❀ ❀

Փրկող փողը :

Օրուան գողիւնը հանգելու վրայ էր եւ երեկոյեան հանդաբառութիւնը մարդկան գործունեութեան խոնջութիւնը՝ հանգստեան դիմելու բաղադրիով մերմացրներու վրայ էր երբոք Հենբիկոս երկայն ձիավարելէն եաբը թէ ինը եւ թէ երիվալը յորդելով քառակի զինեան առջին համեմակը վրայ ցատկեց, եւ զոնէն ներս գետանապատիկոնը մասու, ուր զինեար մարդիկ, բայ մածի մասին զինով, կը վիտսային:

«Քնէն արթնցաց ազաց մը, երավուն մէջ օստարական եւ վարդինի մարդկան ընկերութեան մէջ գտնուելով սարսափիմանէն սժմափած ասեն՝ ինչ ուրախութիւն որ կը զրայ, նշյու ուրախութեամբ Ազնէս աղնաւական թիկնապաշին գռանը ներս մանելլ տեսնելով կ'ուրախանար եւ կը ծիծալէր:

Հենբիկոս յարգութեամբ ճակար վիճը մեծարելէն եւրը, զինոր յանդգնութեամբ եւ թշնամանաց աչք վերէն վրա չափողներուն, յանուն Կիզէլս կայսրուհոյն իմացուց որ երկրորդ աստու արեւը ծագելէն յասկալ կայսեր սաներ չեա էկա ի Աւալէն ետ պիտի գտնանց, որովհնաւոր Հրդելը շնչար էր, եւ արաց ասկէն, կ'ըսէր, «Ֆալից քաղցին ասաւի՛ չեռանալը Հարկաւոր բան մը չէր, որովհնեաւ անգյուր, թէ աւալակները զիշխանու հին յափշտակելու ու Հրդելը շնչար պատճառաւան եւած աղման մէջ, իրենց մտաց մը զ դրանին գիրաւ յառաջ տանել ուղել նին, անհին կը համարի»:

Վնախան եւ քաջ Հենբիկոս կարելի եղածին չափ Բատէկպանին պատիւը պահէլու համար առ իրեն Հարկաւոր համարած սուար խօսեցաւ, եւ ասով միանգամացն իրեն մարդիկներն եղանակաւ մը համացիւ ուղեց, որ իրենց գիտցածին ըստասն եւ ինը իր նախատակին գիրաւ յառաջ տանել ուղել-

կէրցին ասաւակ ուշանալն ու Հենբիկոսին յայտնի խառնութիւնն եւ անոր արեամբ բժաւարած զգեստներն, կէրցին մարդիկներն տատամնութեան մէջ խոճեցին, կայսրուհոյն համանու ալ զինեկը վանցուցած էր, որովհնեաւ աղէկ գիտէին որ Գանձաւաս առ եղածներն իմաստու ըլլար ամենուն ալ կատարած մահ էր. բայց ի վերայ պար ամենայնի արտաքրուստ վախ ցցուցցին եւ անոնց մէջն յանշընագոյն մ'ասանկ խօսեցաւ: «Մենք ըստ Հրամանի Խատէկոնն բարսոյն մը ընտեսն, դաշտերն ու անդունդներն անցնելով, կարծես թէ արեգակն հետ երկիրին բորսակիք պարտիլ կ'ուզէիմք, զիշխանու հին կը տառնէնին, մէջ մ'ալ աւալակները վրայ հասան եւ զանի յափշտակնեցին, մնկը ամենայն ճգամիք ասուց ետևէն վաղերով հասանկ եւ ատիւր, բայց Հրամաննիս ան է որ զանի միան դբանը ձեռքը յանձնենք:

«Ո՞նչպէս եղաւ հզաւ իշխանուհի, հարցուց Հենբիկոս և գնէսին գառնայով: Որո՞ն վրայ ամի պատասխանեց թէ իր գիտացն ալ ուրիշներէն է, թէ զինք յափշտակել կ'ուզէն եղեր, բայց նիր այսափիսի բան զգացած էք. նիր ըստ Բատէկպանին համար կամ զգացած էք. նիր ըստ Բատէկպանին համար եւ անոր սուած երկու հոգումը Մագդաղնեայ վանըը կը տարուէր, բայց բաղման մէջ աս երկուը զինք կորսնցուցին, ասոր վան ուրիշներն եկան եւ մի եւ նշյու պատասխան իրը թէ զինք ըստին զիմի մազաւել ուղին, անմիշապէս ձիու մը վանը կը տայ չենցոցին եւ ամին փախան: Ան ամէն բան այնպիսի պատգութեամբ եղաւ որ իրեն եւ ոչ մտածելու կամ եղածը քննելու ժամանակ մնաց. մէջ մ'ալ յանկարծ ետևէն հարածելու եւ պատիւսպիլ քրտույթ աղոտակներ լուսեցան. իրեն ընկերացնուներն որ մինչեւ հիմակ եւ ոչ բերանին բայցած էին այլ լուսթեամբ ձամբանին յաւած կը տառնէն, հիմաց ձամբէն խօսորեցան եւ թիֆերու ու ծառուերու մէջն աներեւոցի եղան, եւ ան մարդիկներն որոնց մէջն որ հիմաց կը գտնուէր, զինքը շըջապատելով համարկներն գրենդ յափշտակել կ'ուզէին:

„**և ենրիկոս՝ իշխանու հւյսըն** տուած տեղեկութեան համար շնորհակալ ըլլալով, եւ իր զգածմնկը ժողովը, առջի բասքը նորէն կրինեց թէ կարուի հւյսն հրամանն է որ տառաօր ծագելու սկածին պէ իշխանու հւյսն չետ քաղցի քաղաքը պահու դառնայ:

“**Թէ որ կիցէլա կապորու հնին, պատասխանեց բազմութեան մէջէն ուրիշ մը՝ “իրաք քեզի յանձնած է որ զիշխանու հնին տանուս տափիս, պէտք է որ ձեռքդ նաեւ յանձնարարութեան տուղդ մ’ալ տուած ըլլայ, որոյին եւեւ կիցէլա կարծածէդ աւելի խոյնէ էն. եւ տուած ամենայն երանակա, մասնէցու գործ չ’աւեններ.**”

“**Օ իս տղայ կը կարծէք, կամ տղո՞ւ հետ կը վարուիք, գոյզց չենրիկոս բարկութեամի, եւ աս տարութեան մէջ՝ ինչ որ յառաջ ծածկէլ կուուր հիման երեւան հանեց:**”

“**Իմաս ամենին ստուգի կը վախճին, եւ ընելլիքնին մասնէցու համար ամենին ալ կրաքարանին քոյն որուն վրայ կաթասայ մը կ’եւուր, հանգարս նրատեցան, մէկն ալ անմիջապէէն ընկերին մատուցած գիտուով իցուուն բաժանէ ստուգար, իրը բարեմանը թութեան խօսք մը՝ “գլւուք ենք, կը եք, “սա պատանին մեջ տեղեւ բառաւալ պագ թէ ու ամենինիս ալ կորուած ենք.”**”

“**Ենրիկոս աս խօսակցութեանց միա չք դներ, որովին եւեւ իշխանու հւյսն չետ խօսելու զըզաեալ էր, որ շատուուն նորէն իր ծնողացը գտանուած յուտավը կուրիանար, եւ անոր առջնին զըզապէ կ’երեւար, թէ եւ առջի օրուան յօդնութենէն եւանք անբռւն դիշեր անցուցած ըլլալուն վրայ կը ատգուհար: Հենրիկոս լգնէսն համաստեան մեծ հօգ ունէր, աւելի անոր համագելու քան թէ իր երջակութիւնը կը մոտածէր, եւ ամէն ամելի մէջ անոր օգնականն ըլլալու խօսք տայէն եւար պանդոկապատու հւյսն յանձնաց որ իշխանու հւյսն համար աղէկ անկողին պատրաստէ:**”

“**Իրէն պատրաստ է երիտասարդ, պատասխանաց տամափին պանդոկապատու հնին, որ պառաւ հնիկ մըն էր. եւ ճրագ մ’առնելով իշխանու հւյսն առաջնորդեց, եւ ներուու ալ կը ինդրէր որ խուցը պյու**

պիսիք բարձրաստիճանն հիւրի մը համաձայն շակուած չէք: Խուցը թէ եւ անպանցյաց բայց մարուը էր:

“**Վ, դիմի հու կը մաքաքը բաղադրութիւնը կը լարացն գոր կայսեր կը անդամնէ չէ, եւ վաղը ինձի գաղցմանն զոր կայսեր կուտարութ քնանալու գայած ատեն ըսած էր, զենդիկոս պանպինի հրապարակականն եղանակա, մը՝ “այն, կ’սակէր իրը թէ բերանը նուիրական երրուում մը՝ հնէւէր, եւ երբոր Ագնէսը հանգչեւը երթալէն եսոքը պանդոկապատուիր պառաւն եւ գայածու, զենդիկոս իրը պահապան, ուրիշ բարձր եւ խցին մասամբին վրայ կը սպասեր, պահէս որ ներ մնանելու յանդգուղ մը միայն իր գիւրին վրայ կոմելով կարող պիտի ըլլար:**”

“**Դնասաէր մարդիկը կը տեսնէին որ աս եղանակա դասանի զիշխանու հնին փոխանութիւն կայսր որովհետեւ ինկազմա երիտասարդին ներս մնանելով ունեցած այլպատճենն մէջ ինացուցած էին թէ իշխանու հնին հնին իրապես ասուած տեղի հասած է. զանի առնուու եւ ալ աւելի յառաջ երթալ եւ ան քաջասիրու երիտասարդն հնին թողուլ ընելու բաննինն չէր, անոր համար որոշեցն որ իննէնց գործիքն արգելք եւ զողովն սպասնեն, եւ կը սպասէն որ վար իննայ եւ վասն յարձակին. աս գորողութիւնը վերն ընեւ չէին ուղեր, որովին եւեւ կը վախճին որ իշխանու հնին ալմէն կ’արթընայ եւ իրենք ալ կը մնանուի:**”

“**Կայց քաջախիս եւ խոչեմ Հենրիկոս իր աւելիքն չըց շաբաթեր: Եստուած զիս հու բերան, կը մասնէք, պէտք է որ իմ համատարիմ պահպանութիւնն ընեմ:**”

“**Այց թէ որ, կը մասածէր Հենրիկոս, Պատեշպոնին շերտնալին անոր մնածման այլածող գայած ըլլալու եղանակութիւնն յառաջ բերելու, անոնք բոլութիւնն պատահանու հնին գուրս հանեն եւ գրամոց մեծ գումարի դիմացը տալ ուղեւու ըլլան, որով միայն ազատութիւնը կարել ըլլայ, ինչպէս եւ ով կրնայ համացանիւ: Հենրիկոս ասանկ կը մոտածէր եւ յայտնի կը մասնէք որ ան բազմութիւնը զիկն աս կեցած տեղէն հնեացնել կ’ուղեն: Անօր համար մէջ**

զգուշութեամբ, ոսից մատանցը վաս քալելով կամացուկ մը վար իշաւ, եւ մուժ տեղ կենալով պատի ձնը լը մը մէջն դինեան սրաշը կը հայէր, որուն գուռը սրաշին մէջ տիրող խեղիչ տաքութեան համար քիչ մը բաց թող տուած էին Ռատակառութիւնը նատած էին, եւ Հենրիիկոս որովհետու կիզէլային համաց համացայն օսար լեզուներու մէջ կը թուած էր նաև իտալեկէնն ալ կը հասկնար, ասով ճշգիւ իմացաւ թէ նիւ որ նիւ կը կասկածէր սույց է եղել, ասինքն թէ անսկ դիշեր տաեն զինք ստամենել կուպեն նիւեր:

“Ո՞խայն կը վախամ” որ, կը սէր մէկը “ստամենին ետեւէն օգնութեան նեցուկ մ’ունենայ որով զինքը չենք կրնար յաղթահարել, ապա թէ ոչ խենթեղաք քրլար նիւ առանձին մէջ դէմ էլլելու,։ Ասմար աս նօսպեն հաւանականութեանը միտու կը ցուցնէն, իսկ ուրիշներն ալ կը համարէն թէ երիտասարդութիւնն ու տարաբինութիւնն բաւական իսչեմ չ’ըլլար, անոր համար մէկը փուռ կասկածներով արիններնուս մէջ երկիւղ խաղցնելով, մաքերնիս հաւանականութիւնը վայրէ չենք, անոր համար կէս դիշերունն մօտ երը ամենքը քուն մատա կը լաւ զնին կը լունենք բերանը լատով մը կը լոցնենք եւ գուրս տեղ մը տանելով բամը կը լընցնենք եւ մէջ անընէն կը բանակը: Ամոնք մատակը թիւ կունենին կը ցնցին, բայց մենադյն մասն երկայն մատակը նիւ առ արիւնային յատակածին հաւանութիւննիւն տուի:

Ուստի օգնութիւն կընայ ըլլալ. ինչպէս կը նամ աղասիլ, ինք իրեն կը հարցնէր Հենրիկոս եւ կը մատէքր, բայց իր անշարժութեանը մէջ կը յարատէր եւ անատին ետեւը կը մար: Մէջ մ’ալ հեռուէն ժայռերու չովտէն խնակած, որուամն ձայն մը լուսեցաւ, եւ անսամնն վլայէն իրսա մըրիկ մ’եւ բայ: Գինետան սրաշին մէջ ժողուած բազմութիւնը, թէ եւ իրենց արիւնային յատակածին շնորհ ատեննին վախներնին արտաքուստ չէն ցուցնէր, բայց չիւ

մայ չափ նազմանայ երկիւղն արտաքուստ ալ երեւալու սկսաւ: Քանի անգամ որ փայլատական կապջտ սպիտակ լցուր զինեան պատուհանէն ներս կը զարնէր, զինովները երեւանի խաչ մը կը հանէն, իսկ զարհութեթ որոսում մը թերացած ատեն այնէւս կը կծկէն որ կարծես թէ երկնային հուր մը գտնենին կը զարնէր:

Ներիկոս ջանաց որ մարդու արիւն ծծել բաղչացող աս սինլքորաց եղիւղով յօգուտ իր գործածէ, որպէտեան ընութեան որդչութիւնաբեր ձնուաց անսկական նորու ու անէկ վախցողը՝ նոյն պարագափ մէջ մուացը մէջ ունեցած անպիտան գաղափարներովն աւելի եւս կը զարհութիւնը. եւ ոյլ որ ընութեան պատճառացն ու ազգեցութեանց իրարու կապակցութեան զօդը չգիտէր եւ չձանչնար, այնպիսն ամէն անակնենիւ կալ գէպէր գերենակն կը համարի, եւ որովհետեւ չկունար ըմբանեւ աւերջորդապաշտութեամբ կուրսնալով, անցագլ ելի բան մը կը սապէ:

Ներիկոս աս խորհրդածութիւնն ընելին եաբր կամացոցի մը անգիտէն վեր երաւ, վերը նեղ անցքին պատուհանը բայցաւ, եւ մազմէրով վար իշաւ՝ կըցածն չն չափ վաղց, եւ քամի մը հարիւր քայլ առնենիւն եաբրն անսառը մասաւ: Հաս մէջքէն կախաւ փորը քակից, եւ երկը անգամ զօրաւոր փշէց: Յուսապով որ ըրած խարէութիւնը պիտի յաջողլ, նորէն վաղեց եւ ուստին բորբակիրը կէ բորբակ մը մնելով՝ յնոյն հեռաւորութեամբ չկունին մէկան կորմն անյոն եղանակն երեք անգամ փշէց: Եաբր վաղը լը կրիւապասկերով, անձազարեց ես դարձաւ, տան բոլորտիրը քննեց եւ երբոր ոչ զգը տեսաւ, որթասնկց մը ձուղաբարներուն կոնսելով նորէն պատուհանէն վեր եւլու, չոր քանի մը վայրիւն շունչ առնենիւն եաբր նորէն փուրին չնչեցոց: Խոչեմ իշկիս այսի դատեալն մատածան եղաւ, ասից սակամ փողոց չնչելու ատենն աւագակները խռովից ցան, եւ ասոնցմ մէկն որ յառաջագցն մարգարէացած էր թէ պատանին օգնութիւնն մ’ունեցած պիտի ըլլալ երեսին գոյն այլայլով բաւաւ. “Տիսաքի. չէ՞ քած, եւ երբոր փողն երկրորդ

անդամ՝ եւ առջնին հակառակ ուղղութեամբ չնչեց, ամէնքն ալ գունատեցան, եւ իրարանչելոր ընկերները. «ամէնքս ալ մատնուեցանք, եւ պաշարուածենք»;

Առատէպոնցիք՝ գայլ յարձակած հօսի մը ոչ խարաց պէս՝ ամէնքն ալ գլուխնին կախած մէկմէնու մօնեցած էին եւ կը խորչէին թէ արդեօք զէմ դնեն չնչ ձիերն աստուն քաշելով չեծնան ու փախչնին: Այս վայրինին մէջ փախ երրորդ անդամ եւ առանմէց չնչեց, հիմակ ամէնքն ալ համեստուեցան, որ ձենդիկոսն ետաւէն զննաւորեալ զօրք կոյ երեր, եւ զննազն կոլմերէն իրեն նշնան տուրե են եւ նիքն ալ անոնց պատսախնան կու տայ:

Այս մը զինովցած բազմութեան խոռովութեւնը պատճիկասեամբ ալ հարդրուեցաւ, որ գոյոց պաստանապար եւ աշաբործոց հայր մըն էր: Ասի հիմայ փրկելու պատերազմը դիտէր, եւ կյանքը բարդութեւնէն կը դողդուար:

Հենդիկոս վիրջի անդամ պատուհանէն վար փող զարնելն եաբը, անմիջապէս նորէն սանդուէն գար իջաւ, եւ իր յատաջուան տեղէն՝ սրան ուրաքանչեան բարախամամբ՝ իր խաբէւութեան յաջողութիւնն, եւ գիննան սրացն ստուգիւ քաւարան մը դարձած ըլլարը կը դիտէր:

Մըրիին արդէն իր խստութեան վիրջի ծայրը չասար, չենրիկոս աս աելըրդպատաշը եւ վախէն գրգուուած բարձութեւնն խստութեան համար որոշեց որ մէշիրնին մնայ, եւ առարներուն օնտութեանը վստահացած համաձայն վայրիկնին մը կը սպասէր:

Քիչ մը եաբը հավան աւելի սաստիկացաւ, անտարի մէջ քանի մը ծառեր տապալեցան եւ շառաւ չելով անդոնց մը մէջ գահամէց նիկան, երկիրը կը շարժէր եւ երիխոց վայս ծրելով վայրակներն կ'երեւայի: Յանկարծ հապայտ եւ զարդութերի հրավ անանդի վայրակ մը փայտասակեց, որ նոյն հակ չենրիկոս զարհութեցաւ, եւ աս վայրիկնենը շատ համաձայն սեպելով մէշիրնին մօսաւ, եւ երրորդ վայրակներն ետքն նշնովէն խիստ զարաւորութեցաւ, որուն պատմուած կը լուսուեցաւ, չենրիկոս կը

հաստատէր թէ կայծակ զարկաւ «թէ եւ գուք անպիտակ», կ'ըսէր սպասնացող ձայնով մը ուարդանի չէր, ուստի վարաց ամենանի զնեղ ուուուանէն աղասել կ'ուուզմ՝ կրցածնուու չսփ շուշով վարի ճամբան վայրէն անապարեցէք, ապա թէ ոչ քանի մը վայրիկնենին իմ մարդիկներս զօրոնկ գոնորատ ինծի կը խաւրէ, կը հասնին, եւ ամէնքդ ալ կայսեր կարուլս մեծին գուուցն ըստ երանը համար երանը համարացն, իբր երկիրն անապարտներն աւրողներ համարածն կ'ելլէք: Կորսուեցէք ասէիք: Եւր չար հզնինը զ գոյնիք յուարդիկել չեմ ուգիր, կորսուեցէք: Վայացէք ևս տուծց որ ձեզի ինայէ, եւ զնեզ երկնային հրովարութեան կու տայ:

Վայրէն ալ վհատած ու գունատած, համարելով որ աշխարհքիս վերջն եկած ըլլայ, ախոռը վաշզեցն եւ ձիերը քաշելով չեծնան եւ ի փախուստ կ'անձապարէին: Ձենրիկոս փախչելու անձապարտներուն ձեպը շատցնելու համար, նորէն փորս հնեցնեցուց, եւ փախողնելու համարելով որ ուսեւնէն մշնամին կը գրգուէ, ամէն մէկն մէկ ճամբար յանան կը փախչէր եւ խարապանչը իր կենայն պատելու կը փախտար:

Որոյշնեաւ աս վայրիկնենին մէջ թշնամեաց գաշտը պարպանեցաւ, չենրիկոս աղաս մնաց եւ իր արի սիրուն ինչ որ կ'ուզմը կընար ընել. բայց աս անպին ժամանակի բործը էր որ գործածէր, որոյշնեաւ վախիւնը լուրջնուածներն, որ հիմաց փախտուած ու աղասելու ետանէ էին՝ կրնայիցի գանխալ եւ նորէն ժողովիլ. եւ խարէւութիւնն իմանալով, որ վերնկը վախիւնը նապաստակաց պէս որոնկ մօրակի մը ճայիմինը միայն լսերով, սարսափներնէն ի փախուստ կ'անձապանեն, փախցոցած էր, եւ ան ատեն չենրիկոսին բանը կը բուսէր: Ձենրիկոս աս ամէն բան կը ներկուի, Ագնէսին անձապարեց, եւ երրորդ տարակուսեալ կը մտածէր թէ զնիք ինչ եղանակաւ քնէն պիտի արթընցնէ, նկը որոտման ձայնէն արդէն շատոնց արթընցած ըլլալով, գուռա բացաւ, եւ կատարեալ հազարած երանը եւ երանը ելաւ: Ձենրիկոս անոր ամէն բան համառօս պատմեց թէ ինչպէս ան օրիկաներուն խօսա-

կցութիւնն իր վրան անվտահութիւն մը պատճառեց, թէ իր փողն իրենց ազատութիւն տուաւ, թէ ան գունդը զի՞նքը կէս դիշերանց սպանել կ'ուզէր:

Եղնէն զարհութելով՝ չնորհակա եղաւ Աստուծյոյ որուն Հայրական աչքն տարերաց կուռայն մէջն ալ չկրտնցիներ զայն, որ հաւատով անոր կը վստահի. եւ անմիջապէս Գալիքի քաղաքը դառնայու որոշումն ընելով, ին վստահութեամբ ձեռքն երկասարդին երկնցոց որ խաւարի մէջ սանդմէնն վար իշնաւը եւ գանէն ուուր լըլիու իրեն օգնէ, որինչետև վեր ելած ատեն գացաց էր որ սանդութիներն շատ անսովոր բամեր էին:

Խորամանկ պանդոկապետը՝ ձեռքն երկապուկ աշխանակով մը, որուն վրայ երկու ճարագ կը վսուէր, երեւցաւ, եւ իր հիւրոցն՝ առաջ խանձ ինեւոյն ստակը գմարելով ձիափառելով մասինեւուն վայ բիրո թշնամնալից խօսքը կը թափէր, եւ ասանցնմ՝ իրեն անոնց հետ մասնակից ըլլալուն կասկածը կուզէր փարատել: Հենրիկոս ամ մարգուն որ հիմակ արտաքյ կարգի քաղաքավար կ'երեւար, եւ ոչ երեւը նայիլ արժանի սեպեց: Բայց Եղնէն իր սոկով բանուած գուտոյն գրասնէն երկու սոսի հանելով շողորդին ձեռքը տուաւ, որպէս զի իրեն հետ եղողներուն անվճար փախչելով, կորուստ չընէ: Աս վարդարեալը մինչեւ գետին խանարհէլով չնորհակա եղաւ, եւ կայսեր դստերը կ'աղաւէր որ այսպէս անհարթ օդյ մէջ իր ազատանարդն ըջողը, կամ գոնէ սպասէ որ օդը մը իշնանցիք: Բայց կարծես թէ իսլերու կը խօսէր. տուն դառնայու որոշումը աչք շացնող փայլաստականց եւ ականջները խոյրնող որոտման մէջ յառաջ տարուեցաւ, եւ քամի մը մշյրինեն էկոնհայրի գտեար, գերմանիայի աշարշկու կայսեր գտաները հետ ձիափառելով վայ էր: Երկուքն ալ թէ եւ օդը կը գաղտնանար, եւ մըրկամեր հովի կաղնայ ծառերը գետին կը տապահէր, կեանքենուն մէջ ասանկ ուրախ չէին ինչպէս հիմակ որ վասնդն անցընելով, զիրենք փրկող Աստաման մութիւնն օրհնելով տուն կը դառնային:

Ուրախութեան աս գինովութենէն՝ նետի մը օդը պատելով՝ շնորհ եւ ակար եղանակա մը Հենրիկոսին ձախ կրոնցը վրան լինալով սմթափեցան: Աստուծոնցոց մէկն՝ որ ուրիշներուն պէս դիւրահաւաւան էն չենրիկոսին վրան առ նետը արձակած էր, եւ համարիլով որ չենրիկոս ստուգի ծանր վիրասորած է, նիսակով յանոր վրայ յարձակեցաւ:

“Օ հոս սպանեն, եւ անոր կենացը խնայէ, գուշց Եղնէս, բախտերուն յանկարծ փոխութէն զարդարան, եւ իր ձիք գէպ ի նիվալը կը մզէր, բայց չենրիկոս քան զիրին աւելի յաւաջ աճապարից. սրուվնիք զի՞նքը ծածկելով՝ նիվակաւուրին բոլոր շրջան մըսուն, եռաք մազնէսի ասզան պէս զէպ ի Տիւտիսային բեւերը գարձաւ. Ծնամելոյն իմացը հանդիպ եւ ինիս հուռէ մը սոքը նիվակաւուրին իմանալուն յառաջ զանի հարուածով՝ համետին վայէն գետին սապավել. յաղթութեան ետեւէն ցաւակցութիւնն եկաւ: Հենրիկոս ձիէն վար իշաւ եւ որոշէւանեւ յանուուն մարդուն չէ թէ գլխոյն սկաւաւակը ձնչըած էր, ինչպէս նիք կը կարծէր, այլ գլխապը միայն, անոր համար քիչ մը վրելով սար խելքը գլուխն եկաւ. բայց ինչնալովն այնպէս ամէն կողմը ցաւցուցած էր որ ոչ կինար քայլել եւ ոչ ալ նորէն ձի աշխանակեց: Վնոր համար աղաչեց չենրիկոսին որ զիրին հօն մինչեւ որ քիչ մը զորութիւն սասանյա, անոր նիւթէն զիրին գտաները լուսաբերով՝ յաղթուող երիտասարդին շնորհակալ կըլլար որ իր կենացը խնայէց, եւ եռաք յայսնեց որ կարելի եղանձին չափ շուտով Ասմին աճապարին, վասն զի չէ թէ միայն իր՝ այլ նաեւ իշանանու հոյն կեանիք մէջ էր:

Հենրիկոս ամ մարդուն ըստներուն հաւատար պատճառ սուեր, եւ Նետն իր սրանի արձակողին՝ “Աստուծուածք քիզի առողջութիւն ապյու, գուշէլով՝ ձիուն վրայ ցաւակեց եւ Ագնէսին ձիուն սանձէն բռնելով, ամօցի եւ զարհուրելի անտառի մէջ մոտաւ:

Ա երջապէս երբոր տառաօտք ծագեցաւ եւ ամէն վասնդներն ետեւնին մնացած էին, Ագնէս առջի ան-

գամ՝ բերանը բացաւ եւ երիտասարդին՝ աս խաւա-
րային իշխանութենէն զիկը փրկելուն համար սրտանց
շնորհակալ եղաւ։ Խորը իրը ասեած եւ մարտիկ
ունեցած յարձաւութեանը համար զիկը փարերան դո-
վեց։ Առաօտանան միգին մէջէն Ըստէնի աշարակ-
ները տեսնելու պահած ատեն, երիտասարդին միրան
ուրախութենէն կը բարախէր։

Ժամ մը ետքը կիզէլս իր կորսուած զաւակը
կը գրէր, ինք զամին կորսուած ցաւէն գոնէն դուրս
մղուած էր, եւ չիմայ նոյնուր նախախնամութիւնն իրեն
նորեն շնորհց, մի եւ նոյն ատեն համարդիմ
գաեալս ալ կողչունէր, որ իր անդին գանձեւ նորէն
դարձուցած էր, եւ երկուքն ալ առնելով ժողովրա-
դեան բազմութեան ընկերանալով պարան խոժեց։

Վանքան կայսրը իր գուստը մեսսածին պէս
թեւերը բացաւ եւ ողջապարեց, իսկ երիտասարդին՝
եւ ոչ նայելու արժանի կը սեպէր, բայց աչքն անոր
վրան ինկած ատենը, վրան անանկ սարաւամ մ'եկաւ
որ կարծես թէ ծոյցը թիւնալից օձ մը մտած ըլլոյ։
Եաբը բազմութենէն բաժնուելով նշան ըրա ձեն-
թիւնին որ իրեն հետ մէկաելու գայ և զիկը պա-
տուհանի մ'առջն տանելով, անոր սերունդը, տարի-
քը կը հարցընէր։ Հենրիկոս իր սերբնդեան կայ
գիտածն ըստ ատեն, Վանքատին սրտին մէջ ծնած
կատաղութիւնն երեսը զարկաւ, եւ երբ Հենրիկոս
զարմացած կը նայէր, «Ճամ աչացդ վոսի բիծն ուս-
տի է,» կը հարցնէր գառնութեալի։

— Ո՞րս ճակատը մողէզ մ'ինկած է եղեր,
երբոր . . . :

Վանքան իր գիտին վրայ հիմակ ապահով ըլ-
լալով, Եկիսայիմ Գտեալին խօսքը միջատեց, դոչե-
լով «Սա յանդուգն առան աշտարակին մէջ նետեցէր,
եւ գուռը գոցեցէք մինչեւ որ բանէն զիկը բանտի
փոշիներէն դուրս հանէ։»

« ատերն անմիջապէս յօժարակամութեամբ
վրան յարձակիցան։ Ազնէս մարեցաւ եւ գունատած
մորը գիրկն ինկաւ եւ աս անակընկալ բանին վրայ
ցհամբանալ վախցած էր։ Հենրիկոս թող տուաւ որ

զինքը վար բանտը տանին։ Հոն քիչ մ'ատեն իոր
միման մէջ անմիջապէր մնաց, ձեռքերն՝ երբեմն գրւ-
խոյն նեցուկ կը լլային, եւ երբեմն գրկացը վրայ կ'ը-
նային եւ ակամք գօտիէն կախուած փողը կը շշա-
փէն։ Բայց յանկարծ իր ճակատին վրայէն անձկու-
թիւնը մերժեցաւ եւ յշտ առ Աստուած գնելով կը
համարէր թէ զիկը գումանէ վտանգէն խալսողը,
նաեւ աս խոնաւ բանտէն ալ կ'աղատէ։

— Այս հայութեանը —

Սատ անգամ կը պատահի որ անմեղ մը կ'ամշ
բաստանուի, բայց իր մաքուր խիզճ՛ը մինչեւ որ
ինչ բանի մէջ ամբաստանուած ըլլալը չ'դիմեր
շ'անդիր:

Հկիսհայի գտեաթին ալ ասանկ եղաւ,
որ թէ եւ Աստուծոյ կամացը յանձնուած էր, բայց
քանի որ բանսի մէջ նստած էր, արտուր էր, բայց
վերջապէս իր բանսարկութեան պատճառն եւ միան-
գատնյն զինքը կայսեր ամբաստանովն իմանալով՝ “ՏԵՐ
Աստուծած, գուցը “չէր կարծեր որ արեական լո-
սոյն առաջ ասափ շարութիւն ըլլայ եղեր, եւ ասոր
փրան անմիջապէս նորէն զուարթացաց, եւ իր աշքե-
րէն հոգւց եւ խզի մասաց հանդարտութիւն կը
փայլէր:

Հենրիկոսին փրկող փողոյն ձայնէն փափազող-
ներուն մէն, որ Բատէպոննին կը վերաբերէր ան ա-
ռանձնութեան տեղն հանելով, ուր Հենրիկոս զիւ-
րոն ցաւակցութեամբ մը տարած ձգած էր, եւ իր
տէրն հօն գտնելով ուրախանալով, +առարտնին մէջ
պատահածներն ամէնն ալ անոր պատմած ալ:

Աէրց իր ծառային ըլլած լուրն առնելով, եւ
զՊատեանի ի կորուս յուղարկել ուզելով, հրամացեց
որ անհակարծ մամբով Ըախէն աճապարէ եւ կայսեր
իմանցն թէ Գատեալը խարէւութեամբ իր վասն յար-
ձակելով զինք ձիէն վար կործ անեց, որպէս զի զիշ-
խանուցն ալատելու պատույն զորիչը մասնակից
շննէ: Եւ խզնին անհանդարտութենէն չարչարուելով
զինքը միայնակեցի մը բով տարած է, ուր հիմայ
խիստ ցաւարութելով չէր չարչարուելով կը պառկի:

Ուստէպոննին միայն ողերուուժանութ ճամբա-
ներէն դէպ ի Ասմէն ձիավարելով, եւ ըրած մէծ
հապճապով Հենրիկոսին հանելէն ժամ մը յառաջ
հասած էր:

Գոնքար Աէրցին ծառային խոստացաւ որ թէ

եւ Կէրց իր հրամանը բանի տեղ չգնելով իր երե-
սէն մերժուած էր, բայց որովհետեւ հիմայ կարօտեալ
մ'ըլլալով իրեն կրնար դիմել անոր համար զնաւալը
իրեւ հաղարւութիւն աւրող պիտի պատմէր:

Վրդէն ան ատենէն ի վեր՝ երբ Կէրց իրեւ-
շահամինդիր վարձկան մը նորածին մանուկն սպան-
նելու ետեւէ նիկաւ, կայսեր առջին իր համարումը
կրունցուց, բարձեալ կասորը Գասէլքարդին բանակն
մէջ, իր համարմն համաձայն Ազրովոտուն հետ' ա-
նոր որդոն ալ գտնելէն ի վեր՝ Կէրց իրմէ անար-
գուած էր: Գոնքար Աէրցին արժանապատուութիւնը,
որուն բնաւ արքանի չէր, շաս սիրով եւս առնու կը
բարձար: բայց իրը կայսր պէտք էր որ պայխոս մէ-
կու մը, որուն զւուկը՝ բարկութեամբ կուրանալով
կրակած թագ գրած էր, այնչափ ատեն ալ խնայէր,
մինչեւ օրինաւոր առիթ մ'առջին ելէր՝ անարժանը
փոշու գարձնելու, որուն շատոնցունէ արժանառու-
թա էր:

Հենրիկոսին տառապէնէն գարձած ատենը, որով-
հնեւեւ գոնքար Գատեանին ձախ աչացը վրայ գորչ
ըիծը տեսած էր, եւ երեսին վրայ հօրը ճիշդ գծա-
գրութիւնն ալ կը տեսնէր, եւ մօրը պատուն միւնն
ալ լսելով, ժամանակն ալ որուն մէջ որ Հեմնտա-
տողն անտառի մէջ գտած էր Հացաւելով, շամա-
գուած էր որ շիմակ բռն վնառածը գտած է: Գոն-
քար աս գէպը կ'օրէնէր եւ կ'օրպահանար ալ որ
Աէրցին ամբաստանութիւնն իրեն միջոց կու տայ զա-
սի իրեւ գրած մը վրայ յարձակող օրինաւոր եղա-
նակաւ գատապատելու:

Բայց բնաւ վկայ մը չէր գտնուեր, եւ Գայաւ-
նէր՝ որուն անհակն մէջ Կէրց տարուած էր, եւ կ'երդ-
նուր թէ Հենրիկոս խզէն անհապտութենէ ստիպեալ
զինք հօն տարած էր, ոչ մէկ, եւ ոչ ալ մէկու
կողման իրաւունք կու տար:

Բանը միապատա վիճակէն լուսոյ հանելու հա-
մար, Աստուծոյ բայց ու ու պիտի պիտի ձգուէր, Հենրի-
կոս անարատ խիզմանակէ քաջալերու ելով աւա-
ջարկեց որ ինք բաց գլխով, առանց զրահի եւ ան-

վահան, միայն արքունեաց թէթէւ պատմուհանով եւ սրով մը նէրտին առջին ելլէլու պատրաստ է, թէ եւ ասի զրացով, վահանով, նիզակով եւ որպիսի եւ ից զննաւորեալ ըլլայ:

Ծէ եւ աս անշաւասար մարտը նէրցին մէծապէս գիրին եւ օգտակար էր, բայց իր վատով թէ եամբը չընդունեցաւ, եւ խարէական եւ նենդաւոր եղանակար պատմաս մը դաւա թէ իր հակառակորդը հաւասար պատուար ըջուաց ըլլայ, եւ թէ ազնուակն մը իր ասամբնակցին չետ միայն կինայ Ասորուծոյ բառուանն մէջ մտնել:

Հելմնոտ գուքսն աս արգելըր բառնայր. համար յայսանց որ նիզ զէնիրիփս իրը որդեգիր կինդունին, որով գրասթեան կը հանսէր, եւ կիթիթէն շետցին սենեկապետն անոր ասապետական հարաւածը տառա նիզ զիբը պատրաստ կը ցուցընէր: Կայսրն իր նախապաշտմնոց մէջ զպատանին իրեւու իր թագին սպառացող աւազակ համարելով, որովշեան չենըիկոսին հորուսար կը բաշնար, աս ամէն ատալար կութեանց գէմ զրաս, եւ պատճառ կու տար թէ աս պատիւը սպանութեան յանձնագո ամիսատանուածի մը վրայ չէր կինար անցնիլ: Եւ դասաստանական եղանական մը չետեւեալն առաջարկել տուաւ:

Վ. մասանանեան իր անմեղութիւնից ցուցընելու համար. հաշչէկ երկաթ մը մէր ձեռոց պիտի բանէր, եւ Համեմէնին գորգովց պէտ (ենունէն ուր խաչ մը տնկուած էր) մինչեւ նշն լերան ստրուու պիտի տանէր, եւ հն գետինը պիտի գնէր: Հնոն ձեռոքը հանգերձի մը պիտի փամթուէր եւ առասանով մը պատաստելէն եւրը համգցը տէրութեան կիրով մեղարանմով պիտի ինքը պիտի լուծուէր: Երկը օր անցնիլէն եաքը ինքը պիտի լուծուէր եւ թէ որ ձեռքն ամեննեւն առանց պյունան նշանի է, ան ատեն ամբաստանեան անմէլ պիտի հրատարակուէր եւ ամբաստանոլին գլուխ պիտի կտրուէր, եւ որովշեան ամբաստանոյը ժառանդ քունէր, անիրաւութեամբ ամբաստանուած գտեալն անոր ինչը բըր պիտի մը, ան ամէն մուածմէկներն որոնք զնիքը կը չարչարէին եւ խննիլ կը դարձնէրն, հազորդէ:

Վ. մէն մարդ, ի բայց առեալ թատէպոննը, Գոն-

բատին առաջարկութիւնը շատ խիստ ու դաժան կը համարէին. Խոկ չենիրիկու օրուն գլուխը գալիքն իւ մացուցած էին, եւ երկը օր պատրաստութեան ժամանակ տեալ էր առաջ զննաց մասնակ մասնակութեան կը կինաց վերը օրեւն համար ըլլայ մասնակ մասնակութեան մէջ ըլլալու մենամորտութիւնն էր:

Որովհեաւ Ազնէս չենիրիկոսին բանատրկութեան վրայ խօսա ցաւելով պիտի հիւանդացած էր որ գոնիրատ կը համարէր թէ Ազնէս չենիրիկոսին եղած ատաստանի իմանաւու ըլլայ նէ ապելելն բարորդին կը դարձի, անոր հանր զանի Մարիէնասին վանդը խարեց եւ զնիքը կապահուցընէր թէ Կերոյին իւ եւ չենիրիկոսին մէջ ըլլալու մենամորտութիւնն էր Ասուուց օր պահանութեամբն ի շնորհս չենիրիկոսին պիտի լորուայ:

Չենիրիկոսին բոլոր բարեկամներն առաջարկութիւնն օրուան պիտի հարցուրանգ կը սպառաւ սիէն, ինչպէս հրաբիսային լերան մ'սորուաը բնակողներն, հօր ցացաւեցնուած լերան լուսակ համարեւուն եւ իրեն նիչքն ու կիրակ փացնինելուն կը սպասեն: Ամէն մարգ իր չենիրիկոն հաղաշէր որ նոյն օրը ներդիկ կը գտնուի, եւ իրարու չետ խօսած ատեննին աշքերին մէջ արտասուցնին կը փայլէր: Եւ օրովհեաւ ամէկըն ալ կայսեր կամքն անուանալի կը համարէին, անոր համար մենուն ճիգն ու վիշլը կը թուալը, եւ ձեռքերնին ծոցերնին խոփած մէծ դրւաբասութեան մը կը սպասէին որոնք գէմ զնելու ի վիճակի չեն:

Վիայն Ռոոպէրթ մէկամներուն չէր նմաններ, ու թոնք անդորդունայ եղանակա մ'ան գերախատ օրուան կը սպասէին եւ կը մնային: Ռոոպէրթ գիտէր որ չենիրիկոս սպաննուն հարուածը նաև զէկորուսու կիմն ու Նէրոպէրկան ալ կեանիք կը բառնայ: Առապէրթ աս մասնելով եւ պարապ տեղ գլուխն հոս հօն զարնելէն եաքը վերաբաշխ ամիսնին բովի եղած միայնակեցաց վանց, որ հօն Վիթմէքինսին մասնակ կից եղած սրտի մը, ան ամէն մուածմէկներն որոնք զնիքը կը չարչարէին եւ խննիլ կը դարձնէրն, հազորդէ:

ասսարակօրէն լրագրաց մէջ ալէկ լուր մ'այնչ
չափ ճարտարախօսութեամի շնորհական բնչպիքն
դժբախան լուրը : Անոր համար վիթմէքիթն ամեն
բան կարգացած էր եւ գիտէր թէ աւտէնին բնաւ
կաց թրեանն ննչ կը պարտի եւ թէ քանի մ'օրէն Գող-
գոմային վասն ինչ պիտի պատահի : Աս պատճառաւ՝
վիթմէքիթն երբոր անսաւ որ Բոսպէրիթ իր անսա-
կին գառէն ներս կը մանէր, նշան ըրաւ անոր որ կա-
մաց իրափ, որպէս զի աս զարչութիւնը լուրը՝ Հօնիմորդ,
որ ների խուզը կը հանգէք, չչէք: Բայց ձերուն
վիթմէքիթն աս զօրաւոր մարդը բանելու վիճակի
մէջ չէր, որ չէր կրնար ըմբունել թէ ինչո՞ւ համար՝
ճշդի նշյան վարդիկին մէջ քերանը պիտի բռնուի կամ
պիտի լու եղբ ան բանը՝ որ իր զգածմանըները
զինքը կը սախիքէն պատմէլու եւ թէ մէթեւու-
թիւն մը զգալու: Բայց Բոսպէրիթ անմէջապէս իմացաւ
որ միայնակիցին շարժմունըները ըստ մասնին Հոփ-
փուրդ կոմէն ճանակուեցան եւ թէ անի բանին էու-
թիւնը հասկցաւ: Խոկ Հոփփուրդ առանց երկայն քա-
րակ բորբ պատմութիւնը Ըլերու համար աղաչելու,
իր որդիշը վայ ունեցած սերէն, առանց մէկային-
րուն գիտնալուն, որնք կից խօց մը մէջ կամաց կա-
մաց իրարու հետ կը խօսէն, պատուհանէ մը վար
իջաւ եւ սկսաւ աճապարել: Անտառն անցաւ եւ շա-
րունակ կը վագէր եւ բնաւ չէր հանգէր մինեւ որ
չոգին բերանն է Զոփփուրդի աւերակներուն
հասաւ: Ճնն, ան երեմին երեւելի եւ սէգ ամրցնն
աւերակներն ամսից եւ վարդանցեալ մասցած էն
ինչպիքն որ նութեալ տեղւց մը կը վացելը: Աքսորեան
իր մէծ ցաւուն աչքը վրան շրջելով կը տեսնէր որ
Բատակուն իսկ որ իր ընչափարութեամին ափ մը
երկիր առանց գոծնել տարու չէր թուրու, աս ամ-
րոցն բոլոր իր շըջապատող երկներովը չէր քանիած
եւ երեսէ ձգածի պէս թուրուցած էր: Ամբոցին տա-
նիքն, աշտարակները, պատերը բոլոր քանիած
գոլութը, բայց վայ հանգէր պատմութիւնըն անցուց,

սոխովուրդ՝ քարէ սիւներու վրայ յեցած գաւ-
թին մէջ մասւ, որ իր հաւուց մարմինները զինկէ
արկիեղ մէջ կը պահուէին: Հաս իրեն վայ տրամու-
թիւն, կասահատութիւն կամ զինքը ճնշող խոր-
հուրդ մը բնաւ չեկաւ, որովհետեւ զինքը քաջալե-
րուն ան գեղեցիկ վախճանն էր, որ զինք հսու բերած,
եւ զինք իր ժմիրութիւնն գործելու կոչած էր: Հո՞ն
մէջ աելլ կանանուու երկամի խանին առջն, որուն
վրայ Քրիստոնի արձանն մարդու մեծութեամբ էր,
յարգութեամբ երկրպագութիւն մ'ընելէն և արք, սո-
վորապար հօն ննցուց քայներն ու գեկերը որովհ-
չետեւ իրենց գագաղին վայ կը կախուէն, ասսնցմէ
նիք այսպիսի հաս մը կը վախճանին
ծառայէ: Ասոնց մէկնէն սեր զրահ մ'ընարեց, որուն
վերի մասն կամ սալաւարսն անսնկ շինուած էր՝ որ
ուզած ասելն զպանալով մը երեւն ալ կընար ծած-
կել, առ զանչն հագաւ, ամէնէն արշէկ առըլ մէջէն
կախեց, եւ հոն եղած վաշաններուն մէջէն հաս մը՝
որուն վրայ Հոփփուրդի վինանանը գորշմաւած էր,
առաւ, ձեռացը երկաթապատ ձեռնոցներն անցուց,
եւ աս ամեն զորդութիւնները լըննիւնէն եւ երսն
առջն անգամ զինկէ գագաղի մը վրա նսանելով հանգ-
չեցաւ: Օրուան մնացած մասն հսու անցուց, եւ բոլոր
ժամանակն աղօթելով՝ բռնելու ճամբան կը մաս-
ծէր. բայց ընդ գիշելով վրայ հսունիք, աս գերեզ-
մանատառները թալ սուսաւ եւ լութեամբ ճամբայ ե-
լու՝ եւ հսաւարային պաւու մը պէս, Բատէպունին
կալուածներուն վրայէն անցնելով երկնից ան կողմը
կը գիմեր, որ գայլից քաղցին զանգականներուն ու-
աշտարակները գէպ ի լուսին կը բարձրանային: Ա-
նախէնի մէջ ընելու բան մը չունէր, անոր համար ինք
կայսերակներուն պատերը պատերուն շասած ճամբան
գարձաւ, եւ պէս ի Գողովմա զարկաւ, ուր աս սե-
տակառը մասաններու, խառուղից կայարաններու եւ
մասրան մէջներն աներեւոյթ եղաւ:

Երսնեւալ առտուան արեւը գեռ չժագած, եւ
Ասոնցն դատասանական զննուակները գեռ. չՆշած,
քաղցին բոլոր ընակիչներն սոքին

բերանն ու դիմաց վրան անկեղծ ցաւակցութիւն
մը կ'երեւար, թէ եւ հրաշէկ խսփը (ստուց) զենրի-
կոսին ձեռքն անվասութիւն տող ապաւոն վրան ամենքն այ-
լ կը տարակուսէնին, ի վերայ պար ամենացնի չոն կը
դիմէն ուր վախերնին պատի ամէր եւ ցաւակցութիւն-
նին զգալի զնանական պատի գրգուէր:

Վախէնին բոլոր զանգաները ամէն աշտարակ-
ներէն ծանրութեամի բայց միանգամցն սպառնալիք գր-
չնչելու սկսան, եւ Գոգոգոմա լըրան վրայ հեղած բալ-
մութեան ամենուն աչքը քարեցին գրան ու ուրաւած ա-
տեն, գասաւորնեն եւ բոլոր ենթացական ու աշ-
խարհական երգայութիւնները խաչով ու դրօշով
թափօրաբար, գոնէն դուրս կ'ելէնին, եւ ամենուն
ձեռքի ճրագներուն բոցերը կը տասանէին, եւ կրօ-
նաւորաց ապաշխարութիւն քարեւոց ցանութիւն երգերը,
բայմութեան ձևոքին անձիւթեան ու ցաւակցու-
թեան զգածմամբ իրարու կը միաւորէնի:

Վախէնին բոլոր զանկերացոյ բազմու-
թեան մէջ, զենրիկոս ձերմակ պատաման մը չագած
մերկ ոտիւք, կը քալէր, իր առնեւէն ցուց ծառապաք
կրակարան մը կը անանէն, որոն մէջ ածախորդի փոր-
ձութեան խոփը մէջ տեղն տանձ կը բորբոքէր:

Երիխասարգին երեսն գոյն նետած էր, որով-
չետեւ նիսէս ու քիխտանէի մը կը վշցէէ, պահցը
եւ աղօթիւք մաշնաւուն պատրաստաւած էր, որուն
անմերժեամբ կը դիմէր, բայց աշքերը պոտին քա-
ջալիքութեան եւ համաշամութեան նշաններն էին: Զորս
մունջ եւ նյուպէս գունատեալ անձիւը, չեւ-
մուս, զիմութէնշմայն, Ռոպէրթ եւ Վիթթէքին՝
չենրիկոսին քովէն կ'երժայն, որպէս զի երիխասար-
շը քաջալիքութիւնը կորսցընելու, վշատելու ըլլայ,
իրեն սիրս սան. սա քաջ մազգական որոկը իրենց
բարեկամին մինչեւ ցյետին շունչ ամէն ծառայու-
թիւնն ընելու պատրաստ էին, ոչ ոք կ'մոտ դիմանար:

Վոնրատ վեհ ու բարձր ձիռ մը վրայ չեծած,
եւ արբունեաց փառաւոր բազմութեամբ շրջապատած,
Գողգոմայի պայքար ուր աս հրայ փորձը պատի ըլլար,
կը սպասէր:

Երրոր թափօրը Գողգոմա լեռն ելելու ճամա-
րուն կէնն ըրաւ, ապաշխարութիւն զարթուցաններ-
երգերը գագրեցնին, եւ զգածմուկները ձնողով, խոր
լուութիւն մը արիցը:

Հենրիկոս աս վայրկինիս մէջ՝ իրեն կենացը
ամենէն գմնզակ աելզ հօսաւ, եւ նոյն տեղը՝ արեւ-
ելեան կողմէն երլու աւազակաց մէջ կանգնուած խա-
չելութեան աչուրները գարձուցա տաեն, պատանին
աւելի սրբյ, քան թէ յանցարի սեպ ունէր: Կրակարանի
մէջ կրակը դրգեցնի, ծու իր կը բար-
ձրարար եւ ամէն կողմէ կը տարածէր, եւ մարգ կը
փալլէր: Մէջի խոփը հրաշէկ կարմինալէն եաբը, եկէ-
ղեցականկը՝ “Առածո ինչ, երգելու սկսան: Քարոր
բազմութեան աս երգնին կ'ընկերանար եւ սրահ փրզ-
կելով կը բաղձար որ կ'ինչայմի գտեւան, աս ծանր
սրբին մարդու ու ամսել ըլլար զիսէնին, աս ծանր
ամբասանութեանէն ալ հստուծյ օգնականութեամբը
ապասի:

Ոչէ մ'ալ Հովիփուրդ կոմն իր սեւ զրահովն
ու երեսու գոյ սպատարութիւն բազմութեան մէջէն
գուու ելու եւ Բարձրապանէն մատցայ: որ կրակա-
րանին բովլի իր յայութութեանը վրայ ուրախանալով
կը կ'ենար: Բայց հայրը ընդ իր գեղեցիկ բայց վա-
խէն գունատած որդին՝ ապաշխարութեան պատմա-
ճանին տակ աւեմնելը, եւ աչքերէն հոգուն մէջ
զգացած ցան ու մարզ նշմարելը, չոն մէջ տեղը
կանգնուած կցեան, բայց բոլոր առաջգրածներն ի
գործ զնել չէր կ'ենար:

Դուրսատ փորձը սկսելու նշանը տուաւ, զեն-
րիկոսին բարեկամները ծունդ գրին եւ կ'աղջթէնին
Աստուծոյ որ հրայք մ'ընէ, իսկ Հենրիկին հաստա-
տուն քայլութու յասաւ եկաւ, եւ հաւատովը քարա-
ցած կրակարանին մատցաց: որ հրայ փորձն իր գործ զնէ:
“Ավեցէք, կ'եցէք, գունց ձայն մը դաշտին մէ-
ջէն. կ'եցէք, ողուց բոլոր բազմութեանը եւ ժողո-
վըրդեան մէջէն, լեռնին վեր՝ մութ կանանք: օրսորդի
զգեստով գեղացի մը կը վաղէր. հապճեպն իր գեկիը
կարմիրցուցած էր, եւ բարտինը գլխուն մազերն ու

բոլոր գէմքը ողողած էր: Վեր հանածին պէս եպիս-
կոպովին առջնի ծունք դրաւ, ձեռքը երդում ընելու
համար վեր վեցոց եւ գոչեց: «Պատեալին անթիւ է,
եւ պնտէսք ճշմարտ է ըսած ինչպէս ու Աստածօն՝
բուն ժամանակին հանիլս ասայք է. թէ որ սուտ կը
զուցեմ նէ, Աստուծյո թէ ժամանակաւոր եւ թէ
յափտենական պատիժը զիս հարուածէ:, գեղացին
առ ըսելէն ետքն ոտք ելաւ, եւ աչքը զածանու-
թեամբ էր ըստի գարձնելով՝ որ որչափ նիկ իրեն
ճիգ կընէր ի վերաց պար ամենանի պայլած էր,
ըստ պիտօքած ըլլաս որ ես գրողութենէ յոթնած
ըլլալով՝ թէփերու առկ ան զախլացին վայ պատ-
կած կը հանգչէի, ուր գուն աս երիտասարդն՝ որ
Տիկայ Հօր փորձէն պիտի անցնի անամիմարս որով
սպաննել կուզէիր: Եթէ՛ առտականի վայշէն ձիսամ-
րելու տեսայ, բայց մարէս չար բան մ'առողջաց չի,
մէջ մ'ալ քու սուրբ փայլելու սկսաւ, եւ երիտա-
սարդն իմ կարծածէս շուռավ՝ քու պոտիդ մեծ ցա-
ւովը, իր երիքալը մէկ կազմը քաշեց, եւ որդիչեւու-
քու սուրբամարտութիւն օգսյն վրայ նկաւ, քու
ըստութիւն գքեղ ձիէն քար կորպէնց, ձին քու
ինալովդ խրացեաւ, կից նետեց, եւ ինչպէս կ'երեւայ
գուն անկէ վերաւորեցար: Երիտասարդն՝ գքեղ ջայն
քովը տանիին, քու բերնիգ, երեսացդ արինը լուալը
տեսայ, եւ երիտասարդը քու վրաց գմանվ, քեզի
պէս անարքատի մ'ամեն ձնոքէն եկանը ըստ: Յան-
ցանիներդ խոստափանիլք ալ լըլիք, անոր ալ վայս
թէ կ'իսհայպի գտնեալն իր սրամին թեամբը
քեզի թողութիւն առաւ, եւ թէ գուն ալ հաստա-
տեցիր թէ զիշեանուշին աւազակաց մասնորը գուն
ըլլաս, եւ զինքը ուսուրանի գինեանունը խարած բր-
լուս: Ես որովշէաւ, ես մեծամեծաց գործին մէջ
խասութիւն չեմ սիրեր, անոր համար թիվերու մէջ
պառկած աեզս հնանգարս կեցայ, բայց չիմց քաղքին
դրան առջնին հոս աեզս պատահէի միքրէ լուրին,
հոս առապարհի իւ աշտափանի իւ անգամ աստիճա-
նութեամբն անմեղին ամրոց կործանել, ինչըք աւար-
անուուլ եւ իրեն վրան ալ պատոր հանել առաւ, եւ
անոր բորոր սատացաւձը ժառանգած էր: Իմ աերս
ասանէ մարդ մը է. եւ նոյն ատենն իսկ երբ ինդէ-
մարգուն ամրոց կ'այլըէր, իմ սիրս ալ առողջորդ
կրակ մը կը հիմնէր, եւ արդէն նոյն ատենն կ'ուզէի
աս խաբէութիւնն երեւան հանել. իմ աս տիրոջն
ծառայութեան մէջ սափառած էի շաս անգամ իմ
չուզելովս ալ անօրինիլ. բայց երրոր ես վերջին
գուն մ'ալ անօրիննեցայ եւ աս Գտեալին սիրալ նետ
մ'արձակեցի եւ անոր չետ կռուի բռնուելով ինկայ,

Վ'նդամ մը ճշմարտութեան ճամբան բացուելէն
ետքն, ալ յառաջ երթալը դւրին կ'ըլլայ, պայսէն
եղան նաևս աս գէպէսիւս մէջն ալ, գեղացացն դեռ
խոսեալ վրայ եղած ատեն, ուրիշ մ'ալ հրապարակի
մէջ մուա: որ էր Հենրիկոսին վայ, գիշերանց իշխա-
նուչըն չետ Աստէն գարձած ատենը նետն արձա-
կողը՝ եւ երիտասարդին չետ կռուի բանուելով՝ ե-
րիմարէն ինկող եւ անոր աղնուակնութեամբը՝ մա-
հունէն աղատակը: Աս մարդը խոցնին խոցէն յաղ-
թուուլով, մէջ խալին առջն եկաւ, կեցաւ եւ իր
տիրոջն Խատէպոննին սպանութ անոր բորդ չափ խաղն
երեւան հանեց, թէ նիք Աղնէսին ասանկ ընելով՝
կայսեր բարի կաման թիւնը նորէն վասարին կ'ուզէր եւ
այս: Աս մարդն իր խոցմասնին յանկարծ արթըն-
նարովը կ'առ ուրիշ վանելը ալ երեւան հանեց, որ
մինչեւ չիմց թալալ մնացած էին: «Զէ թէ Զոհո-
ֆուրդ կռնն էր, կ'սուէր որ զիւրի ի սկզբան պա-
տերազմի գրգուեց, այլ նիք կ'էր իր մարդիկին երբ
նիմած էր որ Համբուրգին գէմ ձեռքերնէն եկածն
ընեն, եւ աս քան իսկու սուրբ կ'առ արեանը մէջ
մըց: բայց ասէկ նիքը էր նաևս որ իր գրացոյն Հոփ-
ֆուրդ կռննին ամեն տեսակ յանդիմանութիւններն
ու մշնամանայից խօսքերը կը զուցէր, որոնցմոլ Հոփ-
ֆուրդ ձանձրացած ըլլալով իրեն պատերազմի հրա-
տարականն մէտ զիմ խարս էր: Կնք ալ թուուզն
իրեն օգտին գործածելով կայսեր գիմանծ եւ զանի
իրը խովիչ ամբասամանած էր, եւ կայսեր օգնակա-
նութեամբն անմեղին ամրոց կործանել, ինչըք աւար-
անուուլ եւ իրեն վրան ալ պատոր հանել առաւ, եւ
անոր բորոր սատացաւձը ժառանգած էր: Իմ աերս
ասանէ մարդ մը է. եւ նոյն ատենն իսկ երբ ինդէ-
մարգուն ամրոց կ'այլըէր, իմ սիրս ալ առողջորդ
կրակ մը կը հիմնէր, եւ արդէն նոյն ատենն կ'ուզէի
աս խաբէութիւնն երեւան հանել. իմ աս տիրոջն
ծառայութեան մէջ սափառած էի շաս անգամ իմ
չուզելովս ալ անօրինիլ. բայց երրոր ես վերջին
գուն մ'ալ անօրիննեցայ եւ աս Գտեալին սիրալ նետ
մ'արձակեցի եւ անոր չետ կռուի բռնուելով ինկայ,

երբոր ինք չէ թէ միայն ինձի կեանքս շնորհեց այլ նաև զիս թող տուած գացած ատենը “Աստուած” քեզի առողջութիւն տայս, գուցեց. առաջադրեցի որ ալ անէ ետք ուրիշ մարդ ըլլայ. Ես խզնանակու առ խոստվանութեամբ թէեւլով՝ Խառնածց կամբը հասարեցի, Տիմայ ինչ որ ըլլամ նէ հաս չէ.:

Վայրինի մէջ երբոր բարոր բարձն թիւնն ուրախութեան արագակ մը հանեց, աշխարհածանօթ եղած Խառնակունը վերջի գատասանի օրուան հասածի պէս գործողաւու սկսաւ, եւ նյու իսկ կայսր տեսաւ որ կարութեամբ իր թագին աւատակին համարձն՝ Հրապարակաւու պաշտպանուելով արդարացաւ.:

Հիմակ ալ զարկած էր ան ժամի՞ որուն մէջ Անորոշաս աբսորեալը պիտի կանգնուէր. որ երեսը բանալով գատակ աօք Խառնակունն երեսու նայեցաւ ու գուցեց “Կը ճանի անու զիս, Յարը վայ աջ ձեռքէն ձեռքնցն հանելով, աչիւ սասանած Աւրցին ոտքը նետեց զինքը մահուան կամ կենաց մարտի հրաւիրելով”:

Կերց մենամարտութեան նշանը գետնէն չվերցուց, այլ գուստաեալ եւ բարոր անելամենով գուշ դողայով գուցեց, “Յուտ են, բոլոր ալ սուա է.:

Վերկայ զանուող եպիսկոպոսը ծռեցաւ եւ երկամի ձեռքնոցը վերցընելով կրակի մէջ նետեց: Քուլոր ժողովուրդը ըսութեամբ ըլլալու բանին կը սպասէր. եպիսկոպոսն երբոր տեսաւ որ երիամի ձեռքնոցը կրակի մէջ կամբցաւ. “Ճիմայ կարգը քեզի եւ կամ Խառնակուն կոմն, ըսաւ, թէ որ վասդ եղած ամբաստանութիւնները սուա են ցուցար. մահու եւ կենաց վասնով գքեղ մարտի հրաւիրազն երկամի ձեռքնոցն մերկ ձեռագք բոնէ, թէ որ ձեռքդ անարաս կը մնայ, ան ատեն արդարութեան սուրբ քու ամբաստանողդ կը ջախաւոէ: Աս գործքովդ վագեղած ամբաստանութենէն, մաքրէ սրբէ զքեղ այս չափ բարձնութեան աջնին:

“Ենորհք, ողորմութիւնն, կը գոչէր Խառնակուն ծունք զնելով: “Ես ըրածներօ” որոնց համար որ Տիմայ կ'անբաստանուիմ, չար ոգիէ կուրնալով

ըրի: Ընորհք, ողորմութիւնն: Կենացս միայն ինսպիրէ նետեցէք զիս բանտի մը մէջ, չո՞ն կուզեմ ապաշխատել, միայն կեանքս, կեանքս շնորհէցէք ինձին, :

Ճաղովունն ալ չկրցաւ դիմանալ, աղաղակ մըն է փրթաւ, Խառնակունն գուին անելքներ կը թափէին որ այսպիսի անելքն մըն ասանէ անօրէն խաղ խառացած էր, եւ բազմութիւնը վրան յարձակելով վիճակ կայսեր ձիուն ազգերէն ուր ողորմելին ապանած էր եւ զձնի կը բանէր, բանութեամբ քաշեցն հանեցնին եւ Շետեւեալ վայրկենի մէջ զին Ասուածց նուիրեալ տեղն՝ ուր իր անօրէնութեանը պատկը շնելու վասդ էր, գետինը տապալած կը կենար:

~~~~~

## ❀❀❀

ბერძნმას կոյսը:

**Ա**ս գործողաթենէն քանի մը ժամ յառաջ, կայ-  
չեսէր պալատը բարի մարդու մը մեռնելու խուց  
գարձած էր՝ ուր բարի կամբ, դաշտի եւ ծա-  
նօթք ժողուած, արտաւ տիտուր, կարծես թէ  
անբժիշտ զիւանդի մ'անկողնյն քափ կը կենային.  
և միայն ընչաւու ժանանգներն իրենց ներքին ու-  
րախութիւնը չափի կրային բռնել որ արտաստառ  
չցուցնեն. իսկ հիմայ՝ քիչ մ'առաջ նոր տիրու-  
թեան մէջ եղաղ պալատը չարսանեաց սրաչ մը դար-  
ձած էր, ուր չիւրց եւ չանդ ասանեաց երջանիւ-  
թիւրը մականը ուրախութեան կը հարսիւր եւ ի բաց  
առեալ միայն մէկ անձ մ'որ մըմնալով եւ տիրու-  
թեամբ գետինը կը նայէր եւ իր բարսան դէմ կը  
գոռաք:

Այս այլ տրասում կեցաղն էր Կայուը: Ինչ դող-  
գոթմ լիրան վայ անսարքեր պալութեամբ կեցաց  
կը նայէր երբոր կատաղ ժողովուրդը պղբմիք չուառն  
իր ձիւն առակէն ձգձգելով ոսքի տակ կ'առնեուր.  
Գոնքատ Գողգոթայէն վար իջած ասենս ալ, ժողո-  
վզպէան ուրախութեան աղածիներու մէջ մի եւ  
նյն պաղպահիւրը կը ցոյցներ, եւ միայն երբեմ եր-  
բեմ աչըր մէկ կողմը գարձնելով ուշ սաղուիք կը  
նայէր, որ զիմն չենրիկոսն հայրն ըլլալը ձանչցու-  
ցած էր, եւ Գիիթէնչալայնին, չելմնան, Ալթմէն-  
քինան եւ Ռուգրէմն ընկերութեամբը, կամաց կա-  
մաց ժողովրեան մէշն որ իրեն պեցցէ, կը գոչէն,  
կը քալէր. եւ ասոնց իրեն երկնոցացած ձեռքերը կը  
թօնմէւրէ: Կցներ կընէր նաեւ չենրիկոս:

Գոնքատ աս առտուան գէպքին վրաց աժգոնչ  
տուն մուա, եւ չն ալ իւ ուղած խասաղութիւնը  
շգուաւ. որովհետեւ անիջապէս բարը ճողքերը ժո-  
ղովրեան բազմութեամբը լիցուեցած եւ Կիցցէ  
Կայուը, աղաղակներու մէշն շատ սնդամ Ակեցցէ Լէ-  
բոլտոս Հոլաֆուրդի կոմն եւ իրեն ասպետական որ-

դին էկիս հայմի գտեալը, բառերն ալ շատ կը խառ-  
նուէքն:

«Երմնաւ կոմն ու Գիիթէնչալայն ուր որ  
կ'երեւայն ժողովրեան պէցցէ, աղաղակներով կ'ըն-  
դունուէն, որովհետեւ ժողովուրդը գիտէր որ Հել-  
մնաւ կոմնը Վերցին եւ Հենրիկոսն մէջ ըլլալը  
մարտը կարելի ընելու համար վերցին իրեւեւ որդե-  
գիր գրել կ'ուզըր, իսկ Գիիթէնչալայն անոր ասպե-  
տական հարուածը ատալու պատրաստ էր: Ժողովուրդը  
խնդրեց որ աս բան հիմն ըլլաց սենեածութիւն մէջ  
զիմն պատրաստ կը ցացցէր: իսկ Հենրիմնաւ կոմն եր-  
բար մը ըլլա որ չենրիկոս Հոլաֆուրդի կոմն թէ  
եւ իր սերունդը ձանչցուեցաւ, բայց իր եւ վէնտէ-  
լայն մաս համար կը ցալուած էր այս եւ լիւալ ատ-  
սացից պատի ըլլալը պատահ կամ դուստութիւն եւ աս-  
տացից պատահ կամ դուստութիւն էր:

Ժարովրէ եան մէջ ամեն մէկուն գէկին ուրա-  
խութիւն պահպէս կը մայցէր որ կարծես թէ գտեա-  
լին երցանկութիւնը անոնց վայ կ'երթար. եւ երթա-  
լով ժողովրեան ձայնը կը բարձրանալ թէ կայսըր  
Լէրուլոսուն վրայէս անորութիւն վերցնէ, եւ Աստուծոյ  
գատաստանէ ի նորհու չենրիկոսն ըլլալէն եւ իր ամ-  
բասանալով պատմուելուն վերցալէն ետքը, պէտք է  
որ անոր նէչքերն չենրիկոսն ասայ:

Վանրատ արտաքուստ միայն թէնքը զուարթ  
ցացցնելով ժողովրեան կամբը չամել ուղեց, որով-  
հետեւ իր պար որ աս վարկէնիս մէջ անոնց ուղա-  
ծը զամանակ կարելի չէր: Հենրիկոս իր պէտուն, բայց  
ու պէտութիւն ընդունած ասեն, աչուներն իր հօրը մե-  
ծարց եւ ասպետական զիմայն ուղղուած էին, եւ  
երբ որ աս վարկէնիս մէջ գունասած կիմի մ'ալ  
բերին որ Գոգուում լիրան սուրած. «Հրացէկ խա-  
փ հիմայ ձեռքը պատի առնու, խօսքերը լած ատենր  
մարած խնած էր, Հենրիկոս սուրախութեան աղաղակ  
մը համեց եւ իր բարի գայեակը զօր հիմն չելմնաւ  
կոմն երեն իրեւեւ ձշմարիս մայր կը յանձնէր՝ այն-  
պէս բազմաց մէջ զրկեց որ կարծես թէ միայն մա-  
սը զերենը իրարէ կընար քակիւլ:

բարեկամնելուն ամենքն ալ դեպ ի սենեկապետին տունը կը ձիավարէին, որ պար զամէկոն իր չիր ընդունելուն կը սպասէր: Գիմիթէնշշայն մեծագին սեղան մը պատրաստած էր, ուր ամեն իրար նոր ճանաշցովներն եւ իրենց բարերաները պիտի բազմէին, եւ առ անզանի առեն՝ գինուց բարեմազգեալթինները բուլըն ալ ջարմանալի առան հիմնհայմ գուեալին էին, որուն սեղանի բարձունքները գեռ չենքիկան անունը կու ասյին, որոյնտեւ առ անունն իրենց շատ սիրելի մեծարք էր:

Հիփամոր կոմնը՝ սեղանէն ետքը, իր ընտիր բարեկամնաց մէջ՝ իր բոլըր արկածներն ու պատմութիւնը կը պատմէր, բայց զշենրիկոս կայսեր գեմ չգրուելու համար զանի մշտը կը պաշտամէր եւ այնպէս կը պատմէր իրը թէ կարպր իրեն արգար աւր մը, ինչորուն սպառթիւններն եւ նարակութիւնը բրած է. եւ թէ ան ալ բնաւ չյիշեց որ կայսրն իրմէ տողայն գողալ ուղած ըլլաց. Նյոնպէս Գաուէլիքարդին զնդշն մէջ իրեւ իր որդին համարած տղուն վնան այ բնաւ բնաւ չասուեցաւ: Երբոր գիշերն ուշ ասեան չենքիկոս քնանչան զացած էր, Աէրորոտան սենեկապետին ամեն բան պատմեց. Նյոնպէս սենեկապետն ալ իր լուռթիւնն աւրելով յայսնեց որ կայսեր զշենրիկոսն հարածելուն պատման ալ ան չէր որ չենրիկոս Կերոյին վայ յարակած էր, այլ յանիկար մարտ աշաց վրայի ասեան ըլլալով, եւ իրմէ մօրը պատմած մոնէդի գէպարը ըլլութ, իմացած էր որ անտառին ան սապնչականին տղուն է՛ որո՞ն քովի ինք անքուն գիշեր մ'անցոցած եւ ան ատենութիւն ի վեր իր հանգիստն անապարաթիւնը կորպուցոցած էր: Սենեկապետը մի եւ նոյն ատեն իր բոլըր կասկածներն ալ Աէրորոտուն յայսնեց՝ թէ Գոնբառ իր նախապաշտմանը կուրացած՝ զշենրիկոս կորպուցնելու ետեւէ պիտի ինչոյ, մանաւանդ հիման որ չենրիկոս դրսոց պատմին ալ չագած է, եւ իր զարմանալի աղջ անեցած յատկութիւններով գէրմանիսի կայսերական աթոռացն աւելի մերձացած է: Առ պատմառին համար խորհուրդ կու տար անոր որ իրենց բու-

լըր ստացուածքը ճախեն եւ գերմանիսի պար իւր եւ լիով, կայսեր ձեռքէն ապահով ըլլան, որ իր նախապաշտմանըներէն թէ աս երիսասարդն իր թագին առաջակ ըլլա, անբժշկելի է:

Լէսորուսուն Գիմիթէնշշայնին խօսած ատեն՝ գետմիկ կը նայէր, եւ երրոր սենեկապետը խօսր լինցուցած ատենն ան կարծիքն ալ պայտնեց թէ գումարան նախապաշտում անբժշկելի է, չոխփուրդը ծիացեցաւ եւ իրը թէ իրեն հարորդած յատակագին կագծին վայ սառ գոհ ըլլաց՝ ձեռքը ձակասին վայ դրաւ եւ բնաւ որ մաս չենքիկոս հիման պէտքը չէ որ պալատէն չեռանոյ. Ինք մասնուն վիճակէ, ուրիշէն կախում ունենալուն, աղքատութենէ, յանկարծ ասպարի, գլոց կարգ անցաւ եւ հարուստ կարուծատէրի անկախութեան բարձրացաւ, թէ որ իր բարձրանալէն եւքը փափակութեանը ըլլաց՝ շատերը հարկան կը համարին թէ կողմանակնին՝ պյուսափ պատուեց անարդան ըլլալը կը վկայէ:

“Վայսկէն կարծելե խենթերու է, պատմասանց թուգէրթ, որ Գիմիթէնշշայնին ըստածին միջոց մը շուտով գերմանիսին չեռանան ապահով միջոց մը կը համարէր:

“Չէ, աղը եակի, պատմասանց Լէսորուսուն: Ոինն թերու չետ ալ բանաւորութեանի վարուելու եւ անց բրդի օրինակ ասլու է. վիրքապէտը կաղաքէն ձեզի որ յատակագին գեմ չգնէք: Դուք իս գիտցածս չէք գիտեր. եւ ապագայ ատենն ըլլալիքն ըլլալըն ետքը թէ որ ձեզի պատմեմ, մօծի իրաւունք կու տար:

Նէրմոնս եւ Աիմթէքինս՝ որոնք զշոխփուրդն եւ իր քաջ զաւակն աւելի իրենց մօտը կուզելին քան թէ հեռու, գլուխնին ծուելով իրաւունք տուին, թէ եւ նուշ բանի համար իրաւունք կու տան չեն գիտեր. բայց որովհետեւ Լէրորդունին կերպարանաց վայ մէծ վասահութիւնն ու հատապութիւնն կը տեսնէն, գէմ գնելը շատ գժուար կը համարէն:

Լէսորուսուն եւ Կէրպէրկային իրար գտնելու ուրախութեան գինովութիւնը, քանի մը շաբաթ

տեւեց. եւ աս ժամանակիս մէջ՝ եպիսկոպոսը Հովհանուրին ստացուածոցը վրայէն նղովքը եւ իր վրայէն աքսորքը Հրապարակամկան որ հնութեամբ մը վլըցոց, եւ իր ամրոցի փաստակներուն վրայ սկսաւ նոր եւ ընդարձակ ամրոց մը բարձրանալ, եւ օր քան զօր էլորդութիւն համար ան անգին տեղը ուր նիգ իր քառական համար նաև անգին տեղը ուր նիգ իր քառական համար նաև անգին տեղը ուր նիգ իր քառական համար :

Էլորդուում՝ Ռատուեպունին պալատին մէջ բնակել չուղեց՝ որ աստուծացին դաստատանաւ, բռնը կալուածներուն իրեն եւ Հենրիիկունին կած էր, այլ մինչեւ որ իր ամրոցն ու պալատին շնութիւնը լընցան նէ, Ըստինի մէջ բնակեցաւ :

Ուէ եւ Հենրիիկոս երջանկութեան ծայրը հասած էր, ի վերայ պար ամենայնի երբեմն երբեմն տիտոր էր, որովհետեւ Ալբէլյան որ անոր կրթութեամն եւ ի մասնաւորի դիտութեամն մէջ ծաղկելու մայրական խնամք տարած էր՝ հիմայ զանի ընաւ իրեն չէր կանչեր, ասոր վրայ բայց եւս առաւելէ լընլով որ Ագնէս Մարիէնա վանիք մէջ հիմանդր ըլլայ կը արտամեր. եւ վերջնին հաստատութիւնն անկէ կ'իմանար, որովհետեւ կիցէնս, օր մը յանկածը ճամփայ եւծած եւ գեղ ի Մարիէնան գացած էր՝ Հենրիիկոս օր մ'աս մասնաւորի կայսեր աղնուական ծառաներէն մէկուն իրեն գալովիլ արթնցաւ, որ զնը կայսեր կը հրամարէր եւ կըսէր օւէ Կայսըրը հիմական դիտութիւնը, չնութեանց բլրաբերաւ քանի մ'իրաց վրայ քեզէլ մենութիւն պիտի ինորէն, Բարեկիրտ Հենրիիկոս աս Հրաւէրը՝ հաշտութեան գործք մը կը համարէր, բայց խոչէմ Գիլիմէնշայն որ սրանց երիտասարդին բարիքը ըլլայ մը բարձրանալ, գլուխ անվաստահութեամբ մը ցընցեց, եւ գէտք մը կը գուշակէր՝ որուն մէջ չենրիիկոս մէկն կամաց կամաց, բայց ստուգիւ կայսեր՝ յաստակածին համեմատ կրնար կորսուիլ։ Էլորդուում ստցիդ է որդւցն նկատմամբ հիմակու հիմայ վանիք մը չունէր, բայց անոր վրայ կը նեղանար թէ նիգ միտքը բրածն ընելը մինչեւ աս ժամանակ :

Ուէ որ Գիլիմէնշայն տեսած ըլլայը թէ կայսըն իր պալատին գետնի դստիկնն իրած եւ չնո՞ն քսամենիլ անը մը դստելըն ետքը՝ հայեցուած այլ ութեամբ կերպարանի ասած էր, ստուգիւ թող չէր իտար որ Հենրիիկոս աղնուական ծառային հրաւէրն ընդունիլ։ Արովշեած կայսեր պալատան գետնի դասիկնի մէջ ի հնուց շեաէ մասնաւոր շնութեած տեղ մը կար, երբ որ յանցար մը գարդանի սպաննել կ'ուզուէր, հու կը նետուէր եւ նիգ իրեն չուուածնին բանը կը բռնաւէր. Ես անշանց առելց մէջ անի մը կար որ գուշ ու բացաւնածնի պէս ջրոց հոսանքով մը կը շարժէր, աս անուցն վրան ալ դիւրաթէր եւ իտար շարժաւկան անդամներով երկիմէ հնուց արձան մը կար. աս գիւտական արձանը դունէն ներս մատուն իր թեւերովը կը բռնէր. Եւ նեղցնին բորբ անգամները կտօր կտօր ընելին եւ օքր, անուին եւ անոր շեա մէկսեղ իրեն ալ գանալայով Ալիկոզի մը զօրութեամբ խորունկ փոսի մը մէջ կը նետէր, որուն մէջ գաղանաբար ջրոց հոսանք մը կը մաղմէւքր. Ես աս արձաններ ըրած գործողութիւնն անկան շուտով կը լլայ որ դռնէն ներս մէջ մը մունդին նանգարէլի էր որ վախչէր։

Պանրաման իր թագին սպանացողն՝ աս տեղը տանիդ կ'ուզէր եւ քանի մը չնութեանները քննելու պատճառաւ երիտասարդ Հովհանուրդն առաւ ու վար տարաւ. Երկութիւն ձեռքն ալ մէջ մէկ կամթեղ կար եւ կայսըն իրեն ձեռքիրտ գետիրով չնո՞ն քամաններն քանի մը հատ բացաւ եւ որովհետեւ իր ուղածներն ասոնք չէն, քննութիւնը յառաջ գնաց. Հենրիիկոս աղաւէլով կայսեր ձեռքէն բանալիններով գարանները բանալու աշխատաթիւնն իր կ'ուզէր ընել. Եւ պատի մէջ հիւսուած դարանները հեազնեաէ բացաւ, եւ միշտ փնտաւածնեն չգտնանալով, վերջապէս ան դրան հասաւ որուն մէջ աս ահաւէի արձանը կար, որ Երեխնիւոյ կը կուսուէր, որ բազմունանի անսանցն նման շարժական եւ փարատող սպաններովը, խաւարի մէջ թագառաօրող գեւէի մը կը նմանէր։ Ուէպէտեւ Հենրիիկոս աս երկամթի տախտականեւ-

բով գամհւած կրան բանալին բացաւ եւ երկաթները քայից, բայց գուռը չէ բացուեր: Եւ որովհեանեւ գոմբար կը համարէր թէ իսկանութենեն ռուած է, երիտասարդ Հովհանոսը համաց եց ո երկաթի օշուն բռնէ և բռնը զօրութեամբը քաշէ:

Ներիկս Հրամանուածն ըրաւ, եւ իր երիտասարդական զօրութեամբը ծանր գուռը քաշեց եւ մինչեւ կեսը բացաւ: Հենրիկոս ինչպէս որ պատի մէջ հիսուած ուրիշ գարանները բացած մէջը կը մաներ, ասոր ալ ձեռքի կանթեղազը մէջը մոռաւ: Խիկ կարսու որ կէս բաց գուռը կը բանէր, չենրիկոս ներս մոռածին պէտ գուռը թող տուաւ եւ խիստ հարուածով մ'ինկաւ, եւ գոցուեցաւ, եւ իսկան կամալներէն զարհութերի պատճանակ մը հանեց: Գոնրատ մեռնեին մը պէտ գունասարդ ականջը զարս վայր զրաւ եւ զարհութերի մէքենային անտօնյան աղմուկը մոնիկ կ'ընէր:

Քանի մը երկվայրկնեն և նշան ան բանը, կ'ըսէր, բայց երրոր գուռն յանկարծ բացուելով չենրիկոս ողջ առողջ գուռն ելաւ, կայսր սարափեն աղջազկ մը փրցոց: Երբասարարդ կանթեղը վեր բանեց եւ ներիս անցքը լուսաւորիլով, եւ գեռ հիմաց հրէց զօրծիկն աղէկ մը տեսնելով, որուն շառաչինը զինք մասնաբելու սախամ էր և Սփի զյուկի բան էր սկսէր, և եւ արդար իշխան մ'ասոր կարօտութիւն ըւնեիր:

Գոնրատ որպէս զի՞ օրինաց պատժող ձեռաց երկիւղը շատցընէ, շատ ասենէ ի վեր ամէն գատաւ պարագաները հրապարակաւ սպաննել կու տար, եւ չենրիկոս իրէն աղասութիւնն ալ ասոր պարականէ, որովհեան պաշար երկայն ասեն չգործածուած մէքենան, սայդ է իրէն ներս մոռած ասենը շարժելու մէսած էր, բայց սատակիչ անիւներն այնպէս կամաց կը շարժէին որ փարասող հրէշն մինչեւ որ թեւերը բացաւ եւ ի կորուս յուղարկող շարժումն ներն ըստ նէ, չենրիկոս մաշուան սաշմանէն գուրս ածապարած էր եւ կանթեղը ձեռքը ներս կը նայէր:

Ունամնաբառութեան մէջ մէկուն դիմացինը սպաննելու ասեն յանկարծ ջղաձգութիւն մը թեւը

կաղացուցած ատեն, ինչպէս կը զարչուրի նէ, այսպէս զարհութեցաւ մնաց Գոնրատ: Կանթեղը դողուն ձեռքէն նիկաւ, եւ երբոր երիտասարդ գուքուր տասանող կարգը բռնել կուզէր, կարծեն թէ այնպիսի մէկը զինքը պիտի բռնէր որուն շշափումն իսկ մաշ պատճառէր, այսպէս կասրը անոր ձեռքէն մէկ դի փախաւ: Եւ որպէս զի իր չարութիւնը վարագութ մը ծածկէն բարի իրեն գալէն եաբն ըստա “Մալա և կանը, կսկծեկի ցաւով մը պիտի մեռնէրի որդեակ թէ ու մէքենային ընթացքը, զոր ես հիմայ ընաւ, գործաել չեմ ի տար, ժանդառուէն գանդաղած ըըլլարի:

Ներիկս սմոր չար դիտառութիւնը չիմացաւ, որովհեան ենոր բերնեն ելած ուրիշէն բառէն եւ ունեցած զարհութեկի վախէն որով երեսի զինք մեղրամմանց գյոն գարձած էր, բարեսիրո երիտասարդը կը համարէր թէ Գոնրատին թշնամութիւնն անցած եւ սիրոյ գարձած էր: Անոր համար պատանին անսարքերութեամբ կը հարցընէր թէ քննութիւնը յառաջ տանիլ չ'ուղեք:

Գոնրատ չուզեց եւ երիտասարդ դքսոյն չետածածուկ սանդդիչն ուստի որ իջած էին նորէն վեր երաւ, եւ ուստի որ կը կարծէր թէ առանձին վեր պիտի ելլէ, որ կ'ըլլար թէ որ Աստուծոյ մասն երկաթեայ կուսին մէքենականութիւնը չմալացընէր, որով չենրիկոս սա սարափելի մէքենային փարատու գրկախառնութեան զոհ պիտի ըլլար:

## ❖ ❖ ❖

Աստուծյա կամքն հօգորպաղյն է քան զիզօր  
մահիսնացոռութեա:

**Գ**իշերուան երկնից վրայ՝ կայսեր Համբէնի պա-  
լատին վրայ ուղաձիգ բարձրացած էր լուսնց  
սկաւառակը, եւ բատ մասին մթագցն անկերով  
ծածկուած կը նօճար: Պալատին մէջ օրուան  
աշխատութիւններէ յոդնուները՝ ժամանակին  
ուշ ըլլալով անկերին մնած, իսկ զրաբրութիւն սի-  
րողիւր պատասին վերի գտնիկնին մէջ խմելու եւ  
խացալու զըաղած էին. միայն քամի մը պահապաններ՝  
գետնի դասիննին խստարաբէ կամաներու տակ վեր  
վար կ'երթացին կը պային եւ ինենց արթուռ ըլլա-  
լուն նան մը տալու չամար՝ ձնուրենին եղած պող-  
պատասպատ ծանր տէգերն երբեմ երբեմն քարպա-  
տակ գետնի վրայ կը զարնէն:

Խնչակէ աս պահապաններն օրոնիք լուսնց լու-  
սոյ մէջ՝ խաւառը ոգիներու պէս վեր վար կը շար-  
ժէն եւ որոնց պարաբը բնաւ չհնագչի էր, ասսնկ  
ալ գոնքան գլուխը կախնից մեծ քայլերով վեր վար  
քայլերով, որ բնախառնը կը չափէր: Իր խորին մնա-  
ծութիւնը չենիկուն էր, որ իր անմատն եւ գատեաի  
մը վիճակէն յանկարծ չպախուզդի գուռ եւ  
առա-  
տէպաննին ու էկին հայմի սասցուածոց տէր ըլլայու  
վիճակի բարձրացած էր: Աս զարմանալի աղան ամէն  
դարաններէ, եւ նյոն իսկ պարասան տամին ան ան-  
հաջոյ ներբնառան մէջ եղած քրէշ մեքենային ձեռա-  
քէն ալ աղասած էր:

“ Ա նորութիւն մնառուի ուս քեսուք եւ ուս քառութիւն  
պէտ ըլլայ, աս խօսերն, որ կայսըն աստատաց մէջ  
ակրութիշեած մ'անցըներէն եւըն, առաւուր ծափերու  
մօս լուծ էր, իշիակ երթալուր նշանակութիւն կ'առ-  
նէին, եւ առ նշանակութիւնը գոնքանարն Մարիէնան-  
ժամ մը յառաջ ընդունած մղթովին աւելի կը չաես  
տատուէր, օրուն մէջ Կիջէլա կը գրէր թէ Ագնէսին  
հիւանդութիւնն աւելի եւս սաստիացաւ երբոր լսեց

որ չենրիկոս աստուծց զատաստանաւը պիտի գա-  
տուի, եւ կ'աւելցնէր նաեւ թէ հիւանդութիւնն չա-  
րագոյն եւս ըլլալու վախ կայ:

“ Վ մէն պարապաները կը միարանին, կ'ըսէր Գոն-  
րաս անտառի խղին մէջ լսած պատգամն ճշմարտե-  
լու չամար, եւ որովհետեւ թագին սպառնացող ոգին  
կորուաններու չամար ամէն զէնքր գործածնեցի հիւ-  
մայ շփոթած եմ եւ չեմ զիտեր թէ ինչ միջոց պէտք  
եմ ձնոր սոնուուլ: Իմ, աս գտեալին եւմ՝ ակար զո-  
րութիւնն կը զգամ, ուր որ միայն նշանն օրինաց գէմ  
գործողներուն կամ հազարութիւնն աւելու փորձ  
ընդուներան հայրաները չախախած է,:

Գոնրաս ձաւարար ինձուկով նկը իրեն սասնկ  
խօսած ատենէր, սենեկասետ մը ներս մտաւ եւ նզոր  
կայսեր առջնին երկրպագութիւնն մ'ընելէն եւ պահէս  
ուշ ասեն զինքն անհնագիսան ներւուն չամար ներուու  
ինցիգելէն հարքն իմացուց թէ գուրսը կրօնաւոր մը  
կը սպասէ եւ կը պանկ թէ եւ առանց ժամանակ ան-  
ցիներու շատուով կայսըր հետ տեսնուուի կը բաղձայ:  
եւ թէ խօսերու բարի մեծապէտ չարկանը բան մին  
է, եւ օրովհետեւ ան մարդը շատ ծանրութեամբ կը  
խօսի, ես նիծի պարաբ մը սեպեցի կայսէրական թէ-  
րութիւնն իմացլուն:

“ Կ ան աղէկ կ'ընեն որդեակ, պատասխաննեց  
կայսըրն նշուութեամբ որովհէտեւ նոյն հակ չնշին բան  
մը՝ շատ անգամ այնպիսի հետեւութիւն մը կ'ունենայ  
որ մահկանացուն մ'երցանկութեամբ կամ դժբախ-  
տութեան պատամա կրնայ ըլլալ:,

Մենեկապետն, ինչպէս մտած ատենէր նշոյնպէս  
եւլելու ատենն ալ խօրին յարգութիւնն մ'ընաւ եւ  
չըմունքը կայսըր ձեռաց վրայ զինքնէն հարթը՝ զոր  
կայսըր պազնինը չամար իրեն երկրպացած էր,  
գուրս երաւ:

“ Ք իշ մ'ետքը՛ կայսըր սենեակը բարձրաշասակ  
կրօնաւոր մը մտաւ, որուն կերպարանքէն կայսըր հոյն-  
փուրդ կոմն ըլլալ մանչայով, ապշութենէն քանի  
մը քայլ ետ քաշուեցաւ եւ խիստ ձայնուլ մը հարցուց  
“ Աս կերպարանիսիութիւնն ինչ պիտի ըլլայ, :

— Որպէս զի ասով կարող ըլլամ, գթած տէր ձեզի հետ խօսիլ, որովհետեւ երկու անքամ իմ աշխատման առաջարկեցի, երկու անգամ ալ զլացուեցաւ:

— Յամդութիւն մարդ, իոմն բնէն կուղեւ:

— Կ'ուղեւ զիս եւ զիս ամբասանել եւ մի եւ նյոն ատեն նաեւ անմեղադիր ընել. չիմսկու հիմայ չէ մէ եւ բարձրութեան հետ, պլի իբր մարդ առ մարդ կ'ուղեւ խօսիլ. եւ երբոր մարզն գոնիստա, մարդու կարգէն ինձի համար նորէն կայսր ըլլալով զիս մաշուան գամասպատելու ըլլայ՝ հիմայ մարդ առ մարդ մէշրնիս ինչ բանի վրայ խօստած ըլլալն՝ ոչ նայուածքս եւ ոչ խօսրս պիտի մատնէ: Խնդրածս շնորհք մը չէ, պլի մայսն ունկնդրութիւննիդ կը խընդրեմ տէր իմ եւ կայսր, եւ մի եւ նյոյն ատեն կազակեմ որ ձեր յանհարժական սրամունուն իմ այժմափ կամատառ եւեանք կարգադրած խօսիկութեանս թէրը լըլլալ:

“Ի՞սոսէն, ըստա Գոնդաս “բայց կըցածիդ չափ պայծառ. եւ ինչ որ համառօս կընաս ըսել, երկայն մի՛ ըսեր.:

“Ա՛մէն տեսակ չարիք, ով կայսր, ինծի ըրիկ, կըսէր Հոսփուրդ կոմնը: Արմ պապերուա արմարդ քանդեցիր, ինչքերս առիք, իմ վրաս պասորը հրատարակեցիր, որովհետեւ ես պատերազմի մշղով մը կոռասէր դրացին վախցին կ'ուղէի: Ձեր անշրջանական նախաձեռնութեան համար իմ ես իմ հաւատարմանց սրբով եւ տէքէրով դէպի Արագալս ստորերկիրայ ճամբայ մը բանալով վախայ: Իմ աշմունքն ինչպէս նաեւ նյոյն ատեն ծոցին մէջ կածն, ինծի պէս անմեղ էին, եւ անոնք ալ միասեղ փախան, զորոնք գուր պյանփ գտանցուցիր: Վերջապէս օր մանատիք մէջ մոլորեցաք, եւ իմ քովս գիշերուան պատաստանարան մը գտաք, որ ատենն որ Աստուծոյ օգնականութեամբն ինծի զաւակ մը ծնաւ: Նյոյն գիշեր հաստատոն միտքս զրած էի որ իմ չարեաց պատճառ եղան յադթաշարեմ, բայց երբոր անմեղ մանկիկը մօրը բարձացը մէջ նշմարեցի, իմ արիւնային մոտածմանց վրայ զոր ստուգիդ դեւը աղ-

դած էր վրաս ամօթ եկաւ, ծուներ գրի եւ Աստուծութեան թողովաթիւն խնդրելով, նուիրական երգում մ'ըլլալըի, որ ձեզի համեստսա տամ: Բէ գուք իմ երկիրներս խարեբայ Կերպին տուած եք եղեր, ես աս բանէս բնաւ բան մը չէի գիտէր, եւ կարծերով որ իմ ինչ քերովի զձեղ Հարստացուցիր, կը համարէի որ աս ինչքերը ձեր ժառանգացը պիտի չանցնին: Աս խոր հըրգով կամացուկ մը տանեաց վրաս ելայ որուն տակ գուք կը քննամայի եւ կ'զծեալ ձայնով մը գուցեցի թէ նորածին մանուկը քու ժառանգդ եւ փետական պիտի ըլլայ: Աս գործողութիւնն երկե անգամ ըրի, եւ ձեր քնէն արթնալով ունեցած զարմացում նշմարեցի, եւ իմացայ որ նյոնը ձեզ շատ վախցուց եւ զանի իբր պատգամ ընդունեցաք, եւ որչափ պեսայ, այնանս վախցած էիք որ արիւննիդ ստած էր եւ պաշ ձեռքիրնիդ կրակու ալ չէիք կընար տարցընելու:

Վոնրատ՝ կարծես թէ նոր եւ անձուկ բանաէտ մ'ազատած ըլլայ, իր ասպետական կերպարանին առնելով բերնէն ուրախութեան պ'չի, մը ելաւ եւ ասով իր պատճմները ճշող ծանր բնուէ մ'ազատեցաւ:

“Ո՞ս չար նախապաշարութիւն, յառաջ տարատէ է օսորուսու փողմ ամուսինս ու տղաս յափշտակեց եւ զիս Դասկէլքարդին զնդոյն հանդիպացուց. եւ անոնց զարչուրելի գէպրով մը իմն համ համարած զաւակէս ալ զգիւրեցայ, որ իմ գրիպաս մէջ նետալ զարոնեցաւ ինձաւ. ես ալ նիլքս կորունցուցի: Ետքը բանառութիւնն նորէն ստացայ երբոր Ռոպէր ֆրացանքէն, ինծի համար զոյ եղող քաջ գլաւախն որպիէն, իմիններուս կինդանին ըլլալը լըցի: Ռոպէր թիմ պատմութիւնն ամէն պարագաներով կըսէլով՝ տեսայ որ ճշմարիս էր: Բայց յանկած ըլլալով որ Ճենիրիկոն զբարարութեամբ մը աստուծածային դատասանով պիտի քննուիք, իմ բարեկամին վկիմթէք քիման անսկէն փախայ, որ Մարիէննան մերձակայ տէղերը ճախիններու մօս կը բնակէր. եւ շատէրն աննոց խորիուաններէն փրկած էր, աճապարեցի եւ Հոփիուրդին վլատակներուն եկայ եւ հոն իմ հա-

ւուց գերեզմանատնեն՝ որ հրդեշէն աղատած էր, զայշներով վնաւորեցաց եւ հաստատում միտքա գնելով որ սասակար էր ուն մենամարտութեան հրատիբեմ, Գողգոթա ինընէն վեր ելցյ: Հոս ինչպէս աեւսպ, գտաստամանը Աստուած կարեց, եւ յայտնի տեսնուցաւ թէ ինք ձեր գուտարը աղատովին կորուստը չուղից:

“<sup>1</sup> Կողդոթա լերսն վայ պատահածներէն ետքը զաւակի ծանը արթաստանութեանէ արդարացաւ, ասպետութեան հասաւ եւ Զօնիփուրդի, Բաւէտպոնի եւ Խինհայմի ստացուածոյը տէր եղաւ: Իմ վայշէն ալ աբուրը վերցուեցաւ, մեռեց բլասկին վայ՝ ուստի օրչութեամբ մը նզովքը բարձուած էր, իմ հայրնի ամրոց նորէն բարձրացաւ: Աս եղանակա երրոր ամէն բան Աստուած յանակագծին համաձայն ի բարին գարճաւ, միտք դրած էիր որ անսակի բնակութեան մեջ ձեզ գէմ ցուցուցած յանդժոննեւանն համար ձեզմէ թողութիւն խնդրելը. բայց ձեր խրստութիւնը զիս կը վախցնէր, բայց երբոր Հենրիկոսէ ինձաց թէ ձեզ չետ հոս թութեանց առականիք իմնաւելու համա ատեն դժբախտ գէտպում մը երկամթեայ հուսին փորող բաղկացը պիտի հանդիպէր, համազուեցայ թէ դուք ձեր նախապաշարութեանէն գեն ազատած չէք, եւ թէ զինքը դեռ ձեր թագին աւազակը կը համարի: Աս ասեն որոշեցի որ կերպանա փոխ ըլլապա ձեզի գամ եւ իմ յանցուցի խոստավանիմ, եւ իմաց որ լընցուցի համերսութեամբ ու համակերպութեամբ ձեր կամացը կը սպասեմ, եւ կերպում որ ոչ կինացը եւ ոչ ալ մայուանս ատենը այսպէս ոչ ասեն հոս խօսածնիր բնաւ մէկու մը պիտի չպատեմ”:

Կայսրն աս վայրկնիս մէջ բարովին տարբեր մարդ մ'եղաւ, Լէորուսոնին խօսակցութիւնը զինքն արտաքը կարդի շարժած էր, ամոռին վրան ինկաւ,

արմուկը ծնկան վայ, եւ մօրուաւոր ծնոտն ալ ձեռքին վայ դրած է Ազորուսոնին կը նայէր որ իր խոնարհական կը կայսեր խօսելուն կը սպասէր: “Ո՞ւաք երը մէջ կամ կայսեր խօսելուն կը գողաք. Այս վայ աւտո կամաւի արեգակի ելածին պէս որդիկ ինծի խաւրէ. բայց խօսք առւր որ հոս խօսուածներէն իրեն բան մը չես իրացնելուր:

“Ալ խոսանաւո՞ր, ըստ ծնրագիրը ձեռքն երդման համար վեր վերցնելով:

“Ո՞ւի փուրդ կոմնն առը ելաւ, օգոստափառին ձեռքը պատաւ եւ յուսց ու երիւիլի մէջ մեկնցաւ: Կայսրն երրոր առանձին մանի, ամթունն եւ ելաւ, ծունը բրաւու եւ երկայն ատեն ու մըրմեանդութեամբ կազմէր Անըր որ աս զարմանախ տղան պաշտանած, եւ Լէորուսոնին խօսուածներէն զինքն ալ իր նախապաշարմանց երկիւլէն աղատաւ:

Վաներատին հրամացածն համաձայն Հենրիկոս երկրորդ առտու կանոր եկաւ, եւ կլյուս ձեռքն մէկ նկուած նամակ մ'առաւ, զոր Մարիէնա կիլլային պիտի տաներ: Կամակին մէջ պարունակուածով տասանող առողջութիւն մը պիտի բժշկուէր, եւ կայսրն իր խոդմանաց հետ որ զինքը կը չարչարէր, պիտի հաշտուէր:

Այս օրուն հետեւեալ օրը կայսերական պալատին մէջ մէծ շարժում մը կար, բոյսը պալատականներն ու աշուութեան մէծամեծները ժողուած էին, եւ գրութեան մը պիտի ստորագրէն, զոր գոնդատ առջի գիշերն երկայն արզմելէն ետքը շարագրած հւանը իսուած էր “Թէ որ Աստուծոյ իւնին պայտ չէ նէ:

Բայց ունեթիւնն երթալէն եաքը, Լէորուսոն ու Ֆիլիմէնչը այս, զօրոնկ կայսերն իրեն կոսած էր, Հիմակ անոր քովի էին: Մէծախարը զանազան անտարբեր երաց վայ կը խօսէր, գէմքը զուարթ էր եւ խալազութեան նշան մ'երեսէն կը փայլէր: Գիշերը կոխելու սկսած էր, եւ Լէորուսոն տեսնելով որ կայսրը շատ

անգամ մտածմանը եւ լոռվթեամբ գետինը կը նայէր, կը հարցնէր թէ զուցէ առանձին մալ կուզէ:

Վոնրատ գլուխը ցընցեց եւ իմացոց թէ Մարիէնաւէն պատգամաւորաթեան մը կը սպասէ, եւ մնաւ որ սպասածն հանի՞ պէս է որ Լէորոլասո եւ Գիլիթէշշթայն քովը մնան, եւ թէ որ խօսակցութեան նիւթ պահսելու ալ ըլլայ՝ հոդ չ'ընեն:

Ո երջապէս մէծ ձեպ ունին, լուս կայսր ծիծաղլըլվ, երբոր զցու մը ձիւառու մէծ հապէն պով մը պատասին գունէն ներս մնան, որոնց ձիւրուն շարժման ճայնը մինեւ կայսեր ընակարանը կը հանիւր. Գոնրատ իր փառաւոր աթուայն վասց նասաւ, որպէս զի պատաշէրու բանին վասց միրար շարժենով ակարութիւն մը չցուցընէ. սանդուղներէն դէպ ի վիր աճապարենու շարժումներ կը լուսէնն եւ չերիքառ ու բապէրթ, որ միամեծ գէպ ի Մարիէնաւ ձիավարած էր գունէն ներս մտան:

Հենրիկոս օրուն կերպարանին մէծ ուրախութէնէն կարիքած էր, աշքը կայսեր գարձնելով եւ Հայր, հայր իր գուշելով անոր ոորն մինան եւ աշնոր դողութէն ձեռքը բանելով ուրախութեան արցունեներով կը թանար: Կայսըր ծուեցաւ եւ երիասարդին ճակատը պագաւ եւ զգաւշութեամբ զանի վիր վիրցուց, եւ իրը իր իշտան միւնքներուն համեմատ հարիէնաւն վահացացու: Որ իր համանին համեմատ Մարիէնաւն վահացն մէջ՝ գերբանման աճապարող զամաքը չեւ նշանած էր, որպէս զի առողջանոյ:

Վոնրատ մարդկան առջնին ասչափ զուարթ եւ զած չունէր ինչպէս հիմնայ. եւ աս վարդինին մէջ դրանիր բանայով ծուեկ դրան ձեռքերը միացուց եւ շերմանդութեամբ Հայր Աբր, մը լուս. «Թօնը Աբր շորովու մէր, որուն եւ մէ բառաւու հրցուց ուրաքանչեց, աս խօսքերուն արտասուըք պատերէն վար կը մափէին. Հօփիւրդ կոմին բարձր կը չեն կըսար, իսկ գիրաթէնիթ մէջ որուն բերնէն բան, շորպարթութեան բառ մէ՛լած չէր, «Հայր Աբր, լը միցածն պէս զգածմանը ունին յայտնէնց ըստուած, գերմանիայի համար աս կայսըր երկայն ատեն պահպանէ:,:

Նընդուն ուրիշներն ալ կ'ուզէն գիրմաթէնշմանին ընկերանալ եւ նցընը գուշել, բայց այլցուութիւննին չէր թողուր որ բերմերէն բառ մը համեն:

Աշշառած էր երկինք, հաշտուած եւ երջանիկ էին մարդիկ, եւ երբոր ասոր վասց քիչ մ'նեաբը չափաւոր կոմին ամրցն իր վիշտեանը հովտին վասց կը նայէր, բոլոր անցաւորները որոնք զարմանափ աղու պատմն միւնքը լսած էին, «Հաս աս ամրցն մէջ կապրին, կըսէին իրարու ան աղուուկան եւ երանիկ ամսանին:,

Որիրին անցնելէն, եւ քանի մը գեղեցիկ ու հացացարար անապաններ ըստեհանց քոյլ անցնելէն և ապր որոնց երկու ամեւնին ստէպ պայցերութիւններ կ'ինէն, ձենրիկոս իր հազարանին իր քացրութեամբը կ'երջանկացնէր, եւ իր անոնը բրոյր գերմանին կը ստարածուէր:

Եւ որոշեած ձենրիկոս շոնթուրդի կոմին, իրեն բարիք մ'ընողը բնաւ անվարձ չէր թողուր, անոր համար ան գեղացին որ Գողցութիւն ճանաւարի մէջ երկիրէն խարուած զրեսակի մը պէս զինքն աղասան, իր ելլոր սասպաւածոց վասց հոգաբարձու ըստան, ոյնպէս իրաւակունին ծառացին որ իր յանցանին ո Բատէպունին չարութիւնները խօստովանելով՝ իրեն աղասան օդանած էր, իր պալասան մէջ պաշան մը տառաւ, բայց Եռոպէթ Գրոյսանիք մասնաւոր պաշան մը շանցան զենքնեցան: Հենրիկոս իր եւ բարոր կը սիրէր, եւ զինք իր քովը կը պահէր որ բորդ կենացը մէջ իր երջանկութեանը մասնակից ըլլայ:

Վոնրատին մահուընէ ետքը՝ կառավարութիւնն իր ձենրիկոս Դ. աղուն անցաւ որ Աբր կը կոչուէր: Վոնրատ արդէն զանի իր գրաւթեան մէջ իրը յաջորդ անու անած էր, որուն մէջ աւելցուցած էր «Թօէ որ Աստուած կամբը պայցէ չէ նէ:, եւ բոլոր մեծամեծներն ասորդած էին:

Հենրիկոս Դ. իր գեղեցիկ երիտասարդութեամբ վասց մամանակահիցներէն իրը հզր, արժանապատին եւ բարձր առաբնութեամբք զարդարեալ ճանցուած

Էր: Ամեն մարդ ի սիրոյ ևւ ի յարգանաց ստիպեալ  
անոր կը հնազնողէք: Հենրիկոս չէ թէ միայն ուրիշ-  
ներուն այլ իր փան ալ խիստ էր, չէ թէ միայն ար-  
դարութիւն կը պահանջէք այլ բնիք անձամբ նշյն ի  
դործ կը գնէր:

Հենրիկոս Հոմիքուրդի կունը Հենրիկոս կայ-  
սեր հետ մեծ սիրոյ կազմացութեան մեջ էր, վլրջինը  
գահ էլլելուն պէտ Հոմիքուրդին ամրոցն պյցելութեան  
եւա, եւ անոր հետ մէկանզ ան ներքնատաւնն իշաւ,  
ուր Գլաս Քրիստոնէկ եւ ուրիշ շատ քաջ անձնիք,  
Եւորոյոսունին համար կիւնեցինին վրչած էին: Աս  
քաջ մարդկան յիշատակին համար եւ ի շնորհամա-  
լութիւնն նոյն տեղը մաստան փոխուեցաւ եւ շնորին-  
կողներուն համար արձան կանգնուեցաւ աս գալաւա-  
նաբրով ու Հռո հանդսներն իբենց հաւատուբունիւնը  
ժիշտ շնորհերն: Երենց երեւանոր ուրիշ նեղութեան  
մէջ ըստ բործերնեւնն ինիստին վնասանք նադաս-  
ցանէ իբենց: Արեամբ կամ ինամութեամբ իրարու-  
հետ միացողներն հօս արտաքը կարգի շարժած իրար  
դրէցին: Եւ թէ եւ Հենրիկոս զարմնամիտ տպան, Գոն-  
դասին զամբն համաձայն Գերբանիիի կայսերութեան  
թագը չառալ, բայց իր ևսանդեալին, նորհուրդովին  
ու գործորով Հենրիկոս Գ.Բ. մեծապէտ օգնական կըլ-  
լար, եւ իր գործքերովի անոր կը յայսնէր թէ Առ-  
դարութոյ համան առ զնուց բանդաշուցիւնը շատ հացրադոյն է:

## ՑԱՆԿ

|                                                            |     |
|------------------------------------------------------------|-----|
| Ա. Մշեաւլոց ըլուրը                                         | 1   |
| Բ. Արջու որարդութեամբ մալուրզը                             | 13  |
| Գ. Անսառի մէջ զիւեր մը հանգիստ                             | 23  |
| Դ. Կառական յաւաց եկած փախ մը                               | 32  |
| Ե. Վանեղութեան Աստուծոյ պաշտպանութեան տակ                  | 38  |
| Զ. Մարիենանի զանդակը                                       | 46  |
| Է. Գայցեակը                                                | 54  |
| Ը. Զարմանափի տպան                                          | 64  |
| Թ. Վելթթէլքինա                                             | 70  |
| Ժ. Բաւարան                                                 | 84  |
| ԺԱ. Փրկող փողը                                             | 98  |
| ԺԱ. Աստուծոյ գատաստանը                                     | 110 |
| ԺԳ. Լորկաթեայ կոյսը                                        | 122 |
| ԺԳ. Աստուծոյ կամբն հզորագոյն և քան զշզոր մահկանա-<br>ցունը | 130 |





ՀԱՅ ՊԵ

ՀՀ Ազգային գրադարան



NL0686221

## ՅԱՒՏԻ ԿՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՀ ՏԵՏՐԱԿԱՑ

- Ա. Հայոց գոհն Հոգբենապիտիք և անուն:  
Բ. Դաւ և Տիր Արքական կամ Ամերիկացի պատուին:  
Գ. Պատառ թագավոր մեկ ուստիշաբանաւթիւնը և Եւստիշաբան և պատրիարքութ Հայոց կայսեր:  
Դ. Հայուն առ պատրիաւթ արածութիւնը:  
Ե. Քարդական վեպեր կամ ազգաց պարուն կրթելու յարձար պատճեն թիւներ - Ա.  
Յաշնան առ Արք կամ Օրբէան պահուց ին պատճեն թիւներ:  
Ժ. Ռու պահութան կամ պահութ:  
Ճ. ԵՐ Քարդական թանգարներ:  
Ճ. Տրդական առավելանուոր վերընական պահութիւնը ու մասնիկ:  
Ճ. Ըստեկան Յիշուանական թիւներ - Ա.  
Ճ. Քարդական վեպեր - Ա.  
Ճ. Եր և Տիր Քարդակ կամ Վեկրիւղու տառութիւն:  
Ճ. Գանունարդ մանաւուց կամ քարդական խորհրդանութիւնը ազգաց համար:  
Ճ. Քարդական վեպեր - Գ.  
Ճ. Ակրան թիւն և Հայունական վայր ու տեղաց ազգական թիւներ:  
Ճ. Պատառ թիւն մասնական պահութիւնը և անուն:  
Ք. Տարութեան առ Արքական պարուն ու վայրական:  
Ք. Տարութեան առ Արքական պարուն ու վայրական:  
Ք. Քարդական վեպեր - Գ.  
Ք. Տարութեան առ Արքական պարուն ու վայրական:  
Ք. Վեկրիւղու Մանաւուց պահութիւնը:  
Ք. Տարութեան Արքական պատճեն թիւնը - Ա.  
Ք. Վեկրիւղու պատճեն թիւնը:  
Ք. Առաջին թիւն:  
Ք. Քարդական վեպեր - Ա.  
Ք. Երեւար Արքական թիւնը պատճեն չորսերը:  
Ք. Գուգ Վայրական:  
Ք. Փասնկանական Յանուար պատճեն թիւները:  
Ք. Հայոց Պատճենական այլք:  
Ք. Քարդական Այլքեր - Ջ.  
Ք. Եղիսարիք:  
Ք. Գուգարակ կայսր ու պարմանակ տօքան: